



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



2526


91.99-5  
9-34











491.99-5

q - 34

Printed in Turkey

26

# ԿՐԹՈՒԹԻՒՆ

ՀԱՅԵՐԻՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՅՈՐԻՆԵԱՅ

Ա. Մ. Պ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

ՏՊԱԼ

ՊԵՇԻԿԹԱՇՈՒ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԾԱԽԻԿՔ

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Տ. Տ. ՄԱՏԹԵՈՍԻ ՄՐԲԱԶԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Ա. Մ Ե Ն Ա Յ Ն Հ Ա Յ Ա Ց



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՀԱՄԱՁԻԱՅԻ ՏՊԱԼ

1864

ЗОЗОЗ-42



(9986)  
39

13495-58

## ՅԱ. ՈՒ. ԶԱ. Բ Ս. Ն

Աս համառօտ դասագիրքը, ինչպէս յայտնի է, քերականութեան կանոններուն վրայ գործնական կրթութիւն մը ըլլալու համար է: Քերականութիւնը թէպէտ քերականական ուսման ու լեզուին գըլխաւոր կանոնները կը բովանդակէ, բայց առանցքանի մը գործնական կրթութեանց տղոց համար շատ քիչ օգուտ կրնայ ունենալ: Առոյգ է որ ուսուցիչ մը կրնայ իր կողմանէ տղոց այլ եւ այլ գործնական կրթութիւններ ընել տալ: բայց շատ անգամ խիստ հմուտ ուսուցիչներու ալ դժուարին եւ անտանելի կ'ըլլայ, առանց դասագրքի, բոլոր քերականութեան համար կանոնաւոր դրութեամբ կրթութիւններ տալ:

Աս դասագիրքը, ոչ միայն աշակերտաց համար, քերականութեան մէջ սորված կանոններն յարմար օրինակներով յիշողութեան մէջ տսլաւորելու, եւ գործնական կերպով հասկնալու, մեծապէս կը նպաստէ, այլ եւ վարժապետաց ձեռքը դիւրին միջոց մը կրնայ ըլլալ: թէ տղոց սորվածը ստէպ քաղընել տալու, եւ թէ տղաք ամեն մէկ կրթութեան գրաբար օրինակներուն մէջ շատ օգտակար կերպով զրադել տալու: Քերականութեան ուսումը ինքնին ցամաք ըլլալով, եթէ զայն ուսուցանելու կերպին մէջզանազանութիւն չմտնէ, տղաք քերականութեան դասն առնելէն ետքը: անոր վրայով զրադելու միոց չունենալով, կը ձանձրանան, եւ անոնց բոլոր չսորվածն ուրիշ բան չըլլար, բայց եթէ քերականութեան կանոններն անպատճել կերպով գոց ընել մը:

Մեր աս դասագրքին դրութեանը համեմատ, տղաք, քերականութեան կանոնները գոց ընելէ ետ-

քը , ուրիշ քանի մը զրադմունք ալ պիտի ոնենան , ինչպէս որ յետագայ առին մէջ ցուցուած է այսինքն՝ իւրաքանչիւր կրթութեան գրաբար օրինակներուն վրայ դիտողութիւն ընելով արդէն սորվուած կանոններուն՝ օրինակներու հետ համաձայնութիւնը ցուցնել . ուղղագրութեան մէջ կրթուելու համար կրթութեանց գրաբար կտորներէն դրել . զանոնք աշխարհաբարի թարգմանել . գրաբար բառերը սորվիլ . քերականական եւ տրամարանական լուծում ընել :

Աս երկու տեսակ լուծմանց , այսինքն՝ քերականականին եւ տրամարանականին համար , ուրիշ լեզուաց մէջ առանձին դասագիրքներ կան . մենք երկուքն ալ աս կրթութեան մէջ ամփոփեցինք . եւ երկրորդ ու երրորդ մասին մէջ երկու լուծմանց ալ կանոններն ու օրինակները համառօտիւ դրինք :

Աս լուծումներն աղէկ հասկնալով ընելը՝ աղոց համար այնչափ կարեւոր է , որ առանց աս կրթութեանց , շատ դժուարին է որ անոնց մտածելու կերպը սլարդուի , եւ ըստ օրինի ու կիրթ միտք բացատրել սորվին :

Աս կրթութենէ ետքը կը մնայ ուրիշ կրթութիւն մալ որ աւելի գործնական է , այն է շարադրութեան կրթութիւնը . աս ալ ուրիշ առթիւմը մը կը պահենք :

Մեր եւ այն արդիւնաւոր ընկերութեան՝ որ այս վոքքը աշխատութիւնն 'ի լոյս ընծայել կը հաճի , նըսպատակն ուրիշ բան չըլլալով , բայց աղոց դիւրութիւնն ու օգուտը , կը յուսանք թէ չեն դանուիր այնսիսիներ սրոնք արդիւնքն ու օգտակարութիւնը շահու զահել կամենան , նախապաշտումներ զօրացնել ջանալով :

Ա. Զ. Դ.

1. Տղաք ամեն մէկ կրթոթեան սկիզբը՝  
փակագծի մէջ նշանակուած թիւերուն կա-  
նաները քերականոթեան մէջ աղէկ սորված  
ըլլալու են :

2. Վարժապետները կրնան ամեն մէկ կրր-  
թոթիւն մէկ կամ աւելի դասերու բաժնել,  
ինչպէս որ իրենց յարմար կ'երեւայ :

3. Ամեն մէկ կրթոթեան մէջ նշանակ-  
ուած հարցումները տղոց ըլլան :

Առ հարցումներն ուրիշ բան չեն, եթէ ոչ  
քերականոթեան ամեն մէկ թուոյն մէջ պա-  
րունակուած կանոնին կրկնումը, որոն տղաք  
պատասխան տալէ ետքը,

4. Վարժապետը իւրաքանչիւր կրթոթեան  
դրաբար յօդուածները կրնայ տղոց կարդացը-  
նել :

Առ յօդուածներուն մէջ տղոց ընելու բանը,

4. Գլարաբ խօսքերուն մէջ՝ նոյն օրուան  
սորված կանոններնուն համաձայն եղող կտոր-

ներուն վրայ դիտողութիւն ընել. ցուցնելով  
թէ այս ինչ բանը՝ այս ինչ կանոնին համա-  
ձայն է :

2. «Ե՞ն օրինակներէն բոլորը կամ մաս մը  
դասառութեան տախտակին վրայ, կամ առան-  
ձին թղթի վրայ օրինակեն, յետոյ վարժապե-  
տը ուղղադրութեան սխալները սրբադրէ : Քա-  
նի որ տղաք քերականութեան մէջ կը յառա-  
ջանան, եւ գրաբարը հասկնալու կը սկսին :  
Կրնան իւրաքանչիւր կրթութեան գրաբար հա-  
սուածներն ալ աշխարհաբարի թարգմանել :

3. Տղաք կրնան նաեւ ամեն մէկ կրթու-  
թեան մէջ գտնուած գրաբար բառերը բեր-  
նուց սորպիլ :



ԿՐԹՈՒԹԻՒՆ

ՔԵՐԱԿՈՒՄՆԱԴՅՈՒՆ

---

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

4. ԿՐԹՈՒԹԻՒՆ . Բառերուն բաժանումը .  
( Քեր . թիւ 9, 10, 11 : )

Հարցմունք . — 1. Լեզուի մը բառերը կրնան  
քանի մը տեսակի բաժնուիլ . - 2. Հայերէն լեզ-  
ուին բառերը քանի՞ տեսակ են . - 3. Աս ինը տե-  
սակ բառերը ինչ կը կոչուին :

Աստուած արար զերկինս , զերկիր , զհաս-  
տառութիւն , զարեղակն , զլուսին , զաստեղս ,  
զհրեշտակս , զմարդիկ , զանաստնս , զրոյս ,  
զծառս , զծաղիկս եւ զպտուզս : Արար եւ զօդս  
զոր շնչեմք , զլոյս որ զմեղ լուսաւորէ , զկե-  
րակուրս որ սնուցանեն զմեղ : Վասն ամե-  
նայն բարեացս այսոցիկ պարտիմք սիրել զնա-  
յամենայն սրտէ մերմէ , յամենայն մտաց մե-  
րոց , յամենայն անձնէ մերմէ եւ յամենայն զօ-  
րութենէ մերմէ :

2. ԿՐԹՈՒԹԻՒՆ. Անուն կամ դոյական :  
(թիւ 42 :)

Հարցմանք . — 1. Անունը կամ դոյականն ի՞նչ  
կը ցուցնէ : - 2. Հետեւեալ օրինակներուն մէջ ի՞ր ցու-  
ցընող անունները ցցուր : - 3. Անձ ցուցնող անուն-  
ները ցցուր :

Աստուած է որ ետ մեզ հայր եւ մայր, եղ-  
բարս, քորս : 'Եա ետ մեզ մարմին, եւ յօրին-  
եաց ղձեռո, զոսս, զաշս եւ ղականջս մեր :  
'Եա ինքնին ետ մեզ զուշ (յիշողութիւն), ըղ-  
կամս եւ ղհանճար (դատողութիւն) : 'Եա ետ  
մեզ եւ զառողջութիւն, եւ ղկեանս մեր պահէ :

3. ԿՐԹՈՒԹԻՒՆ. Անունին քաժանաւմը, կամ  
Հասարակ եւ Յատուկ անուն : (թիւ 43, 44, 45 :)

Հարցմանք . — 1. Անունը քանի՞ տեսակ է : -  
2. Հասարակ անուններու քանի մը օրինակ տուր,  
եւ ըսէ թէ ինչո՞ւ համար Հասարակ կ'ըսուին : -  
3. Յատուկ անուններու ալ քանի մը օրինակ տուր,  
եւ ըսէ թէ ինչո՞ւ համար Յատուկ կ'ըսուին : - 4. Վա-  
րի օրինակներուն մէջ Հասարակ անունները ցցուր :  
- 5. Յատուկ անունները ցուցուր :

Յաւուրս Տիբերի կայսեր, 'ի դատաւորու-  
թեանն Պիղատոսի Հրէաստանի, եւ 'ի քահա-  
նայապետութեանն Կայիախայ, եղեւ բանն  
Աստուծոյ առ Յովհաննէս որդի Զաքարիայ .  
եւ գնաց Յովհաննէս ընդ ամենայն երկիրն որ  
էր առ եղերբն Յորդանանու, քարոզել զմիլը .

տութիւն ապաշխարութեան՝ ի թողութիւն (վասըն թողութեան) մեղաց : Ասէք նա ցժողովուրդան . Արարէք պառող արժանի ապաշխարութեան . ամենայն ծառ որ ոչ առնիցէ ոլրտուղ բարի , հատանի եւ ի հուր արկանի . . . ցորեանն ժողովեսցի ՚ի շահմարանս , եւ յարդն այրեսցի անշէջ հրով :

4. ԿՐԹՈՒԹԻՒՆ . Գոյական անուան քանի փոփոխութիւն ունենալը : Անունին թիւը . (Քեր. թիւ 17, 18, 19, 20 .)

Հարցմոնք . — 1 . Գոյական անունը քանի փոփոխութիւն ունի : - 2 . Թիւը քանի՞ է : - 3 . Եղակին ինչ կը ցուցնէ : - 4 . Յոքնակին ինչ կը ցուցնէ : - 5 . Վարի օրինակներուն մէջէն եզակի անունները ցուցուր : - 6 . Յոքնակի անունները ցուցուր :

Է ինչ յաշխարհի որ ՚ի ընութենէ է եւ է ինչ որ ՚ի ճարտարութենէ մարդկան լինի : Արարէս , արեդակն , լուսին , աստեղք , օդ , հողմ , անձրեւ , ձիւն եւ կարկուտ յերկինս , եւ թըռչունք որ թռչին յօդս , ՚ի ընութենէ են : Ծով , ցամաք , լերինք , դաշտք , բլուրք , մարդադետինք եւ հովիտք , ջուր , հուր , գետք , առուք եւ ուղիսք , ծառք եւ պառողք , ծաղիկք եւ դալարիք , դաղանք եւ ամենայն աղպք ճճեաց (տեսակ անասնոց) որ ՚ի վերայ երկրի , նոյնալէս ՚ի ընութենէ են : Քաղաքք , դիւղք , տոնք եւ

ապարանք, ճանապարհը եւ փողոցը, կերպասը, ամենայն ազդը հանդերձից եւ ագանելեաց, կահը, զարդը եւ դէնք 'ի ճարտարութենէ մարդկան լեալ են: Գիր եւ մատեան, նկար, պատկեր, ամենայն քանդակ եւ դրօշուած, նաւ եւ կառք՝ նոյնպէս դործ ձեռաց մարդոյ են: Այլ Աստուած տէր է եւ բնութեան եւ մարդոյ:

5. ԿՐԹՈՒԹԻՒՆ. ԱՆուններուն հոլովն ու հոլովմունքը: (Քեր. թիւ 21-40:)

Հարցմունք. — 1. Հոլովն ի՞նչ է: - 2. Հայերէնի մէջ հոլովը քանի՞ է: - 3. Անունին վերջը փոխուելոն ի՞նչ կ'ըսուի: - 4. Հայերէնի մէջ ամեն անուն մէկ կերպով կը հոլովի: - 5. Ո՞րչափ հոլովելու կերպ կայ, եւ ի՞նչ կը կոչուին: - 6. Հայերէնի մէջ ո՞րչափ կանոնադր եւ ո՞րչափ անկանոն հոլովմունք կայ: - 7. Ամեն անուն թէ եղակիին եւ թէ յոքնակիին մէջ մէկ կերպով կը հոլովի: - 8. Վարի օրինակներուն մէջ առաջին հոլովման եղակի եւ յոքնակի բառերը ցուցուր, եւ ըսէ թէ ի՞նչ հոլով են: - 9. Նոյնը երկրորդ հոլովման համար ըրէ: - 10. Նոյնը երրորդ հոլովման համար ըրէ: - 11. Երրորդ հոլովման բառերէն ոմանց բացառականը ի՞նչպէս կ'ըլլայ: - 12. Չորրորդ հոլովման եղակի եւ յոքնակի բառերը ցուցուր: - 13. Չորրորդ հոլովման բառերէն ոմանց տրականը ի՞նչպէս կ'ըլլայ: - 14. Հինգերորդ եւ վեցերորդ հոլովմանց բառերը վարի օրինակներուն մէջէն ցուցուր: - 15. Առ երկու հոլովմանց տակ ի՞նչ աեսակ բառեր կ'երթան: - 16. Ամէն յատուկ անուն առ

Հոլովմանց պէս կը հոլովի , թէ ուրիշ հոլովմանց պէս  
հոլովող յատուկ անուններ ալ կան . (Տես Քեր . էջ .  
7 . ծանօթ : ) - 17 . Եօթներորդ հոլովման բառերը  
վարի օրինակներուն մէջէն ցուցուր : - 18 . Աս հո-  
լովման տակ գացող բառերը ի՞նչպէս կը վերջաւո-  
րին : - 19 . Ե վերջաւորած միավանկ բառեր ո՞ր հոլով-  
ման պէս կըլլան : - 20 . Եօթներորդ հոլովման բառե-  
րէն ոմանց եղ . գործիականը եւ յոքն . սեռ . տրա .  
բացառականը եւ գործիականը ի՞նչպէս կըլլան : - 21 .  
Ե վերջաւորած անուններ ի՞նչպէս կ'ըլլան : - 22 . Աս  
հոլովման բառերէն ոմանց եղ . բացառականը ուրիշ  
ի՞նչ կերպ կ'ըլլայ : - 23 . Ութերորդ հոլովման բա-  
ռերը վարի օրինակներուն մէջ ցուցուր : - 24 . Բարձր  
բառին հոլովմանը վրայ ի՞նչ գիտելիք կայ : - 25 .  
իններորդ հոլովման համար ալ նոյնը ըրէ : - 26 .  
Աս հոլովման բառերէն ոմանց յոք . ուղղական ու  
հայցականը ի՞նչպէս կ'ըլլան : - 27 . Տասներորդ հոլով-  
ման համար ալ նոյնը ըրէ : - 28 . Աս հոլովման բա-  
ռերէն , հարսն եւ ճան բացառական ի՞նչպէս կ'ըլլան :  
- 29 . Դարձեալ աս հոլովման բառերէն ոմանց յոք .  
ուղղականն ու հայցականը ի՞նչպէս կ'ըլլան : - 30 . Յեան  
եւ սպն բառերուն հոլովմանը վրայ ի՞նչ գիտելիք կայ :  
- 31 . Քար բառին վրայ ի՞նչ գիտելիք կայ : - 32 . Մե-  
տասաներորդ հոլովման բառերը օրինակներուն մէ-  
ջէն ցուցուր : - 33 . Սովորաբար ի՞նչ վերջաւորու-  
թիւն ունեցող բառեր աս հոլովման տակ կ'երթան :  
- 34 . Ծնողակ եւ ծողակուր բառերուն հոլովմանը վրայ  
ի՞նչ գիտելիք կայ : - 35 . Իսկ վերջաւորած ամեն բառ  
կը հոլովի : - 36 . Երկոտասաներորդ հոլովման բա-  
ռերն ալ վարի օրինակներուն մէջէն ցուցուր : - 37 .  
Աս հոլովման բառերուն յոքնակին ուրիշ ի՞նչպէս  
ալ կ'ըլլայ :

Աստուած արար զաշխարհս յոչընչէ բա-  
նիւ իւրով եւ կամօք իւրովք, եւ 'ի փառո  
իւր . զվեց օր արար զնա : Յառաջնում աւու-  
րըն արար զերկինս եւ զերկիր, յետ այնորիկ  
զլոյն . յաւուրն երկրորդի արար զհաստատու-  
թիւնն . յերրորդումն բաժանեաց զցամաքն 'ի  
ջուրց անտի , եւ բուսոյց յերկրէ զամենայն  
բանջար . 'ի չորրորդումն արար զարեղակն , ըդ  
լուսին եւ զաստեղս . 'ի հինգերորդումն յօ-  
րինեաց զթոչունս օդոյ եւ զձկունս ծովու . 'ի  
վեցերրորդումն եհան զչորքոտանիս ցամաքի , եւ  
յօրինեաց զմարդն ըստ պատկերի եւ ըստ նր-  
մանութեան իւրում . յետ այնորիկ հանդեռու  
Աստուած յաւուրն եօթներորդի : — Ա-  
ռաջնոյ մարդոյն եղաւ անուն Աղամ, զի Ա-  
դամն 'ի հողոյ անտի առեւալ յայտ առնէ . եւ  
կնոջն առաջնոյ անուն էր Եւա, որ նշանակէ  
կեանս . զի հանդերձեալ էր նա լինել մայր տ-  
մենայն մարդկան : — Աստուած եղ զնոսա  
'ի գրախտի անդ , որ էր պարտէզ փափկու-  
թեան ուր կային նոքա յերանութեան , ոչինչ  
խմիք կարօտ էին, եւ ոչ մեռանել ինչ պարտ  
էր նոյա :

Եղան, ջորոյ , իշոյ եւ փղաց բերանք  
են . առիւծու , ընձու , վաղեր , շան , կղոյ (կա-  
տու) , դայլոյ , ազուխու , օձի , եւ ոյլոց զա-  
զանաց բերանք երախ կոչին : — Եղինք , է-  
րէք , էշք , շոնք , կուզք , կովք , իրրեւ զծա-

ոայս եւ զարբանեակս մերեն . նմին հակառակ  
տոիւծք , վագերք , գայլք , աղուեսք եւ ինձք ,  
թշնամիք են մեր , եւ խոյս տան 'ի մէնջ : —  
Սեծամեծ ատամոնք փղաց ժանիք կոչին :  
— Եղանց , կովոց , այծից ոտք դոն . կղօց  
եւ վագերց՝ ճիրանունք . անզեղց , արծուեաց  
եւ բազէից են մագիլք : — Եղջերուաց , այ-  
ծեմանց եւ վարազաց երամք 'ի բազումս 'ի  
մայրեաց մերոց դտանին :

Իրեւ ածիցեմք զաչս մեր զարպածովք ,  
զամենայն իի սքանչելեօք տեսանեմք : Երկիր  
շորջ դայ զարեգակամք . արեգական լոյս ոչ  
ուստեք դայ , այլ լուսի լոյս յարեգակնէ ան-  
տի դայ . աստեղք յիւրեանց անտի ունին ըդ-  
լոյն : Զերկիր տեսանեմք զարդարեալ բուսովք  
եւ ծառովք . զծառս լցեալս սկազովք . զդաշ-  
տրս եւ զհովիտս զարդարեալս գունակ գու-  
նակ ծաղկովք . զքաղաքս յօրինեալս տամք .  
զշենս աւանօք եւ զիւղիք . զբլուրս այդեօք  
եւ դրախտիւք . զմայրիս իի դազանօք , եւ զան-  
տառս երեովք . զճանապարհս եւ զարահետս  
ի մարդկամք : Յայսմ ամենայնի զարմանամք  
ընդ բարութիւն , ընդ կարողութիւն , ընդ ի-  
մաստութիւն եւ ընդ խնամնն Աստուծոյ , որ  
զամենայն ինչ վասն մարդոյ արար , եւ զմարդ  
վասն իւր :

Հուր , ջուր , հող եւ օդ 'ի նախնեաց անտի  
տարերք կոչին . եւ ասէին թէ յամենայն մար-

մինս 'ի տարերաց ինչ խառն գտանի , եւ զերկը տսէին թէ 'ի չորից տարերց անոնի յօդեալ կայ :

Ոտիւք կոխեմք զերկիր . 'ի վեր քան զթաթը ոտից են սրունք յորոց վերայ յենու մարմինն յորժամ յոտս կամք : Ոսկերք սրունից յօդեալ են ընդ ոսկերս բարձից . յորժամնըստիցիմք կամյոտն կայցեմք , յորժամ խոնարհիցիմք , եւ ծունք կրկնիցեմք կամ կծկեալ ամփափիցիմք , յօդք ծնդայն բանան եւ քակին . նոյնպէս եւ յօդք մատանց եւ բաղկաց եւ արմըկանց եւ ուսոյ են : Յօդք խաղալեաց որ յանդամն յայնոսիկ են , տան մէջ ձղել զթեւը եւ զբազուկս , եւ այսրէն ամիտիել : Երկոքին կողմանք բարձից աղղերք կոչին , եւ 'ի վերայ միոյ միոյ աղղեր են իրանունք : — Պատմի 'ի դիրս 'Ծննդոց' եթէ Ադամայ եղեն ուստերք եւ դստերք : Ուսոր կոչի 'ի մեր լեզու արու որդի , դուսոր կոչի էզն : — Արբահամ ուստերօք եւ դստերօք , ընդոծնովք եւ ամենայն տամբն եկն ընակեցաւ 'ի խառնան :

'Նոյ ընդ կնոջ իւրում եմուտ 'ի տապանն . էին ընդ նմա եւ երեք որդիք նորա , եւ կանայք որդւոց նորա : Քամ մին յորդւոց 'Նոյի ընկալաւ անէծս 'ի հօրէն . եւ եղեւ նա ծառայ եղը բարց իւրոց : — Աստուած արդել 'Նոյի չուտել դմիս շնչառաց արեամք . զնոյն պատուէր եւ առաքեալքն յառաջնումն ետուն Քր.

ըխտոնէից, դգոյշ լինելյարենէ եւ ՚ի հեղձուցելոյ : — Կրբեւ եւ ՚Նոյ ՚ի տապանէն, եկաց յաղօթս առ աստուած . մինչչեւ կառարեալ զաղօթսն՝ տեսանէր նշան իմն յերկինս ըստ նըմանութեան աղեղան ձգեալ յամալո . առեւ Աստուած ց՛Նոյ . Այս է նշան ուխտին ընդ իմ եւ ընդ քո . ոչ եւս արարից հեղեղ ջուրց ՚ի վերայ երկրի : — Աղեղն ՚ի մեր լեզու ծիածան կոչի . յորժամ արեգակն ՚ի մուտու եւ յելս իցէ , եւ ամալք կշիռ դէպ արեգական պատահիցեն , երեւի աղեղն յորում ազգի ազգի դոյնք են , որպէս կապոյտն եւ կարմիր , կանաչ եւ ծիրանի :

6. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Անուններուն հոլովներուն վրայ դիտելիք : (Քեր . թիւ 41—43 : )

Հարցմոնք . — 1 . Ուռիչն եւ խոպոնակ հոլովները որո՞նք են : - 2 . Բաղաձայնով վերջաւորուած բառերուն վերջին վանկին մէջ որ զիրերն են որ խոտորնակ հոլովներուն մէջ ընական չփ կը փոխուին : - 3 Ո՞ր զիրն է որ չփ կը փոխուի : - 4 . Ո՞ր զիրն է որ չփ կը փոխուի : - 5 . Ո՞ր զիրն է որ սփ կը փոխուի : - 6 . Ասոնց ամենուն ալ օրինակները ցուցուր նույրնթաց կրթութեան օրինակներուն մէջէն :

7. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Անուններուն թուոյն վրայ : (Քեր . թիւ 44, 45 : )

Հարցմոնք — 1 . Կա՞յ անուն որ յոքնակի չի կրնար դործածուիլ : - 2 . Կա՞ն անուններ որ եղակի չունին . եւ ինչուիս կը կոչուին :

Զաւուրս կենաց մերոց մարթիսք բաժանելյերիս կամ 'ի չորս ժամանակս որ հասակ կամ տիքն կոչին : Առաջին ժամանակ կենաց մարդոյ մանկութիւն է որ սկիզբն առեալ 'ի ծննդենէ ձգի մինչեւ ցամն եօթներորդ : Ո՞ր յայսմ հասակի իցեն, մանկունք կամ մանկակ կոչին : Ի մանկութեան մարդ չէ ինչ երանելի սակայն եւ ոչ թշուառ ինչ է . զի ոչ զգայ ինչ կամ խելամուտ է ցաւոց, թշուառութեան, տառապանաց կամ այլոց ինչ վտանգաց, մանաւանդ 'ի տղայութեան անդ որ են առաջին երկու կամ երեք ամք մանկութեան, յորս մանուկն տիսեղծ է եւ չէ իմիք բաւական : — Երկրորդ հասակ է պատանեկութիւն որ ըստիզբն առեալ յեօթն ամաց տեւէ բաւէ մինչեւ 'ի հնդետասաներորդ ամ : Քանի զամենայն հասակ երանելի պատանեկութիւն է . զի անմեղ է եւ անփորձ, զգայ մանաւանդ ուրախութեան, քան թշուառութեան . վասն այնորիկ իսկ հանապաղ ուրախ լինի, ցանկ խընդայ, եւ ուր որումելն եւ լալ սկարտ էր : — Երրորդ հասակ երիտասարդութիւն է որ 'ի հնդետասաներորդ ամէ անտի կենաց յերկարեալ բաւէ մինչեւ ցամն երեսներորդ : Քանի զամենայն տիս լի վտանգօք երիտասարդութիւն է . զի որ ոչն արկանիցէ բարոոք 'ի կիր զժամանակ երիտասարդութեան մարթի թըշուառագոյն գործել զբնաւ զկեանսն : Ի հա-

սակի աստ չունի մարդ իմաստութիւն բաւա-  
կան , կարիք բուռն են եւ մարմին յաստաջ եւ  
յոժի կայ , վասն այնորիկ իսկ բազում ան-  
դամ վրիսլէ մարդ եւ 'ի տաղնապի լինի զմիտ-  
որն եւ զկամս միանդամայն 'ի մոլորութիւն  
եւ 'ի թերութիւնս սովորեցուցանել , եւ ըլ  
մարմինն 'ի հիւանդութիւնս եւ յախտս կամ  
'ի տկարութիւն արկանել : Ասլա խրատոց եւ  
ունինդրութեան եւ բազում զգուշութեան  
պէտք են առ 'ի զբարսն եւ զվարս ուզուելոյ եւ  
յարդարելոյ , զի երանելի եւ բարենշան լինիցի  
զամենայն կեանս իւր : — Չորրորդ տիք են ա-  
րութեան , որ սկիզբն առեալ յերեսներորդ  
ամէ անտի կենաց տեւէ մինչեւ յեօթանատուն  
ամ : Ի հասակի աստ պատասխանատութիւն  
մեծ կայ 'ի վերայ մարդոյ : Քանզի միտք են  
'ի կորուլս , կամք ոչ բուռն եւ արագ 'ի յօժա-  
րել , եւ կտրիք (ԷԵԲ\*) ոչ այնպէս սաստկադոյնք  
են որպէս յերիտասարդութեան : Որպէս որ յե-  
րիտասարդութեանն իցեն պարտին արթուն  
կալ եւ փոյթ առնել անձանց , նոյնպէս որ յար-  
բունսն արութեան հասեալ իցեն , սպարտին  
հսկել եւ զգուշանալ այլոց զի մի զեղծիցին , եւ  
զի պատրաստեսցի սոյասլա սերունդ ընտիր  
բարոյիւք եւ վարուք եւ գնացիւք (Հաբճանակ) եւ  
կենօք : — Հինգերորդ հասակ՝ ծերութեանն  
է , որ յեօթանամներորդ ամէ անտի յերկար-  
եալ ձդի մինչեւ յմահ մարդոյ : Հասակս այս

բազումիրօք 'ի կշխ համեմատութեան գայ  
ընդ . մանկութեան . զի որ 'ի խոր ծերութիւն  
անդր հասանիցեն , բազում անգամիրեւ ըլ  
մանկունս տիսեղծս առնին անզգայք . երբեմն  
ամենեւին 'ի մտաց իսկ անկանին , մինչեւ ըլ  
նաւ չյիշելինչ : Եզ զի եւ մարմինն վատթարա-  
նայ . յայնժամ դէպ լինի աչաց վատել , եւ  
ունկանն չլոել , եւ առամանց թօթափել , եւ  
շարժելոյ անդամ չլինի կարող : Ո՛ , որպիսի  
տանջանք են ծերութիւն . բայց եւ այնպէս  
պատուական եւ մեծարոյ է ծերութիւն եւ տ-  
մենեքին կամին այնմ հասանել , Աղօթս արա-  
րէք , մանկունք , զի տացեն ձեզ երկինք հասա-  
նել չնորհացն եւ փառաց ծերութեան :

8. ԿՐԹ.ՈՒԹ.Դ.Ի.Ն. : Զարտուղի հոլովմունք :  
( •Քեր . թիւ . 47—48 : ) .

Հարցմունք . — 1 . կա՞ն անուններ որոնց քանի  
մը հոլովերը սովորականէն տարրեր կերպով կ'ըլ-  
լան : - 2 . Ե՞ս վերջաւորուած աղզի կամ տեղաց-  
ւոյ անուններն ի՞նչպէս կ'ըլլան : - 3 . կա՞ն անուն-  
ներ որոնք տարրեր կերպով հոլովելով ուրիշ նշա-  
նակութիւն կ'ունենան :

Քան զամենայն սքանչելիս Յիսուսի զար-  
մանալի է յարութիւն Ղաղարու , Ղաղարոս բա-  
րեկամ էր Յիսուսի եւ եղբայր Մարիամու եւ  
Մարթայի որ սիրէին եւ մեծարէին զՅիսուս . եւ  
նա ստէպ երթայր առ նոսա 'ի գիւղ անդք նո-

ցա , զի Ղաղարոս եւ .քորք նորա բնակելին 'ի  
գեղջ ուրեք որ մօտ էր յԵրուսաղէմ : Ղէպ լինէր  
հիւանդանալ Ղաղարու , եւ .քորք նորա առա-  
քէին առ Յիսուս եւ ասէին եթէ Տէր , զոր  
դուն սիրէիր հիւանդացեալ է : Զայս իրրեւ  
լէր Յիսուս վաեղի առնոյր աւուրս երկուս ուր  
էրն արտաքոյ Հրէաստանի : Իրրեւ մեռանէր  
Ղաղարոս , յայնժամ ասէր Յիսուս ցաշակերտ-  
որն իւր եթէ Ղաղարոս մեռաւ եւ թէ կամի  
երթալ 'ի Հրէաստան : Ոչ կամէին աշակերտքն  
զի երթիցէ Յիսուս միւսանդամ 'ի Հրէաստան  
քանզի Հրեայը խնդրէին սպանանել զնա : Յի-  
սուս ասէր ցնոսա . Ոչ երկոտասան ժամ է ա-  
ւոր . որ դնայ 'ի տուրնջեան ոչ դայթակղի .  
ոյսու կամէր իմն ասել եթէ որ դործէն զրա-  
րիս , չպարտի ինչ երկնչել , այլ լինել համարձակ  
իրրեւ 'ի տուրնջեան . Այսպէս յետ երից ա-  
ւորց մեռանելոյ Ղաղարու երթայ Յիսուս  
առ քորսն Ղաղարու . դայ ընդ առաջ նորա  
Մարթայ քոյր մեռելոյն , ցուցանէ նմա որ .  
թաղեալն էր եղբայր իւր : Յետոյ դայ եւ Մա-  
րիամ հանդերձ բազմութեամբ արանց եւ կա-  
նանց Հրէից որ եկեալն էին միսթարել զնոսա  
վաճ եղբօր նոցա , զի թուիթէ Ղաղարոս էր  
այր նշանաւոր 'ի մէջ Հրէից : Անդ Յիսուս ա-  
ռաջի բազմութեանն գոհանայր դհօրէն իւրմէ  
երկնաւորէ : Եւ կոչեալ 'ի ձայն մեծ զՂաղարոս  
'ի զերեղմանէն յարուցանէր , 'ի զարմացումն

Հրեից եւ 'ի մխիթարութիւն մեծ քերց նորա :  
•Քան զամենայն կրօնս նախնեաց սրբադոյն  
եւ աղնուադոյն Հրեից կրօնք են , որպէս եւ 'ի  
նորումն Քրիստոնէութիւն որ եւ քան զՀրեու-  
թիւն մեծարայ եւ պատռական է : Հրեայք ոչ  
միայն ունէին զդիտութիւն միոյն Աստուծոյ որ  
հոգի է . 'ի վեր եւ ազատ 'ի նիւթոյ , այլ եւ  
արդելեալ էր նոցա առնել պատկեր ինչ կամ  
նմանութիւն որ զնա յանդիման կացուցանիցէ :  
Սակայն Հրեայք որ սովորեալ էին պաշտել ըդ  
դիս Եղիպտացւոց , մինչդեռ յանապատին էին  
սկսան պաշտել կուռս . քանդի արարին որթ  
ձուլածոյ , որպէս եւ սովորն էին Եղիպտացիք  
'ի պաշտօն առնուլ զանասանս , որպէս զԱպի-  
սըն , որ աղդ ինչ էր որթու կամ կովու . զի որ-  
թըն սակաւ ինչ փոքր է քան զընջուղ կամ  
զերինջ որ է կով մասաղ : Յետ հաստատելոյ  
յերկրին աւետեաց բազում անդամ անկան 'ի  
կուալաշտութիւն եւ պաշտեցին զդիս Քանա-  
նացւոց : Մինչեւ ցկաւիթ բարեպաշտն քան  
զամենայն թաղաւորս ոչ դոյր հրեից տաճար  
իրեւ տեղի պաշտաման եւ զոհից : Պաւիթ-  
ուստեաց շինել տուն Աստուծոյ , այլ ոչ կա-  
րաց , Սողոմոն կատարեաց զուխտ հօր իւ-  
րոյ եւ շինեաց տաճար հոյակալ որ մին էր 'ի  
հրաշակերտից աշխարհի : Փիւնիկեցիք , բարե-  
կամք Սողոմոնի , տային մայրս 'ի մայրից և իւ-  
րանանու , եւ ոսկին դայր 'ի Սովորայ : Քայլ

եւ յետ այնորիկ ոչ սպակասեաց կռապաշտութիւն յիսրայելի . Առղոմոն իոկ դիտովին հրապորեալ 'ի կանանց իւրոց ծխեաց խունկս կը ռոց : Արդարեւ սկիզբն Հրետիթեան լի էր ըսքանչելեօք , այլ սքանչելագոյն եւս է սկիզբն Քրիտոնէտիթեան :

Որպէս Ադամաւ սերեցսւ աղջ մարդկան յառաջ քան զիրհեղեղն , նոյնոլէս եւ Նոյին մինէր յետ ջուրցն հեղեղաց :

9. ԿՐԹՈՒԹԵՒՆ . Ածական ( Պեր . թիւ 50 — 54 : )

Հարցմանք . — 1 . Ո՞ր բառերն ածական կ'ըստին : - 2 . Գանի՞ տեսակ են : - 3 . Ո՞ր ածականները որակական կ'ըստին : 4 . - Բառի մը որակական ածական բլլուը ի՞նչ հարցմամբ կը ճանչցուի : - 5 . Ածականներն ալ կը հոլովին եւ ի՞նչպէս : - 6 . Հետեւեալ օրինակներուն մէջն որակական ածականները ցուցուր :

4 . Մարդիկ յայնովի չարութիւն հատան , մինչեւ ամենաշօժն Աստուծոյ կամել սատակել զնոսու : — Սակայն Նոյ , այլ արդար , դառեալ շնարհս առաջի Աստուծոյ՝ տռնոցը 'ի նմանէ հրաման շինել տապան : Տապանն նաւ մի ևծէր 'ի կերպարանս արկեղ . Նոյ եմուտ անդր տամբ իւրով . եմոյծ անդր եւ զաղնուազոյնսն յամենայն անասնոց : — Երբեւ օրն սահմանեալ Աստուծոյ հասանէր , անձրեւ սաստիկ լի .

նէր զքառասուն տիւ եւ զքառասուն դիշեր .  
ծոլ յորդեալ զեղոյր , բարձրանային ջորը իր-  
եւ կանգունս երկոտասան 'ի վեր քսի զլերինս  
բարձանս , եւ մարդիկ եւ անասունք երկրի եւ  
թռչունք երկինից սատակեին : — Ելովիր ողող-  
եալ կայր զաւորո յիսուն , սակայն Աստուած  
յիշեաց ո՞ւոյ , առաքեաց հողմ եծ եւ ո՞ծգին  
որ ցամաքեցոյց զջուրն :

Փիղ յաղն է քան զամենայն անասունս ցա-  
մաքի . Հայրենի է , սակայն դիւրաւ մարթ է ա-  
ծել զնա 'ի համբոյր : Չորիւք կմնզնովք եւ կի-  
սով չափ բարձր է , միրթ նորա որ գորշախառն  
է եւ դուն ուրեք սպիտակ , լերկ եւ ամենե-  
ւին առանց մազոյ է : — Ունի ականջս մեծա-  
մեծս եւ աչս մանունս . վերին կողմն շրթանյին  
երկայնեալ ձղի իրեւ զխողովակ իմն երկայն  
որ պատիճն կոչի . նովաւ ծծէ զօդ եւ ըմաէ  
ջոր : — Փիղ պատճովն զծառս արմատաքի  
խլէ , քակէ զհանգոյցս , բանայ զիականս , եւ  
զրէ իսկ դրչաւ : — Ատամունք երկու ահաղինք  
զոր ժանիսն կոչեն , բուսեալ կան ընդ վերին  
կողմն ծամելեայն . 'ի նմանէ դործի փղուկը :  
— Փիղք կարի իմն յաճախ են յԱսկա . իրեւ  
նուաճիցի ընդ ձեռամք մարդոյ , քան զամե-  
նայն անասունս զդօնագոյն եւ ընտելագոյն լի-  
նի . առնի ընտանի եւ հաւատարիմ այսմ որ  
զնայն ինսամիցէ . տայ նմա համբոյրս եւ քծինս ,

լինի հնագանդ, մինչեւ թուի իմն թէ յառաջաղայն խմանայցէ զամենայն զոր կամի տէր նորս : — Ծունք եւս կրկնէ զի զիւրին լիցի կապել բեռինս :

Զօձ յաղթանդամ, կամ զդաղան ինչ ծովածին կոչեն գիրք վիշտապ . որպէս զմարդ յաղթանդամ հսկայ անուանեն, նոյնապէս զօձ ցամաքային անճունի, եւ զդաղանն ծովական լեռնուծեւ, զկիտայն տոեմ եւ զդելիինաց, վիշտապ անուանեն : — Զձկունս մեծամեծս ծովածինս վիշտապ կոչեն գիրք : Եւ այլ ինչ ոչ են վիշտապ՝ բայց կամ օձք մեծամեծք ցամաքայինք, կամ ձկունք անարիք ծովականք, զորոց տոեն թէ լեռնարերձք եւ մեծամեծք են . եւ որս եւ կերակուր նոցա մանք ձկունք են, որպէս եւ օձից մեծամեծաց մանք մանք ինչ ճճիք կամ անասունք :

10. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Յուցական ածական .

(Քեր. թիւ 55 :)

Հարցմանք . — 1. Յուցական ածականն ինչո՞ւ համար կը զործածուի : - 2. Յուցական ածականը հայերէնի մէջ քանի՞ ձև ունի : - 3. Այս, այդ, այն, ինչ կերպով կը ցուցնեն գրյականք : - 4. Կպթութեան մէջն ցուցականները ցուցուր, եւ անոնց ինչ հրլով ըլլալն ըսէ :

Ավելիկէ զդի մի է լայն եւ քնուարձակ

որ յարեւելից հիւսիսոյ կից է ընդ յամաքի երկ-  
րան այնորիկ՝ որ պարանոյն Սուէզի կոչի :  
Յայսմ մասին աշխարհի սակաւք են գետք եր-  
կայնագնացք եւ դիւրինք ինաւարկել : — Ի  
նաւահանգիստու այնը կողման ուր եղերք մի-  
ջերկրական ծովուն են, դուն ուրեք գտանի  
տեղի ապաւինի յապահով նաւայ : — Ոչ ծո-  
վակք միջերկրեայք, ոչ գետք մեծամեծք, եւ  
ոչ ճանապարհք ինչ դոն ի տանել յապահովա  
'ի միջոց անդր տշխարհին այնորիկ մեծի, զոր  
ահազին անապատ կոչել 'ի դէպ է : — Տօժ-  
ստոտիկ լինի յԱփրիկէ քանզի ընդ հասարակա-  
ծիւ է . եւ չիք ինչ որ ամոքիցէ զայն տօժ՝ բայց  
անձրեւք տարեւորք, հողմ ծովային եւ բարձրա-  
բերք տեղիք : Ընդ տօժադին դօտւով ոչ 'ի  
ձմերայնոյ լինի ցուրտ, այլ յանձրեւաց . վասն  
այնորիկ բաղում ուրեք յաշխարհին յայնմիկ  
երկու են փոփոխմունք օդոց (Եղանակ), ա-  
մառն եւ ձմեռն : — Բաղում վոյրք են յերկրին  
յայնմիկ որ անշեն եւ անմարդի են . փոփանակ  
մարդոյ երէ վոյրի եւ դաղանք կոլեւալ ունին  
զվայրոն, եւ ցրուեալ են ընդ ամենայն երկիրն  
ընդ այն որում տիրմն իսկ :

14. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Ստացական ածականներ .  
(Քեր. [Ժիւ 57, 58 :])

Հարցմունք — 4 . Ստացական ածականներն ինչ  
բան իմացնելու համար կը կործածուին եւ որոնք

են . . 2 . Ասացական ածականները դոյականի հետ  
գործածուած ատեն , ամեն հոլովներուն մէջ յոք  
նակիի նշան կ'առնեն : . 3. Կրթոթեան մէջէն ստա-  
ցական ածականները ցուցուր , եւ անոնց ինչ հոլով  
ըլլալն ըսէ :

Եշ որ գեղեցկութեամբ խրով խոնարհա-  
գոյն է քան զծի , չէ առանց երիք վայելչու-  
թեան , եթէ քաջ դարմանիցի : Յորժամ հասա-  
նիցէ նմա ըմպել չուր , դյատակին եւ զպայծառ  
ինդրէ , եւ զայն եւս յոյժ սակաւ ըմպէ . ըզ-  
ցուոկ իւր ոչ արկանէ ի ջուրն . քանզի երկնչի ,  
ասեն , յականչոց իւրոց զոր 'ի ջուրսն տեսա-  
նէ : — Ոինչեւ լեալ երից կամ չորից ամաց՝  
ոչ առնու զիւր զկատարեալ աճումն . եւ մին-  
չեւ ցրտան եւ հինգ ամ յերկարէ զկեանսն ,  
ի մատակութեան խրում էշ առոյդ եւ կայ-  
տառ է , այլ աշխատաթիւն եւ պկանք վաղ-  
տան նմա կորուսանել զկայտառութիւնն , եւ  
առնի յոյլ , ապուշ եւ անհաւան : Է երբէք զի  
ընտելանոյ յոյժ ընդ տեսան խրում . ի հեռաւ-  
տանէ ճանաչէ զնա , դտակաւ ընտրէ : Յոր-  
ժամ բեռնն զոր կոսկիցեն ի վերոյ , կորի ծա-  
նրը իցէ , դժկամն կի , ասեն , եւ վասն զզը կ-  
կամակութիւնն յոյտ առնելոյ՝ կորացուցանէ ըզ-  
դլուի իւր , եւ զականչոն խոնարհեցուցանէ .  
եւ եթէ կորի խստիւ ոք վարիցէ զնա , դտ-  
տամունսն ցուցանէ եւ թիւրէ զերեսն անհե-  
գեդս :

Մինչեւ սկիզբն արարեալ դործելոյ՝ հարց  
զմիտո քո եւ կշռեա լոյժ եւ զզօրութիւն քո :  
— Ուղեակը իս, պարտէ մեղ հանապաղ զա-  
ռարիւմթեամբ զալ, Համ' զնել ցանկութեանց  
մերոց, անենաւոց, վաստակոց, հաճոյից մե-  
րոց եւ սիրոյ մերում. Համառօտ խել ունել  
զամենայի զզհացո մերը ըստ Աստոծոյ քինացն  
յարդարել : — Արմեք ըստ իմն են մուց մերոց,  
կանոն ունի մերոյ, հիմն յուսոյ մերոյ, եւ տ-  
մենայն վշտաց մերոց դարձնան : — Վիճակ մեր  
յաւխենից 'ի ձեռին մերումէ :

12. Կրթութեան : Թուական ածականներ .  
(Քեր. թիւ 59, 60, 61 :)

Հարցմունք . — 1. Թուական ածականներն ընդ-  
հանրապէս ինչ կը ցուցնեն : - 2. Քանի՞ տեսակ են :  
- 3. Բացարձակ թուականներն ինչ կը ցուցնեն եւ  
որոնք են : - 4. Մի թուական անունը հրլովէ : - 5.  
Երկուքէն մինչեւ տասն թուականներն հրլովէ : - 6.  
Անտասանէն մինչեւ վեշտասան որ հրլովման պէս  
կը հրլովին : - 7. Աօթնեւասան, ովենուասան, ինն-  
եւասան ինչպէս կը հրլովին : - 8. Քսանէն մինչեւ  
իննառն ինչպէս կը հրլովին : - 9. Հարիւրէն մինչեւ  
ինն հարիւր ինչպէս կը հրլովին : - 10. Հաղարն ու  
բիւրը հրլովէ :

Փարիզ քաղաքէ մին 'ի մեծամեծ քաղաքաց  
աշխարհի . զբաւեալ ունի վայրո իրը հեկանա-  
ելեք հազար չորեք հարիւր . մեծագոյն երկոյ-

Նութիւն նորա է ութ հազարամետր, եւ մեծադոյն լայնութիւն նորա վեց : — Քաղաքու այս մեծանիստ ունի զկերպարանս ձռոյ, զոր Աէն զետ շորջ պատետ հոյակառ թմբովիք՝ ընդերկու բաժանեէ : — Գլխաւորք ՚ի շինուածոյ նորա են երկերիւրք թռւով . եկեղեցիք երեսուն եւ եօթն, մի զրամասեղան, մի ակմբանոց վաճառականաց, վաճառանոցք երեսուն եւ չորք, եօթն վաճառափողոցք, վարժոցք եօթն, զօրանոցք քառասուն եւ երկու, հիւանդանոցք կամ հիւրանոցք քսան եւ եօթն, սպանդանոցք հինգ, գերազմանատեղիք չորք, տաղարանք տասն, այլովիք հանդերձ (եւոյն) : — Երկոքին եղերք Աէն գետոյ կցին ընդ միմեանս եւ ընդ երկոցունց կղղեաց որ կոչին քաղաք եւ Սուրբ Լուսովիկոս, քսան եւ երիւք կամրջօք յորոյ բազումք կախաղանաւ . են : — Մարթ է տաել թէ չիք յաշխարհի քաղաք որ ընդ սմա ՚ի կշիռ համեմատոթեան զայցէ, քանզի ունի բնակիչն աւելի քան զբիւրս հարիւր, եւ չիք ինչ աղդ վաճառականոթեան, կամ ճարտարոթեան կամ տարտղագործոթեան եւ կամ հնարագիտութեան որ օտար ինչ իցէ այսմ հոյակառ քաղաքի :

Քան զամենայն կենդանիս որ կեան ՚ի վերայ երկրի տղնուագոյն մարդն է : Բաղում աղդս մարդկան բարոյիւք լեղուօք, սովորու-

թեամբք եւ վայրօք 'ի միմեանց զատուցեալս  
տեսանեմք . այլ Աստուած զամենեսին զնոսա  
'ի միոջէ յարենէ արար , յառաջնոյ մորդոյն որ  
Աղամն կոչէր : — Իբրեւ ստեղծ Աստուած  
շԱդամ , եղ զնա 'ի դրախտին փափիկոթեան :  
— Դրախտն պարտէղ մի գեղեցիկ էր : Անդ էր  
աղբիւր մի յորմէ չորեքին դետք ելեալ ոռո-  
դանէին զերկիրն . էին անդ եւ ծառք աղղի  
աղղիք , յորոց 'ի միջի էին ծառք երկու , սննոն  
միտմն ծառ կենաց , եւ անոն երկրորդին ծառ  
դիտոթեան բարոյ եւ չարի : — Ասէ Աստ-  
ուած ցԱդամ . Յամենայն ծառոց դրախտիդ-  
կերկիջիք , բայց 'ի միոջէ անտի որ կոչի ծառ զի-  
տոթեան բարոյ եւ չարի , անտի մի ուտիցէք :

13. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Պատաժան թուականներ .  
(•Բել . թիւ 62, 63 : )

Հարցմոնք . — 1. Պատական թուականներն  
ի՞նչ կը ցուցնեն : - 2. ի՞նչով կը շինուին : - 3. վկը  
չին ու առաջին բառերն հոլովէ : - 4. Պատականնե-  
րը ո՞ր հոլովման սէս կը հոլովին :

Սակաւք 'ի քաղաքաց այնչափ վոխխմոնս  
կը ցին որպէս Երուսաղէմ : Կիսու մեծաղօք  
թաղաւորացն Պաւթի եւ Առլոմնի , եւ վայր  
տաճարին որ տան նորիսկան էր Աստուածոյ ,  
եւ շինեցաւ յուկւոյն Առվիերայ եւ 'ի մայրիցն  
Լիբանանու : Աւերեալ 'ի Բարելացւոց , յետոյ

ապա գեղեցիկ քան զառաջինն լինէր առ Աւ-  
կարայեցւովք եւ առ Հերովդիւ : Ոիւ բնակ-  
չացն Երոսաղեմի ՚ի ժամանակին յոյնմիկ ՚ի  
բազում հարիւրս հաղարաց հասանէր : — Առ-  
տուած տայր թոյլ զի ՚ի ողատիժ պատուհան  
աստուածասպանութեանն քանդեսի քաղաքն  
եւ յամին եօթանաներորդի ՚ի ձեռն Տիտոսի  
Հռավմայեցւոյ ՚ի հիմանց անտի տապալէր Ե-  
րոսողէմ : — Անագան որեմն մոսանդամ  
շինէր ՚ի ձեռն Ադրիանոսի , եւ ոտքին Հեղինէ  
մայր Կաստանողիանոսի բազում հոյակառ շին-  
ուածովք զարդարէր զքաղաքն : — Պարտիկք եւ  
Արարացիք յեօթներորդում զարու տիրէին քա-  
ղաքին . եւ յամին հաղարուդի իննաներ բողի ու-  
թերորդի հասանէր տիրել քրիստոնէից , որք եւ  
ունէին մինչեւ ցան հաղարերորդ հարիւրորդ  
ութմաներորդ եօթներորդ : — Հուսկ յետոյ ըլու-  
նանային քաղաքին թորքք յամին հաղարորդի  
հինգհարիւրորդի եօթնեւտաներորդի . այս  
եօթնեւտաներորդ անդամ էր զի Արտօսաղէմ  
ընդ օտար իշխանօք եղեւ : — Այժմ ունի բնա-  
կիչս երեսուն հաղար , ասկայն ոչ ինչ ոյլ տե-  
սանիցէ ոք արտաքռասու , բոցց տունս խաւ խա-  
րեալս : Ասկայն եւ այնողէս ներքին քաղաքին  
վայելուչ եւ ընչեղագոյնէ քան զոյն ոք ար-  
տաքռասոն երեւիցի :

Ներ. ինչ կը ցուցինեն, ինչպէս կը շինուին.  
(Քեր. թիւ 64 — 67 :)

Հարցմանք. — 1. Անձներական կոչուած թր-  
տականները բրնձք են: — 2. Անձներական թուական-  
ներն ի՞նչ ել համակեն: — 3. Առնք ինչպէս ել շի-  
նուին: — 4. Կը թուական մէջին անձներական թուա-  
կանները ցուցու: — 5. Առնց մէկը հոլովէ:

Ասիս մին յերեցոնց մասնայ հերյ աշխար-  
հին՝ ոչ միտյն ամբու. մեծո թեամբն ոյլ եւ  
որառմա թեամբն եւ յշատակորդն հնութեան  
քան զայլ մասնա աշխարհի նշանաւոր է: —  
Անգր եղ Առաւած զդատիսան փախիլո թեան  
որ տռաջին մորդն առեղծու: — Ամրաւ են  
զեղեցիլո թիւնք Ասիոյ, ծավակօք, լիրամբք,  
անաւովք եւ բերավք եւ չորեքումք զետովքն  
որ են Ավրատ եւ Ճիդրիս, Լնդոս եւ Գանգէս:  
— Անդ եղեւ սկիզբն երեցոնց միտչեծան պե-  
տո թեանց. Ասորեստանեացն, Ասրաց եւ Պար-  
սից: Անդ են եւ քաղաքք քաջ ի բայ հինք,  
որպէս Շարիլն եւ Վինուէ եւ Ակրատանք եօ-  
թաւեքումք պարսպօք: — Անտի սկիզբն առին  
զիստ թիւնք եւ արուեստք եւ կարդք քաղա-  
քայինք. եւ որ քան զամենացն մեծն է՝ անդ ես  
զեւ սկիզբն քրիստոնէութեան, որ քարոզու-  
թեամբ երկարանեցուց առաքելոց ընդ ո-  
մենայն կողմանս երկրի տարածեցաւ:

15. Արթուրուն . Անորոշ ածականներ .  
(Վել . իմ 68—70 : )

Հարցմանք . — 1 . Անորոշ ածականներն ինչ  
կը ցուցնեն : — 2 . Անորոշ ածականները որո՞նք են :  
— 3 . Ամ.ն մեկո՞ն հայվանն ձեւը ո՞րն է : — 4 . Եթու<sup>մ</sup> թե անո՞նց մէջն ան բաշ ածականները ցուցոք եւ  
առնց ինչ է և վ լուսն ըստ :

Չափանիւ խարեւմք . եթէ համարիցիմք թէ  
մա ; սպասեալ մնայ մինչեւ կազմք եւ սպաս-  
րագք դասեիցիմք երեւելոյ առաջի Աստո-  
ծոյ . մա ; ի միում վայրկենի յական խօթափել  
մարմի հարկանել զմեղ : Ոչ սպաքէն բազում  
անդամաեսանեմք արս երխասարդո որ ոչ այլ  
ինչ խորհիցին բայց ուրախ լինել . եւ յանկար-  
ծակի հասեալ 'ի վերայ մահուան տանիցի ըղ-  
նոսա առաջի ահասոր առենին : — Վանիցո  
անդամ լուալ է մեր եթէ այս անո՞ն ոք ի ոլ-  
րոյ հարուածոյ սպանու , այլ ոք ի ջոր հեղ-  
ձաւ . միւս եւս այլ 'ի բարձուէ անկեալ զղլու-  
խ ջախշախեայ . ոմն յուաելն փշեաց զողին .  
այլ ոմն ի խաղալն . ամանք 'ի հրոյ կորեան ,  
այլք 'ի սրոյ , կէոք\*\* ի ձեռաց աւաղակաց .  
այսոլէս վախճան ամենայն մարդկան մոհ է ,  
եւ իւրաքանչիւր ոք միով իւիք սպատճառաւ

\* Միւս բանն ընտիր մատենագրաց մէջ սովորա-  
բար էս շաղկապով մէկանով կը զործածուի :

\*\* Կէստ բառը հայերէն անոփի նշանակութեամք  
զործածել սովորաթիւն է :

վճարէ զկեանսն : Աեանք մարդոյ իբրեւ զըստ-  
ուեր իմն անցանեն . աւս զինչ ինչ եղեն որոց  
նմանողն լինել կամիս , եւ զորոց զգնացսն դը-  
նաս . մի դոցէ եւ քեզ հասանիցէ կրել զր  
նոքայն կրեցին . 'ինմին վլոանդի կաս :

Ե միտն Պաւլոսի յԱթէնս . . . ոմանք յԵ-  
սլիկո բեանցն եւ 'ի Ասոյիկեանց փիլիսոփայից  
հակառակէին ընդ նմա : Ոմանք տուին . Զինչ  
կամիցի սերուննաքազո ոյս խօսել . խել այլք՝  
թէ Օտարոտի ին գից թուի պատմիչ լինել :  
— Եւ առեալ զնա ոծին յԱրիսպաղոնն եւ ա-  
ռէին . Աորասյուք իմանալ թէ զինչ է նոր  
վարդապետաթիւնոր որ 'ի քէն պատմէ . օտա-  
րացուցիչո ին քերես 'ի լսելիս մեր . կամիմք զի-  
տել թէ զինչ կամիցի այս լինել . Զի Աթենա-  
ցիք ամենեքին ոչ յայլ ինչ պարապէին բայց  
ասել ինչ կամ լսել նորագոյնս : — Ակաց Պաւ-  
լոս 'ի մէջ Արիսպաղին եւ առէ . Աքք Աթե-  
նացիք . ըստ ամենայժի իրուեւ պաշտօնաւերս  
տեսանեմ զձեղ . քանզի շրջեալ եւ ահսեալ բղ-  
պաշտամունս ձեր , զափ բաղին մի յորում զըր-  
եալ էր . «Անծանօթի Աստո ծոյ» . զոր դոք  
յանձանօթս պաշտէք՝ ես զնոյն պատմեմ ձեզ ,  
Ասուած որ արար զոշխարհս եւ զամենայն  
որ 'ի նմա , նա երկինից եւ երկրի տէր է . ոչ 'ի  
ձեռագործ տաճարս ընակէ , եւ ոչ 'ի ձեռաց  
մարդկան պաշտի իբրեւ կարօտ իմիք : Կա տայ

ամենայնի կետսս եւ շոնչ եւ զամենայն ինչ . . .  
եւ ոչ հեռի իսկ է յիւրաքանչիւր ումեքէ 'ի  
մէնջ, որպէս ոմանք 'ի ձերոց ճարտարաց ասա.  
ցին թէ նորա եւ ազդ իսկեմք : — Բայց զժա.  
մանակս անդիտոթեանն անտես արարեալ Աս.  
տուծոյ, արդ զայս պատոիրէ մարդկան՝ Ամե.  
նայն ումեք տպաշխարել :

16. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Գերանուն . (Վեր . թիւ  
71—84 : )

Հարցմունք — 1. Ո՞ր տեսակ բառեր դերանուն  
կ'ըստին : - 2. Գերանունն ալ անուան սլէս թիւ եւ  
հոլով ունի՞ : - 3. Քանի՞ տեսակ է : - 4. Ո՞ր գերանուն.  
ներն անձնական կ'ըստին : - 5. Դէմքը քանի՞ է : - 6.  
Անձնական գերանունները որո՞նք են : - 7. Անձնա.  
կան գերանուններն հոլովէ : - 8. Հետեւեալ օրինակ.  
ներուն մէջէն անձնական գերանունները ցուցուր  
եւ ամեն մէկուն ինչ թիւ , հոլով եւ դէմք ըլլալն բ.  
ուշ : - 9. Նու , անձնական գերանունը որի՞չ քանի՞  
կերոլ ունի եւ ինչ կը ցուցնեն : - 10. Աս , Դու , Նո  
գերանունն՝ այս , այդ , այն ածականէն ինչ տարրե.  
րութիւն ունի : - 11. Ո՞ր բառը յարակէնքն գերա.  
նուն կ'ըստին : - 12. Յարաբերականը հոլովէ : - 13.  
Նախընթաց կրթութեան օրինակներուն ոէջ յարա.  
բերական գերանունները ցուցուր , եւ ինչ թիւ ու.  
նենալն ըսէ : - 14. Ո՞ր բառերը ֆէխտաչ գերանուն  
կ'ըստին : - 15. Փոխաղարձ գերանուններն ու անոնց  
ինչ հոլով ըլլալը նախընթաց օրինակներուն մէջէն  
ցուցուր :

Ագրիպաս ասէ ցՊաւլոս . Հրամայեալ է

վասն քո խօսել: Յայնժամ Պաւղոսի ձղեալ զծեռ  
ոլն առներ պատասխանի: Վասն ամենայն ամ-  
բասանաթեան Հրեիցդ զինէն, արքոյ Ադ-  
րիպաս, համարիմ զանձն երանելի: զի քո ա-  
ռաջի ոյսօր տալոց եմ պատասխանի: մանա-  
ւանդ զի գիտակ իսկ ես ամենայն կրօնից եւ  
խնդրոց Հրեից: վասն որոյ աղաչեմ երկոյնմը-  
տութեամբ լոել ինձ, — Յս իսկ ինքնին պատ-  
շաճ համարէի զրազում ինչ հակառակ անուանն  
Յիսուսի 'Յազմիրեցոյ գործել: զոր եւ արարի  
իսկ յիլուսաղէմ: զրազումն 'ի որբոյն ես քան-  
տարգել առնեի: եւ զսպանելոյն նոցտ բերէի  
համար, եւ բազում անդամ պատժեալ զիսոս՝  
բռնադատէի հայհոյել: — Գիտոյեալ 'ի Կամաս-  
կոս իշխանութեամբ եւ հրամանօք Քահանայա-  
պետիցն, զմիջաւուրբն 'ի ճանապարհի տեսի,  
արքայ, յերինից առաւել քան զոլոյծառու-  
թիւն արեղական ծաղեալ զինեւ լոյս, եւ ըզ-  
նորօք որ ընդ իսն երթային. եւ ամսնեցոն  
մեր անկանելն յերկիր՝ լուայ ձայն որ ասէր ցիս  
կըրբայեցոց բարբառովն: Աւուղ Աւուղ,  
զի՞ հալածես զիս. իիսու է քեզ ընդդէմ խմանի  
աքացել: Եւ ես ասեմ. Ով ես, Տէր, եւ Տէր  
ասէ. Յս եմ չիսուս զոր դուն հալածես. ոյլ  
արի եւ կայ 'ի վերայ ստից քոյ. զի վասն ոյ-  
նորիկ երեւեցայ քեզ՝ առնուլ դքեզ 'ի ձեռն  
պաշտօնեայ եւ վկայ որոց տեսերդ: — Ուստի,  
արքայ Աղրիպաս, ոչ եղէ անհաւան երկնա-

ւոր տեսլեանն, այլ նախ որոց 'ի Գամոսկոսն  
եւ յԵրուսաղէմ էին եւ ընդ ամենայն դաւառ-  
սըն Հրէաստանի եւ 'ի Հեթանոս՝ պատմեցի  
զզջանալ եւ դառնալ յԱստուած կենդանի :  
— Վասն այնորիկ Հրէից կալեալ զիս 'ի տա-  
ճարին՝ կամէին սպանանել : — Կորս զոյս պա-  
տասխանի տուեալ, Փեստոս 'ի ձայն մեծ ասէ .  
Մոլիս, Պաւղէ, բաղում գպրոթիւնք զքեզ 'ի  
մոլութիւն (կատաղոթիւն յիմարոթիւն) դար-  
ձոցանեն : Խակ Պաւղոս ասէ . Ոչ մոլիմ, քաջդ-  
Փեստոս, այլ զցածոթեան եւ զճշմարտո-  
թեան բանս բարբառիմ. գիտակ խակ է ոյսո-  
ցիկ արքայ ընդ որում համարձակեալդ խօսիմ .  
քանզի ծածկել 'ի քէն իմիք 'ի սոցտնէ չտու-  
նում յանձն : — Յոտն Եկաց արքայն եւ դատա-  
ւորն եւ Շերենիկէ եւ որք ընդ նոսայն նստէին :  
Եւ իրեւ դնացին, խօսէին ընդ միմեանս եւ  
տոէին . Ոչինչ արժանի մահու կամ կապանաց  
զործէ այլս այս :

17. Արթութեան : (ՅԵՐ. ԹԻՒ 82—89 : ) Բայ :

Հարցմոնք — 1. Յայն ինչ տեսակ բառ է : - 2.  
Քանի՞ տեսակ բառ եայ : - 3. Եական բայը որն է : -  
4. Արթութեան մէջէն Եական բայերը ցոցոր : - 5.  
Ներդործական բայը որն է : - 6. Արթութեան մէջէն  
ներդործական բայերը ցոցոր : - 7. Ո՞ր բայերը կը-  
րաւորական կրնան ունենալ : - 8. Ներդործականն  
ինչ կը նշանակէ . կրաւորականն ինչ կը նշանակէ

- 9. Կրթութեան մէջէն կրաւորական բայ մը ցուցուր :
- 10. Զէզոք բայն ի՞նչ կը նշանակէ : - 11. Զէզոք բայ-  
յին ու ներկործականին նշանը ո՞րն է : - 12. Կրթու-  
թեան մէջէն ընէւ ցուցնող չէզոք բայերը ցուցուր :
- 13. Ըստ ցուցնող բայերը ցուցուր :

18. ԿՐԹՈՒԹԻՒՆ : ( ՔԵՐ . թիւ 90—98 : )

Հարցմունք : - 1. Բայերն ի՞նչ ունին . ( թիւ ,  
դէմք , եւօյլն ) : - 2. Բայերուն թիւն ի՞նչ է : - 3. Կրթ-  
ութեան մէջէն հինգ հատ եղակի , հինգ հատ ալ-  
յոքնակի բայ ցուցուր : - 4. Բայերուն դէմքը քանի  
է : - 5. Կրթութեան մէջէն առաջին , երկրորդ եւ  
երրորդ դէմքի բայեր ցուցուր : - 6. Բայերուն ժա-  
մանակը քանի՞ է : - 7. Եղանակը քանի՞ է , եւ ամեն  
մէկն ի՞նչ կը ցուցնէ : - 8. Կրթութեան մէջէն սահ-  
մանական եղանակի բայերն ըսէ : - 9. Հրամայական  
եղանակի բայերն ըսէ : - 10. Ստորագատականներն  
ալ ցուցուր : - 11. Աներեւոյթներն ալ կրնան ցուցը-  
նել : - 12. Կրթութեան մէջ ներկայ ժամանակի բա-  
յերը որո՞նք են : - 13. Անկատարները որո՞նք են : -  
14. Կատարեալները որո՞նք են : - 15. Ազառնիները  
որո՞նք են :

19. ԿՐԹՈՒԹԻՒՆ : ( ՔԵՐ . թիւ 99—104 : )

Հարցմունք : - 1. Թիւ , դէմք , ժամանակ եւ  
եղանակ ցուցնելու համար բայն ի՞նչ կ'ըլլայ : - 2. Բայ-  
յերուն ոյսովէս վերջառութեանը փոխուելոն ի՞նչ  
կ'ըսուի : - 3. Հայերինի մէջ քանի տեսակ խանարհ-  
ան ձեւ կայ , եւ առնեք ի՞նչ կը կոչային : - 4. Չորս  
լծորդութեանց վերջառութիւններն ըսէ : - 5. Կա-

իրնթաց կրթութեանց մէջէն առաջին լծորդութեան  
բայերը ցուցուր : - 6. Երկրորդ լծորդութեան բայե-  
րը ցուցուր : - 7. Երրորդ լծորդութեան բայերը ցու-  
ցուր : - 8. Չորրորդ լծորդութեան բայերը ցուցուր :

20. ԿՐԹՈՒԹԵԱՆ : Էական բայ : ( Քեր . թիւ  
103, 104 : )

Հարցմունք : - 1. Էական բայերը խոնարհէ : -  
2. Վարի օրինակին մէջ էական բայերը ցուցուր , եւ  
անոնց ինչ թիւ , դէմք , ժամանակ եւ եղանակ ըլ-  
լալն ըսէ : - 3. Եմ բային ըուն հրամայականը ո՞րն է ,  
եւ ինչպէս կը գործածուի : - 4. Գոյն\* բայը Կմ բային  
ոլէս կը գործածուի<sup>o</sup> , կը ըստի հիւսնդ գոյն , հնապնդ գոյն ,  
փոխանակ հիւսնդ նմ , հնապնդ լինել , ըսելու :

24. ԿՐԹՈՒԹԵԱՆ : Առաջին լծորդութեան  
բայեր . ( Քեր . թիւ 105—110 : )

Հարցմունք : - 1. Առաջին լծորդութեան բա-  
յերը քանի<sup>o</sup> ձեւ ունին : - 2. Առաջին լծորդութեան  
բայ մը խոնարհէ : - 3. Աս լծորդութեան առաջին  
ձեւին ներկային մէջ՝ բային արմատին վրայ ինչ կա-  
ւելնայ . ( Կմ , Կո , Կ եւայլն ) : - 4. Անկատարին մէջ բա-  
յին արմատին վրայ ինչ կաւելնայ . ( Կէ , Կէր , Կէ եւ-  
այլն ) : - 5. Կատարեալին մէջ ինչ կաւելնայ . ( Կոհ ,  
Կոհր , Կոշ , եւայլն ) : - 6. Ազառնւայն մէջ . ( Կոհո , Կոհրո ,

\* Գոյն բայը աշխարհաբարին կայ բային նշանակու-  
թիւնն ունի . Ոչ զոյ այլ Աստուած բաց ՚ի նմանէ .  
Անկէ որիշ Աստուած չկայ :

եսոն , եւայլն ) : - 7. Հրամայականին մէջ . ( էս , էտէտ ) : - 8. Ստորադասականին մէջ . ( էտէմ , էտէտ , էտէ , եւայլն ) : - 9. Աներեւութին մէջ . ( էւ ) : - 10. Ընդունելութիւն անցեալին մէջ . ( էտէ ) : - 11. Ապառնի ընդունելութեան մէջ . ( էլու ) : ( Վարժապետը նոյն հարցումները աս լծորդութեան երկրորդ ձեւին բայերուն համար , եւ ասկէ ետքը երկրորդ , երրորդ եւ չորրորդ լծորդութեան բայերուն համար ալ լնէ . այսինքն թէ՝ ամեն մէկ ժամանակին մէջ բային արմատին վըրայ ինչ զիր կամ մասնիկ կ'աւելնայ ) : - 12. Աս լծորդութեան առաջին ձեւին տակ կա՞ն անէ վերջաւորած բայեր որոնք էմ վերջաւորածներուն պէս կը խոնարհին , եւ պատճառն ի՞նչ է : - 13. Կա՞ն էմ վերջաւորած բայեր որոնք անէ վերջաւորածներուն պէս կը խոնարհին . եւ որոնք են : - 14. Հագնեմին ին պէս խոնարհող բայերուն արմատը՝ բային որ ժամանակին է : - 15. Աս բայերուն մէջ որ զիրերն են որ բային արմատին մէջ արմատական զրին կը փախուին . ( է , ւ , ս ) : - 16. Աս լծորդութեան մէջ որ բայերուն կատարեալ եղակի երկրորդ դէմքին սկիզբը է զիրը կ'աւելնայ : - 17. Զայնաւորով սկսող բայերէն որոնք են որ է զիրը կառնեն : 18. - Հաշնակէ բային որ զիրն է որ արմատական ժամանակներուն մէջ կը կորսուի ,

22. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ : ԵՐԿՐՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ  
ԲԱՅԵՐ . ( ՔԵՐ . թիւ 144—144 : )

Հարցմունք : - 1. Երկրորդ լծորդութեան բայերը քանի՞ ձեւ ունին : - 2. Աս լծորդորթեան երկու ձեւէն ալ մէյմէկ բայ խոնարհէ : ( Տղաք առջի լծորդութեան մէջ ըրածներուն պէս հոս ալ մէկիկ մէշ

կիկ ըսեն թէ իւ ահմ վերջաւորած բայերուն  
ժամանակներն՝ արմատին վրայ ի՞նչ աւելցնելով կը  
շինուին ) : - 5 . կա՞ն ահմ վերջաւորած բայեր ո-  
րոնք իմ վերջաւորուածներուն պէս կը խոնարհին , եւ  
սկամաճառն ի՞նչ է : - 4 . կա՞ն իմ վերջաւորածներ ո-  
րոնք ահմ վերջաւորուածներուն պէս կը խոնարհին :  
- 5 . Երկրորդ լծորդութեան երկրորդ ձեւին , այսինքն  
ահմ վերջաւորածներուն մէջ ո՞ր բայերն են որոնց հը-  
րամայականին յոքնակին աւագ ըլլալու տեղ՝ երագ  
կ'ըլլայ :

23 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : ԵՐՐՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ  
ԲԱՅԵՐ : ( ՔԵՐ . ԹԽ . 145—148 : )

Հարցմանք : - 1 . Աս լծորդութեան երկու ձե-  
ւէն ալ մէյմէկ բայ խոնարհէ : - 2 . Երրորդ լծորդու-  
թեան առաջին եւ երկրորդ ձեւերուն մէջ՝ ամեն մէկ  
ժամանակը շինելու համար բային արմատին վրայ  
ի՞նչ կ'աւելնայ : - 3 . Կա՞ն ամ վերջաւորուած բայեր ո-  
րոնք ահմ վերջաւորածներուն պէս կը խոնարհին .  
եւ որո՞նք են : - 4 . Սրանունին պէս խոնարհող բայերէն  
կա՞ն սմանք որոնց հրամայականը աշած ին պէս կ'ըլ-  
լայ : - 5 . Ե՞ամ վերջաւորած բայերուն համար ի՞նչ գի-  
տելիք կայ .

24 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : ԶՈՐՐՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ  
ԲԱՅԵՐՐ : ( ՔԵՐ : ԹԽ . 149—124 : )

Հարցմանք : - 1 . Աս լծորդութեան բայերը  
քանի՞ ձեւ ունին : - 2 . Աս լծորդութեան երկու ձե-  
ւէն ալ մէյմէկ բայ խոնարհէ : - 3 . Աս լծորդութեան  
երկու ձեւին ալ ժամանակները՝ բային արմատին վը-

բայ ի՞նչ աւելցնելով կը շինուին : - 4. Աս լծորդութեան առաջին ձեւին տակ դացող բայերուն արմատը՝ բային ո՞ր ժամանակն է : - 5. Աս լծորդութեան առաջին ձեւին տակ դացող ո՞ր բայերուն կատարեալ եղակի երրորդ դէմքին վրայ է գիրը կ'աւելնոյ : - 6. Զայնաւորով սկսողներէն որո՞նց վրայ է գիրը կ'աւելնայ : - 7. Աս լծորդութեան առաջարջաւորած բայերուն ն գիրը արմատական ժամանակներուն մէջ ի՞նչ գիրի կը փոխուի : - 8. Ընկենաճ բային հրամայականը ի՞նչպէս կ'ըլլայ : - 9. Նուճ վերջաւորած ո՞ր բայերն են որո՞նց ն գիրը արմատական ժամանակներուն մէջ կը կորսուի :

25. Կրթութեան : Ներդործական բայերուն կրաւորականը : ( Պեր . թիւ 125—131 : )

Հարցմունք : - 1. Առաջին լծորդութեան չը եւ անէճ բայերը կրաւորական ընելու համար ի՞նչ ընելու է : - 2. Երկրորդ լծորդութեան, այսինքն՝ չը եւ անէճ վերջաւորած բայերուն կրաւորականն ի՞նչպէս կ'ըլլայ : - 3. Երրորդ լծորդութեան առաջին ձեւին, այսինքն՝ աճ վերջաւորածներուն կրաւորականն ի՞նչպէս կ'ըլլայ : - 4. Իսկ անաճ վերջաւորածներուն կրաւորականն ի՞նչպէս կ'ըլլայ : - 5. Առոնց ստորադասականն ալ ներդործականին հետ մի եւ նոյն է : - 6. Չորրորդ լծորդութեան առաջին ձեւին կրաւորականն ի՞նչպէս կ'ըլլայ : - 7. Չորրորդ լծորդութեան երկրորդ ձեւին կրաւորականն ի՞նչպէս կ'ըլլայ : ( Թողաշակերտները վարժութեան համար չորս լծորդութեանց ամեն մէկ ձեւէն ներդործական բայեր՝ կրաւորականի դարձնեն, կամ կրաւորական ձայնով խոնարհեն : )

26. Արթութեան : Բայերուն անկանոն կամ  
զարտուղի խոնարհումը : (Փեր . թիւ 133 :)

Հարցմունք : — 1. Անկանոն բայերը ո՞ր ժամա-  
նակներուն մէջ կանոնաւոր բայերէն տարրեր խո-  
նարհում ունին : - 2. Ուռնէմ, առէմ, գիտէմ, եւ դնէմ բա-  
յերը խոնարհէ : - 3. Ընդունէմ, լուսէմ, կորէմ եւ ճանապէմ բա-  
յերը խոնարհէ : - 4. Արշանըմ, յառնէմ, սադէմ, եւ յան-  
շանէմ բայերը խոնարհէ : - 5. Մարնիմ, էրինըմ, լատըմ եւ  
նուլիմ, բայերը խոնարհէ : - 6. Կորնըմ, հանգըմ, մաք-  
ւիմ եւ մարդունըմ բայերը խոնարհէ : - 7. Փախըմ, ընդու-  
նիմ, սանիմ եւ գանիմ բայերը խոնարհէ : - 8. Գոմ, էրլամ,  
լամ եւ կամ բայերը խոնարհէ : - 9. Կեամ, գոմ, այգեստամ,  
եւ էրդուստամ բայերը խոնարհէ : - 10. Զարմեստամ, սագեստամ,  
շանստամ, եւ գողցոստամ բայերը խոնարհէ :

27. Արթութեան : «Երդործական զարտու-  
ղի բայերուն կրաւորականը : (Փեր . թիւ 134  
— 141 : )

Հարցմունք : — 1. Առնէմ, առէմ, գիտէմ, դնէմ բա-  
յերուն կրաւորականը խոնարհէ : - 2. Ընդունէմ, ճանա-  
պէմ բայերուն կրաւորականը : - 3. Ուռնիմ, լուսիմ, գամ բա-  
յերուն կրաւորականը : - 4. Ուռնիմ բային կատարեալն  
ու հրամայականը ուրիշ ինչպէս կըլլայ, եւ որն ա-  
ւելի սովորական է :

Հետեւեալ օրինակները 17, 18, 19, 20, 21, 22,  
23, 24, 25, 26, 27 կրթութեանց համար են :

Յովսէփ քան զամենայն եղբարս իւր սիրե-  
մի էր հօր իւրում Յակովայ : Եղբարք նորանո-

իսանձեցան ընդ նա , եւ առեալ զնա Համառեցին վաճառականաց Խոմայելացւոց որք ածին զնա յԵղիպտոս :

Յովսէփ անդստին 'ի մանկոթենէ իւրմէ նշանաւոր եղեւ խմաստոթեամբն եւ աստուած պաշտոթեամբ : Աերն որով սիրեր զնա հայր նորա , եւ երազքն որ զհանդերձեալ մեծոթիւն նորա գուշակէին , սրտճառք լինէին նախանձո եղբարցն որք արէին զնա 'ի գուք , եւ ասլա հանեալ անտի՝ Համառեցին զնա Խոմայելացւոց : Խոմայելացիքն որ վաճառականք էին , ածին զնա յԵղիպտոս եւ Համառեցին զնա առն ումեմն որ Պետափրէսն էուէր , եւ այլն էր քուրմ : Յովսէփ եղեւ ծառայ 'ի տան Պետափրեայ :

Յետ սմաց ինչ Յովսէփ երկնաւոր տղեցութեամբ մեկնեաց զխորհրդաւոր զերազն զոր ետես Փարաւոն արքայ : Յայնժամ կոչէր զնա թագաւորն առ իւր , եւ կարդէր զնա իւր պաշտօնեայ . եւ հրաման առնէր ամենեցուն որ ընդ իւրով իշխանոթեամբ էին , հնազանդ լինել Յովսէրփայ :

Յետ սակաւ միոյ դէպ լինէր որդւոցն Յովսէրայ նեղել 'ի սովէ եւ դալ յԵղիպտոս առնուլ ցորեան : Խրբեւ զիտաց Յովսէփ եթէ ըստրջացան եղբարքն ընդ շարիսն զոր արարին , ետ ծանօթս նոցա , եւ հրաման ետ նոցա երթալ ածել զհայր իւրեանց :

Արդարեւ եկն Յակովը ընակել յԵղիպտոս

ամենայն տամբ իւրով, ոգիք իրրեւ եօթանասուն . եւ եկաց այլ եւս ամս եօթնեւտասն : Յետ մահուան սրբոյ նահապետին՝ ետ Յովսէփ տանել զմարմին նորա յերկիրն Քանանու, եւ դնել զնա ՚ի շիրմին Արրահամու . մեռաւ եւ ինքն հարիւր եւ տասն աճաց . եւ ՚ի մեռանել իւրում ասէր ցեղարս իւր եթէ այց առնելոց է նոյա Աստուած եւ տանելոց է զնոսա յերկիրն զոր խոստացաւ նոյա :

Այր ոմն էր մեծատուն, եւ ագանէր բեհեզդս եւ ծիրանիս, եւ ուրախ լինէր հանասլաղ առատապէս . եւ աղքատ ոմն անուն Ղաղարս, անկետ դնէր առ դրան նորա վիրաւորեալ . եւ ցանկայր ընուլ զորովայն իւր ՚ի փշրանայն որ անկանէին ՚ի սեղանոյ մեծատանն . այլ եւ շունք եւս դային եւ լիզուին զվէրս նորա : Եղեւ մեռանել աղքատին, եւ տանել զնա հըրեշտակաց ՚ի զողն Արրահամու . մեռաւ եւ մեծատունն եւ թաղեցաւ . եւ ՚ի գժոխսն ամբարձ զաչս իւր մինչ ՚ի տանջանս էր, ետես Արրահամ ՚ի հեռաստանէ եւ զՂաղարս ՚ի գոգ նորա հանդուցեալ : Աղաղակեաց եւ ասէ . Հոյր Արրահամ, ողորմեաց ինձ, եւ առաքեա ՂՂաղարս զի թացցէ զծագ մատին իւրոյ ՚ի ջուր, եւ զովացուսցէ զլեզու իմ, զի պապակիմ ՚ի տապոյ աստի : — Եւ ասէ ցնա Արրահամ : Որդեակ, յիշետ զի ընկալար անդէն ըզ-

բարիս քո 'ի կեանս քո, եւ Ղաղարոս նոյնպէս գչարչարանս, արդ ոտ աստ մխիթարի, եւ դու այդը պապակիս: Եւ 'ի վերայ այսր ամենայնի վիճ մեծ է ընդ մեղ եւ ընդ ձեղ. Եթէ կամիցին առտի առ ձեղ անցանել՝ ոչ կարեն. Եւ ոչ այտի ոք առ մեղ անցանել: — Ասէ մեծատունն. Արդ աղաչեմ զքեղ, հայր, զի արձակեսցես զդա 'ի տուն հօր իմոյ. Են իմ անդ եղբարք հինդ, որպէս զի տայցէ նոցա վկայութիւն, զի մի եւ նոքա դայցեն յայս տեղի տանջանաց: — Եւ ասէ Աքրահամ. Ունին զՄովսէս եւ զմարդարէսն, նոցա լուիցեն: Եւ նա ասէ. Ոչ, հայր Աքրահամ, բայց թէ 'ի մեռելոց ոք երթիցէ առնոսա, եւ ապաշխարեսցեն: Եւ ասէ ցնա Արդահամ. Եթէ Մովսիսի եւ մարդարէիցն ոչ լրւիցեն, եւ ոչ թէ 'ի մեռելոց ոք յառնիցէ՝ հաւատացեն:

Հայկ նահապետ է ազգին Հայոց: Պատմի վասն նորա թէ եր մին յառաջնորդաց աշտարակաշինութեանն: Եւ լիներ իրրեւ Բէլ կամեր բռնանալ 'ի վերայ ամենեցուն, Հայկ նմա հընազանդել չառնոյր յանձն, Եին Հայկայ որդիք եւ թոռունք, դոյր նորա եւ զօր սակաւ, այլ ընտիր: Հայկ հանդերձ խրովքն ապստամբ եղեւ 'ի Բելայ, եւ եկին յերկիր մի որ յետոյ յանուն նորա կոչեցաւ Հայր: Իրրեւ լու եղեւ Բելայ եթէ Հայկ յետս եկաց, առաքէր պատգա-

մաւորս եւ ասէր . Ի բաց կայ 'ի հպարտութենէ այտի , եւ չնազանդ լեր ինձ : Արհամարեաց Հայկ զպատգամաւորսն Բելայ , եւ ասէցորդիս իւր . Լերոք արք զօրութեան . ոչ դոյմեղ այլ յոյս փրկութեան բայց սպանանել զիշէլ եւ լինել ազատ : - Զայրացեալ Բելայ ընդհամարձակութիւնն Հայկայ , դայր 'ի վերայ նորա զօրօք : Կադմաս թոռն Հայկայ իմացեալ առաքէր պատգամ առ Հայկ . Ողջ լեր , ասէ , քաջդ դիւցազանց , Բէլ գայ 'ի վերայ մեր զօրօք : Յայնժամ ժողովեալ Հայկայ զարս իւր , եկն պատահեաց Բելայ , եւ եղեն ճակատք . եւ 'ի ճակատուն մեռանէր Բէլ , եւ զօրքն փախստական լինէին : Զդիակնն Բելայ թաղէր Հայկ 'ի բարձրաւանդակ տեղւոյ զի եղիցի նշան մեծի յաղթութեանն :

Մինչեւ ընաւ էր ինչ , ասեն , ոչ երկինք եւ ոչ երկիր եւ ոչ այլ ինչ արարածք որ յերկինս կամ յերկրի , Զըռան ոմն անուն էր որ թարդմանի բախտ կամ փառք : Զհազար ամ յաշտ ( ղոհ ) արար զի թերեւս որդի մի լինիցի նմա որում անուն Որմիզդ , որ զերկինս եւ զերկիր եւ զամենայն որ 'ի նմա՝ առնիցէ . եւ յետ հազար ամի յաշտ առնելոյ՝ սկսաւ ածել զմուաւ , ասէ . Օդուտ ինչ իցէ յաշտս զոր առնեմ , եւ լինիցի՝ ինձ որդի Որմիզդ , եթէ 'ի զուր ինչ ջանայցեմ : — Եւ մինչդեռ նա զայս խորհէր , Որ-

միզդ եւ Արհմն յղացան . Որմիզդն 'ի յաշտն  
առնելոյ , եւ Արհմնն 'ի յերկուանալոյ անտի :  
Ապա իմացեալ Զրուանայ ասէ . Երկու որդիք  
են . որ ոք 'ի նոցանէ վաղ առ իս հասցէ , զնա  
թագաւոր արարից : — Եւ ծանուցեալ Որմզդի  
զխորհարդս հօրն՝ յայտնեաց Արհմենին . ասէ .  
Զրուան հայր մեր խորհեցաւ , թէ ոք 'ի մէնջ  
վաղ առ նա երթիցէ , զնա թագաւորեցուացէ :  
Եւ զայն լուեալ Արհմենին՝ աճապարեաց , եւ  
ել եկաց առաջի հօրն : Եւ տեսեալ զնա Զրո-  
ւանայ՝ ոչ դիտաց եթէ ո՛ոք ես դու : Եւ նա ասէ . Ես եմ  
որդին քո : Ասէ ցնա Զրուան . իմ որդին անու-  
շահոտ եւ լուսաւոր է , եւ դու խաւարին եւ  
ժանուահոտ ես : — Եւ մինչդեռ նորա զայս ընդ-  
միմեանս խօսէին , ծնեալ Որմզդի 'ի ժամու իւ-  
րում լուսաւոր եւ անուշահոտ , եկն եկաց առա-  
ջի Զրուանայ : Եւ տեսեալ զնա Զրուանայ՝ դի-  
տաց եթէ Որմիզդ որդի նորա է վասն որոյ ըզ-  
յաշտն առներ . եւ առեալ զբարսմունսն ( դա-  
ւազան ) զոր 'ի ձեռին իւրում ունէր , որովք  
զյատն առներ , ետ ցՈրմիզդ եւ ասէ . Ցայժմ  
ես վասն քո յաշտ առնեի , յայսմչետէ դու  
վասն իմ առնիցես : — Եւ 'ի տալ Զրուանայ  
զբարսմունսն յՈրմիզդ եւ օրչնել զնա , մատուց-  
եալ Արհմենի առաջի Զրուանայ՝ ասէ ցնա .  
Ո՞չ այնպէս ոխտեցեր թէ . ո ոք յերկուց որդ-  
ւոցն իմոց յառաջ առ իս հասցէ՝ զնա թագա-

որ արարից : Եւ Զըռւանն առ ՚ի չջրելոյ զուխ-  
տըն՝ ասէ ցԱլքման . Այս սուտ եւ չարագործ ,  
տուեալ լիցի քեզ թագաւորութիւնն ինն հա-  
ղար ամի , եւ զԱլքմիղդ ՚ի վերայ քո արքայ կա-  
ցուցեալ . Եւ յետ ինն հաղար ամի Որմիղդ թա-  
դաւորեսցէ : Յայնժամ սկսան Որմիղդ եւ  
Ալքման առնել արարածո . Եւ ամենայն ինչ  
Դոր Որմիղդն առնէր , բարի էր եւ ողիղ , եւ  
զոր ինչ Ալքման դործէր , չար էր եւ թիւր :

Հայր ոմն աշխատասէր մշակէր ՚ի պարտի-  
զի իւրում պէս պէս աղդս բանջարոց : Յա-  
ւուր միում ասէ ցորդին իւր որ տակաւին մա-  
նուկ էր : Տեսաննս , որդեակ , ՚ի ներքին կողման  
տերեւոց կաղամբիդ զմանը մանը սերմանս որ  
դեղին իմն են եւ գեղեցիկ թուին . դոքա մէն  
մի ձու են յորոց թրթուրք վնասակարք ծնանին :  
— Փոյթ յանձին կալ այսօր զկնի միջօրէին մաք-  
րել զմի մի ՚ի տերեւոց այտի , եւ զձուսն որ  
ընդ տերեւսն մածեալ սինդեալ իցեն , խորտա-  
կեսջիր : Ոյտպէս կաղամբք մեր ցանդ գեղեցիկ  
կայցեն , միշտ կանաչ եւ բարւոք : — Մանուկն  
համարէր թէ յամենայն ժամ մարթ իցէ զոյն  
առնել , եւ յուլացեալ եթող , մինչեւ մոռանալ  
իսկ : Կըրեւ անցին աւուրք ինչ , հիւանդացեալ  
հօրն ոչ կարաց գալ ՚ի պարտէզն . եւ իբրեւ ա-  
ռողջացաւ , կալեալ զձեռանէ մանկանն ած ըզ-  
նա մօտ ՚ի տեղի կաղամբացն , որ գրեթէ ըո-

վանդակ կերակուր լեալ էին որդանց, բունքն  
միայն կային հանդերձ շառաւիզօք տերեւոցն :  
— Մանուկն զահի զամօթի հարեւլ յարտասուս  
հարաւ վասն յուլութեանն : Յայնժամ ասէ ցնա  
հայրն . Զոր սյսօրն մարթիմք առնել, արաս-  
ցուք վաղվաղակի, եւ մի երբէք 'ի վաղիւ առ-  
նիցեմք :

Յաւուր միում դարնայնոյ այլը ոմն ել շրջել  
'ի պարտիզի խրում . որդինորա էր ընդ'նմա ,  
եւ միտ եղեալ խնամով հայէր ընդ ծառս եւ  
ընդ այլս եւս 'ի տնկոց : « Հայր, ասէ մանուկն .  
զի՞ է զի կէսք 'ի ծառոց աստի գեղեցիկ եւ ուղ-  
ղորդք են, այլք, նմին հակառակ, անհեղեղ-  
իմն են, եւ կորացեալ, 'ի զետին խոնարհեալ  
կան » : — « Որդեակ, ասէ հայրն . սոքս որ  
գեղեցիկք եւ ուղղարերձք են, անդէն 'ի սկըզ-  
բան ընկալան դարմանս : Որ դարմանէրն զնո-  
սա, ողորկեաց եւ յապաւեաց զնոսա եւ ած 'ի  
դարդ եւ ի կերպարանս . իոկ որ անհեղեղքն եւ  
կամակոր երեւին քեզ, կային մնացին առանց  
դարմանոց » : — « Եւ զի՞ է զի կէսք 'ի ծաղկանց  
փթթեալ են, մինչ այլքն համազգիք խամրեւլ  
եւ թառամեալ թուին » : — « Քանզի, որդեակ,  
ասէ հայրն, նոքա քան զսոսա ազնուագոյն  
դարմանս ընկալան » : — Ասէ մանուկն . « Ապա  
'ի պարտիզի ուրեք անենայն ինչ խնամոց եւ  
մշակութեսն կարօտ է » : — « Այո, որդեակ ,

այդ այդպէս է ոչ վասն տնկոց միայն, այլ եւ  
վասն մոտաց եւ որտի քոյ: Դու նման ես մա-  
տաղատունկ ծառոյ կամ ծաղկի. չէ եւ չէ հը-  
նար եթէ լինիցիս դեղեցիկ անձամբ եւ հոգ-  
ւով լաւ, եթէ ոչ դարմանիցիս եւ մշակիցիս:

Զինչ սկիտոյ էր միայնակեցաց վասն կե-  
րակոյ, Հայիկ եւ Ջրիկ եւ արմատք ինչ խո-  
տոց. սակայն եւ այնպէս հղօրագոյնք եւ ա-  
ռողջագոյնք էին. բազումք 'ի նոցանէ կեցին  
ամս տեղի քան ովտուն: Չասեմ ինչ, սիրե-  
լիք, եթէ պարս եւ պատշաճ իցէ եւ մեզ իր-  
ըւեւ զնոսա կեալ. այլ զգուշացուցանել կամիմ  
զձեղ 'ի վսասակար ինչ կարծեաց որ հասարա-  
կաց իմն է այժմ, եւ զմարդիկ 'ի կորուստ ար-  
կանէ, զի տայ կատարել այնպիսի ինչ սկիտոյս  
զոր բնութիւն չետ մարդոյ: Քանզի շուայտու-  
թիւն այնսկիսի ինչ սովորութիւն է որ ոչ միայն  
կործանէ զմարդիկ, այլ եւ կարծէ եւս զկեանս:  
Տես, ո՞ իցէ որ քան զամենեսին յերկար կեանս  
կեցցէ. նաև որ յաճախ 'ի հեշտանս շուայտու-  
թեան եւ անառակութեան հատանիցի, որ ոչ  
վասն այլոյ երիք կեայցէ բայց զի զորվայնն  
պարարիցէ, եթէ նա որ տայ կերակուր մարմ-  
նոյ որչափ ինչ սկիտոյն իցէ, եւ յամենայնէ որ  
ըստ շափ անցանէ՝ հրաժարիցէ: Ոչ ապաքէն  
նա հիւծի եւ մաշի աղգի աղգի հիւանդու-  
թեամբք յորոց բազումք մահացուք իսկ են. ուր

աս հանապաղ քաջառողջ է, եւ դուն ուրեք  
պէտս ունիցի ընթանալ առ բժիշկս :

Դաւիթ, մանուկ հովիւ, օծաւ թագաւոր՝ ի  
Սամուելէ : Աստուած հորդեաց նմա ճանա-  
պարհ յախոռ թագաւորութեան տուեալ նմա  
յաղթել, մինչդեռ մանուկն էր, զողիաթայ որ  
էր Փղշտացի, հսկայ յաղթանդամ: Յետ յաղ-  
թութեանն այնորիկ, Դաւիթ ածաւ յաղթանա-  
կաւ . եւ իրրեւ՝ ի վարձ՝ ետ նմա Սաւող թա-  
գաւոր զգուստը իւր ՚ի կին: Սակայն սոյն այս  
Դաւիթ է որ հալածեցաւ՝ ի Սաւողայ, զի նա-  
խանձեցաւ ընդ նմա, փոխանակ զի նախամե-  
ծար արարաւ նա քան զնա . եւ որ յաղթեացն  
զողիաթայ՝ բռնադատեցաւ լինել փախստա-  
կան յերեսաց Սաւողայ: Դաւիթ՝ ի դլուխ եւ  
հան յաղթութիւնս մեծամեծս. զի Աստուած  
ետ նմա յաղթել զթշնամիս իւր, եւ յաւել նը-  
մա փառս եւ մեծութիւն: Այլ Դաւիթ արար  
եւ յանցանս, սակայն ցածոյց եւ ած յաղերս  
զԱստուած ապաշխարութեամբքն, եւ յետ այ-  
նորիկ եղեւ միշտ հաւատարիմ՝ ի ծառայել  
Տեառն: Ապաշխարութիւնք նորա եղեն պատ-  
ճառ սաղմոսայն որ մինչեւ ցայսօր գեղեցյկա-  
գոյն մասն է աստուածեղէն պաշտամանց: Կա-  
մեցաւ նա շինել եւ տաճար մի, այլ Աստուած  
յայտ արար նմա եթէ պատիւ շինութեան տա-  
ճարին պահեալ էր որդւոյ նորա Սողոմոնի :

28. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ : ՊԵՐԲԱՅ : (Քեր. թիւ  
142—148 : )

Հարցմունք : — 1. Ո՞ր տեսակ բառեր ունեն, կը-  
սուին : - 2. Հայերէն ո՞ր բառերը դերբայ են : - 3.  
Դերբայը քանի՞ է : - 4. Գոյական դերբայն ի՞նչպէս  
կը հոլովի : - 5. Ածական դերբայն ի՞նչպէս կը հոլո-  
վի : - 6. Անցեալ դերբայը գոյականին հետ ի՞նչպէս  
կը գործածուի : - 7. Հետեւեալ օրինակներուն մէջ  
գոյական եւ ածական դերբայները, կամ աներե-  
ւոյթն ու ընդունելութիւնը ցոցուր :

Յանասունս են աղդմունք ինչ բնականք ո-  
րովք հանդերձելոց իրիք իրաց աղդ լինիցի նո-  
ցա . որպէս ձիոյն՝ ի սմբակէն վարելոյ . եւ  
եղինն՝ ձմերանի ընդ ալուց (ներսի) կողմն նըս-  
տելոյ , եւ մօտ՝ ի գարունն ընդ դրաց կողմնն  
դառնալոյ . եւ ծիծուան՝ յառաշ քան զաշունն  
՚ի ջերին տեղիս ՚ի ձմերոց երթալոյ . եւ խոր-  
դոյն՝ իմանալ յառաջադոյն զձմերունս կարե-  
ւորս , եւ վաղ՝ ՚ի մարմանդ տեղիս վութալոյ .  
եւ ճայից՝ վաղադոյն տարմատարմ շրջելոյ . եւ  
աղաւնեաց՝ համագունդ երտմ երամ խաղալոյ .  
եւ աղուաւոց՝ ՚ի ծմակաց վաղադոյն ՚ի ջերին  
տեղիս դնալոյ . եւ անդեղց՝ ՚ի հեռաստանէ ըդ-  
դիշոյ ականելոյ դիտաւորութեան . որպէս եւ  
մըջեւան՝ յամարայնոյն պատրաստելոյ զկերա-  
կուր , եւ ընդ երկու զհատն կտրելոյ զի մի բու-  
սանիցի , եւ ՚ի ջեր ժամանակս հանելոյ զկտիկն

յորջէ անտի եւ ցամաքեցուցանելոյ . եւ մեղ-  
ուաց՝ զդուրս մեղուանոցացն յառաջ քան ըլ-  
ցուրտն ականամոմով խնլոյ , եւ արջոյ՝ յառա-  
ջագոյն քան զձմեռն 'ի բայոց մոռանելոյ . եւ է-  
րէոյ՝ կանուխ 'ի լերանց 'ի դաշտ դիմելոյ : Այս  
ամենայն ազդեցութիւնք ընականք են յանա-  
սունս եւ ոչ խորհրդականք , որ յարարչն նո-  
ցա տուեալ են 'ի նոսա՝ առ 'ի յօժարելոյ յօդ-  
տակարն եւ խորշելոյ 'ի մնասակարացն ,

Մարդոյ մարմին 'ի չորից տարեց խառնեալ  
է 'ի խոնաւութենէ , 'ի ցամաքութենէ , 'ի ցըր-  
տութենէ եւ 'ի ջերմութենէ . եւ թէ մի ինչ  
պակասիցէ կամ յոլովիցէ , ցաւս դործէ 'ի  
մարմնի . եւ այն կամ 'ի շատ ուտելոյ եւ յըմ-  
պելոյ լինի , կամ յոյժ 'ի տօթի աշխատելոյ , կամ  
կարի 'ի ցրտոյ լլիելոյ , կամ այլոց ինչ այնպիս-  
եաց :

Նոքին իսկ (արարածք) իւրաքանչիւր վո-  
վոխմամբք յայտ առնեն եթէ է ոմն որ վովո-  
խէ զնոսա . Արեգակն ծագելովն եւ վերանա-  
լով եւ 'ի մուտս դառնալով . եւ լուսին աճմամբ  
լնլով եւ նուազելով , եւ այլք եւս յարարածոցն  
ըստ իւրաքանչիւր ընութեանց շարժելովն : Կա  
եւ դոզումն եւ սոսկումն ունի դարարածոն ,  
յորժամ զպատիւ արարչին որ նոցա մասուցա-  
նիցէ , եւ յայտ առնէ երկիր շարժելովն եւ լու-  
սուորքն խաւարելովն , եւ օդքն դժդմելովն եւ

քստմնելով։ Զի թէ ոչ սաստ արարչին նահանջէր զնոսա, մի մի ՚ի նոցանէն բաւական էր դամենեսին սատակել՝ առ ՚ի խնդրելոյ զվրէժ անարդանաց հասարակաց արարչին։ Կամ ծով ծածկելով, որ տկար աւազովն պաշարեալ, չիշխէ անցանել ըստ հրաման։ Կամ երկիր կը լանելով զիւր բնակիչն։ Կամ հողմ սկարտասեցուցանելով որ կենդանութիւնն է ամենայն շընչաւորաց։ Կամ օդք երբեմն զսառամանիմն շընչելով, եւ երբեմն զխորշակն ըերելով։ Եւ լինէր ամենայն ինչ ոչինչ։

Եկեալ Որդւոյ առ Արրահամ երկուք հրեշտակօք, արժանի առնէր ճաշ ՚ի վրանի նորառւաելոյ։ Եւ ՚ի խօսս մատուցեալ ՚ի լերինն ընդԱրրահամու, զերկուս պատանիս իւր՝ զհրեշտակս մարդկակերպեալս՝ ՚ի Սոդոմ առ զեղեցիկ ասսինջականն առ Վոլոտ արձակէր։ Եւ հրացոցեալ եւ չայլայլեալ զհրեշտակն ՚ի մորենոջն, ՚ի մարդկեղէն բարբառ ածեալ, տայր ընդ նախընծայացելոյ առնն Աստուծոյ ընդ Մովսեսի խօսել։ Եւ առնն թագաւորի ըստ որտի իւրում գտելոյ, թաղծելոյ ՚ի հարուածոյն, հրեշտակ ՚ի կերպարանս մարդոյ սուսեր ՚ի ձեռն ցուցանէր։ Եւ Եղեկիելի՝ հրատեսիլ եւ բոցալեղու ՚ի կառըս, աղղի աղղի կերպարանօք յօդելովք։

դունելով թեամբ ու էական բայով շինուած բազաղը եւ ժամանակներ : ( · Քեր . [թիւ . 149 : ] )

Հարցմունք : — 1. Անցեալ եւ ապառնի ընդունելութիւնները էական բային ո՞ր ժամանակներուն հետ կը դործածուին : - 2. Յարակատարը ո՞րն է , եւ ի՞նչ կը նշանակէ : - 3. Գերակատարը ո՞րն է , եւ ի՞նչ կը նշանակէ : - 4. Ստորադասական անցեալը ո՞րն է : եւ ի՞նչ կը նշանակէ : - 5. Ապառնի ներկան ո՞րն է , եւ ի՞նչ կը նշանակէ : - 6. Ապառնի անկատարը ո՞րն է , եւ ի՞նչ կը նշանակէ : - 7. Ապառնի ստորադասականը ո՞րն է , եւ ի՞նչ կը նշանակէ :

Եթէ գաղանք չարի արարածք էին , եւ երկիր բարոյ , ծախել պարտ էր զնոսա երկրի եւ ոչ սնուցանել , սպառել՝ եւ ոչ սերել . ապա եթէ երկիր եւ զգաղանան սնուցանէ եւ ոչ ապականէ , յայտ է եթէ յորմէ արարչէ երկիր լեալ է , 'ի նմանէ եւ գաղանքն արարեալ են . եւ չիր ինչ չար բնութեամբ : Եւ մանաւանդթէ եւ դաղանքն իտկ , զորոց ասեն թէ 'ի չարէ արարչէ եղեւալ են , ցուցանեն թէ չեն ուսուք այլ յերկրէ . այնու զի յերկրէ կերակրին եւ 'ի նմա բնակին :

Ամեղի ումեք ոչ դեւք մեղանչել կարեն եւ ոչ դաղանք սպանանել յօժարեն . որպէս ոչ զանիէլի դաղանքն զսասեցին , եւ ոչ երից մանկանցն հուր հնոցին : Որպէս եւ առաջնոյ մարդոյն , մինչեւ յանցուցեալ էր , հնաղանդ էին

եւ ոչ մեղանչականք . Եւ որպէս առ առաքելովն՝ վատթարեալ էր սատանայ , մինչեւ կախարդացն յահէ նշանացն զոր առնէին , բերել զդիրս կախարդանացն զծանրադինս . Եւ այրել առաջի առաքելոցն :

Այլ ինչ ոչ են վիշապք բայց կամ օձք մեծամեծք ցամաքայինք , կամ ձկունք անարիք ծովականք . . . Եւ ոչ որս երբէք , որպէս մարդկան , արարեալ են վիշապք կամ առնիցեն . . . Որպէս զԱղեքսանդրէ խարեին դեւք եթէ կենդանի կայցէ . նոյնպէս եւ մոլորութիւնն դիւաց խարեաց զգիւցապաշտու Հայոց , եթէ զո՞ն Արտաւաղդ անուն արդելեալ իցէ դիւաց , որ ցայժմ կենդանի կայ , եւ նա ելանելոց է եւ ոնելոց զաշխարհս , եւ 'ի սնուոի յոյս կապեալ կան անհաւատք :

Դիտէր , ասեն , Աստուած եթէ այնպէս մինելոց էր , (սատանայ ) եթէ չդիտէր . թէ դիտէր եւ արար , ինքն է սլատճառ նորա 'ի լաւութեանցն դառնալոյ . ապա եթէ ոչ դիտէր , զիարդ առնէր զայն զոր ոչն դիտէր թէ որպիսի ինչ ոք լինելոց իցէ : — Աստուած յառաջադոյն դիտէր կըսատանայէ եթէ թիւրելոց է եւ զմարդիկ յանցուցանելոց առ 'ի չունկնդիր լինելոյ հրամանաց նորա , այլ ոչ երարձ զնա 'ի միջոյ զի իւր բարերարութիւնն ցուցանիցի , եւ

մարդիկ զշնորհն նորա դիտասցեն, զի եթէ այն  
այնպէս չէր լեալ, եւ ոչ բարեբարութեանն նո-  
րա ոք խելամուտ լինէր :

30. ԿՐԹՈՒԹԵԴԻՆ : Մակրայ : (Քեր . թիւ  
150—165 : )

Հարցմունք . — 1. Մակրայն ի՞նչ տեսակ բառ է ;  
- 2. Մակրայները քանի տեսակ են, եւ ամեն մէկն  
ի՞նչ կը ցուցնէ : - 3. Կրթութեան մէջ «բակական» մակ-  
րայները ցուցուր : Տեղական, ժամանակական, քա-  
նակական, բացասական մակրայները ցուցուր : - 4.  
Բայց եւ ուս վերջաւորուած բառերն ի՞նչ տեսակ մակ-  
րայ են : - 5. Աճականներն ալ մակրայ կրնան ըլլալ :  
- 6. Աճականները մակրայ եղած առեն երրեմն ի՞նչ  
զիր կ'առնեն : - 7. Մակրայը բայէն զատ ուրիշ ի՞նչ  
բանի որպիսութիւնը կը ցուցնէ :

Ի ծագել այդուն դրեթէ նոր իմն եւ հոյա-  
կապ աշխարհ դայ մեղյայտ : Լոյս առաւօտուն  
երեւեցոցանէ մեղ զերկիր իւրով մեծաքանչն  
պատրաստութեամբ . զլերինս որ երկնարերձ  
վերանան, զանտառս որ ձդին լայնատարած եւ  
անդորր, զբլուրս զոր այդիք իսիտ առ իսիտ  
կալեալ ունին, արտորայք յորս հաւնձք վէտ վէտ  
խոնարհին . մարդք եւ հովիտք զորս ուռողեն  
գետք յորդադոյնս, Բոյսք խոտոց չթուին եր-  
բէք այնպէս կանաչ որպէս ընդ առաւօտս . ճա-  
ռագայթք արեղական ոք այն ի՞նչ ծագեալ ի-  
ցէ, փայլեն պայծառ եւ գեղեցիկ ընդ տերե-

ւախիտ ոստո ծառոց , եւ նկարեն ուկեգոյնս  
զիմեւս արտուտն թոշնոյ որ 'ի շնել քաղցրա-  
շունչ հողմոց , հնչեցուցանէ ուժդին զօդս աղ-  
զի աղզի նուագօքն : Բիւրք բիւրուց թոշնոյ  
'ի գաղաթունս ծառոց , հովիւք 'ի ձորս , եւ  
այլքն ամենեքին յարարածոց , իւրաքանչիւր  
զիւր դունակ , գովեն միարան եւ համօրէն ըղ-  
զըրմանալիս ընութեան որ 'ի ծանրաքուն հան-  
զըստենէ զարթուցեալ թուի : Բայց ծաղել այ-  
գուն ոչ միայն տայ միւսանդամ կենդանանալ  
աշխարհի , այլ եւ այլ իմն բարերարութիւն որ  
ոչինչ ընդհատ պատուականագոյն է , յաւելու  
յայնը վերայ . զի վերստին 'ի կեանս ածէ նա  
զմարդ , կոչեցեալ զնու 'ի քաղցրաքուն հանգըս-  
տենէ , աղդ արարեալ նմա ճշդիւ գտակաւ ըղ-  
ժամանակն յորում պարտ եւ պաշշան է սկիզբն  
առնել աշխատութեան որ աղբիւրն է վասն  
նորա ճշմարտի երանութեան :

Նշանաւորք 'ի հաւոց ընտանեաց են աքա-  
ղաղ եւ հաւ , հնդկահաւ եւ սիրամարդ , փաս-  
եան , սագ եւ բադ , աղաւնի եւ տատրակ : Այս  
ամենայն պէս պէս աղդք հաւոց կեան միա-  
համուռ յադարակս յընդարձակ ոքեք վայրի  
որ գաւիթն կոչի , եւ կին մի սովոր է հսկել 'ի  
վերայ նոցա . նմա յանձն է մերթ տալ նոցա  
կեր եւ մերթ կալ եւ համարել զի մի հասա-  
նիցէ կորնչել միում 'ի նոցանէ :

Յանելարծ տեսանիցես զնա զի դնայցէ սի.  
գալով՝ ի գաւթի անդ որոյ դշխոյն է . նոյնժա-  
մայն երամ հաւուցի համօրէն կայ խռնել զնո-  
վաւ : Նախ մասուցեալ դայցէ աքաղաղ պեր-  
ճըն զնացիւք . ապա հաւ գրդալով մերձենայ-  
ցէ՝ ի թաթ ձեռին նորա տռնուլ կացաւն ըդ  
կերն . աղաւնին թռուցեալ կայցէ՝ ի վերոյ ո-  
սոց նորա , եւ սաղն եւ բաղ փոլիթ յանձին ու  
նիցին ամոքել վասն նորա զիսստոթիւն բար-  
րառոյ իւրեանց . անագան որեւն հասանիցէ  
սիրամարդ տարածեալ զերին երկն դոյնս թե-  
ւոցն . յետոյ ապա փառեանն ընդ քարչ ածեալ  
ուղղն սպարծանօք զերկայն զտառնն ի մէջ հա-  
ւուցն այնոցիկ մեծամեծաց տեսանիցես եւ ըդ  
ձագս նոցա որ զմիմեամք ոստուցեալ , միմ-  
եանց սոսիս լեալ մրցիցին ժլատութեամք թէ ո  
արդեօք առնուցու զհատսն զոր ձեռն մեռց-  
չին արկանէ նոցա : Յետոյ , մինչ այլք՝ ի հա-  
ւոց մասուցեալ լմալիցեն՝ ի տաշտ ջրոյն որ  
վասն նոցա կայ առ դրանն , սաղքն եւ բաղք  
կարկաչելով երթան՝ ի ճահիճ անդը որոյ ջուրք  
կայունք հարկանին՝ ի դոյն կանաչաղայն , եւ  
լողացեալ մերթ լուացին եւ մերթ լմալիցեն :

Պատանի ոմն առէ ցմայր իւր . Առլախինդդ-  
որ աճէ ընդ աղատքեղ (Տաղանաս) տնկոյ , եւ  
դռնով նման է այնմ առողջարար բուսոյ , եւ  
զհոյզն որով մեանի , առնու ցանդ՝ ի նմին ակա-

նէ յորմէ եւ նայն առնու , ընդէր ունիսի թոյն  
այնպիսի որ զարփւն յերակս մեր սառուցանէ՝  
մինչեւ վաղվաղակի սպանանել : — Առ ու  
սուցանելոյ մեղ , ասէ մայրն , եթէ որ վնասա-  
կարքն են՝ գիտեն քաջ առնել մեղանչական զոր  
միանդամ խառնեն յանձնս , եւ շրջել 'ի թոյն  
վնասակար զկարի իսկ առողջարարն 'ի հիւ-  
թոց : — Համարիցի՞ս , ասէ մանուկն , եթէ  
տունկըս այսոքիկ իցեն այնպէս նմանք միմեանց  
մինչեւ չինել հնար այլ իմն աղդ ընորել զնո-  
ոս 'ի միմեանց եթէ ոչ հոտովքն եւ համովք :  
— Այո , որդեակ , ասէ մայրն , եւ սոյն իսկ  
է որ խրատէ զմեղ , եթէ պարտ է զմարդիկ  
ըստ հանդամանաց եւ ըստ գործոց դատել եւ  
ոչ ըստ ոնայն կերպարանաց եւ ըստ արտաքին  
օդակարութեանց :

Չամենայն զպարտս ձեր կատարեսջիք այ-  
սօր , զի ոչ գիտէք եթէ վաղիւ իցէք ինչ կեն-  
դանի լինելոց . իսկ վասն միւսոյ աւուրն գի-  
տէք բնաւ իսկ ոչ : — Տան այնպէս մեծ իմն  
ուրախութիւն է զի չէ պարտ երբէք ասել Շատ  
(բաւական) ետու , զի մի յուրախութենէ անտի  
զանձն ոք զրկիցէ : — Մանկունք պարտին բա-  
զումս լսել եւ խօսել սակաւ : — Ամենայն վր-  
նաօակարութիւն կամ անաղան գտանէ  
զպատիժ պատուհասին : — Որ աղահն իցէ ոչ  
երբէք խաղաղ 'ի քոն լինի : — Զի հանապազ

զդլուխն 'ի վեր ամբարձեալ, թուի իմն թէ քան  
դայլ ամենայն չորբոտանիս ղանձն գեր 'ի վե-  
րոյ կացուցանել կամիցի. յայնպիսի աղնուական  
դիրս երես առ երես հայի առ մարդ: — Մար-  
դոյ մարմին 'ի չորից տարերաց խոռնեալ է.  
եթէ մի ինչ պակասիցէ կամ յոլովիցէ, ցաւս  
դործէ 'ի մարմնի. եւ այն կամ 'ի շատ ուտելոյ  
եւ յըմնուելոյ լինի, կամ յոյժ 'ի տօժի աշխատե-  
լոյ, եւ կամ կարի 'ի ցրտոյ լիկելոյ:

Ա. Քիս անասուն մի վորրիկ է յոյժ. որորդք  
առ հասարակ 'ի խնդիր են նմա ունել զնա կեն-  
դանւոյն վասն վայելուն կերպարանաց մարմ-  
նոյն, վասն արագութեան շարժմանցն եւ աղնու-  
ութեան բուսոյ բարուցն: Թէպէտ եւ վայրենի է  
'ի բնէ, դիւրաւ ընտելանայ մարդոյ, եւ թէ  
կարի երկչոտ է, սակայն վաղ 'ի բաց դնէ զեր-  
կիւդ, յորժամ հասանիցէ առնուլ գգուանս  
'ի ձեռանի որ զնայն խնամի: Բնակէ յաճախ  
յանտառս, եւ շինէ 'ի մամուոյ եւ 'ի տերեւոց  
իւր որջ անդորր եւ լայն զոր դնէ 'ի փապարս  
ծառոց: Գուն ուրեք եւ անօսր իջանի. 'ի դե-  
տին, զի հանապաղ 'ի բարձունս ծառոց կեայ,  
եւ ոստնու ստէպ մեծաւ արագութեամբ ծա-  
ռոյ 'ի ծառ, եւ ցանկ յարթնութեան եւ 'ի բզ-  
դուշութեան կայ: Կերակուրնորս է միրդ, մա-  
նաւանդ նուշ եւ ընկոյզ եւ կաղին եւ ոնդք  
յորոց համբարէ վասն ձմերայնոյ պաշար բա-

զում, զոր պահէ խնամով եւ հաւաստեաւ մօտ  
՚ի բոյն անդը իւր, եւ ընաւ ոչ մերձենայ ՚ի  
նոսա մինչեւ հասանիցէ ժամանակ յորում ոչ  
ուրեք այլ գտանիցի կերակուր վասն նորա : Ա-  
մարայնի ուտէ զրողրոջս կամ զշառաւիզս ծա-  
ռոց . սիրէ մանաւանդ զկաղին մայրեաց :

34. ԿՐԹՈՒԹԻՒՆ : 'Նախադրութիւն : (ՔԵՐ.  
թիւ 166—174 : )

Հարցմունք : — 1. Նախադրութիւնը ի՞նչպիսի  
բառ է : - 2. Գանի՞ տեսակ է : - 3. Նախադրութեան  
մակրացէն տարրերութիւնն ի՞նչ է : - 4. Նախադրու-  
թեան քովի բառին ի՞նչ կ'ըսուի : - 5. Նախադրու-  
թեանց խնդիրները ի՞նչ հոլով կը դրուին : - 6. Նախ-  
դիրները ի՞նչ հոլով խնդիր կառնեն : - 7. Նախդիրին  
ու բուն նախադրութեան մէջ տարրերութիւնն ի՞նչ  
է : - 8. Վարի կրթութեանց մէջէն նախդիրները ցու-  
ցուր : - 9. Նախադրութիւնները ցուցուր :

Արքահամ մեռաւ յետ երեսուն եւ հինգ  
ամսաց ամուսնութեան որդւոյ իւրոյ Խաչակայ .  
կատարէր նա յայնժամ զլնթացսն յերանելի  
ծերութեան լի մեծամեծ առարինութեամբք :  
Հաւատք նորա ՚ի խորհուրդսն Աստուծոյ ՚ի վե-  
րայ իւր , քան զամենայն ինչ զարմանալի է ՚ի  
վարս նորա : Թաղեցին զնա որդիք նորա առ  
Սառայի ՚ի շիրմին զոր առ նա դնոց յորդւոցն  
Եփրանի :


Գիւահարութիւնք վասն հպարտութեան  
մարդկան լինին . քանզի , եթէ որդի ուրոք մը-  
տավարժ իցէ , դան ոչ լմալիցէ . եւ որ չէն մը-  
տավարժ , բազում անդամ զծառայ այր առա-  
ջի նորա դան հարկանեն , զի 'ի նա հայեցեալ՝  
ընդ այն լինիցի մտավարժ . առա եթէ եւ այնու-  
եւս ոչ խրատիցի , 'ի նա խկ մտաւցանեն ըգ-  
տանջանս : — Արդ՝ իրրեւ յորդիս մասոց-  
եալ է 'ի մեղ Աստուած խրառել . երբեմն հար-  
կանէ առաջի մեր իրր զծառայ զանասուն մեր  
եւ երբեմն զանդս եւ զայդիս , զի ընդ այն հա-  
յեցեալ մոցոք ընդ լծով երկիւղին Աստուծոյ :

Յովաս , արքայ Յուդայ , վարէր իմաստու-  
թեամբ զթագաւորութիւնն ցորչտի ժամանակս  
չոքաւ նա զհետ խրառուցն Յովիադայ քահա-  
նայապետի որ վրկեաց զնա յերեսաց բարկու-  
թեանն Գոթողիայ եւ նստոց յաթու թագա-  
ւորութեան հարց նորա : Բարեկամութիւնն զոր  
ունէր Յովաս ընդ առնն ընդ այնմիկ առաքին-  
ոյ , ետ նմա առնուլ զճաշակ աստուածպաշ-  
տութեան , եւ արկ ՚ի սիրո նորա զառաքինու-  
թեան զսէր : Այլ իրրեւ մեռանէր Յովիադա ,  
շրջէր Յովաս յիւրոց գնացից , եւ աայր վաղ-  
վաղակի ՚ի միտ առնուլ թէ ընդ որում յաճա-  
խէ ոք , առնի նմա հանդոյն եւ նման . քանզի  
իրրեւ գայր աւագանին խնարհել առաջի մա-  
նուկ թագաւորին , թիւրէր սա զհետ հրապու-

բանաց վատ ողոքելեացն , եւ յաւելոյր զնոսա  
'ի թիւ եւ 'ի համար խրոցն խրատտուաց : Այս  
վինէր սկիզբն խոտորելոյնորա . անդէն խակ թո-  
ղոյր եքանէր զպաշտամոնս տեառն , եւ 'ի պաշ-  
տօն կոոց կործանէր : Յայնչափ չարութիւն հա-  
տանէր Յովաս յետ մահուանն Յովիադայ , մին-  
չեւ տալ սպանանել զնորին որդի , մոռացօնս  
արարեալ երախտեաց առնն որում զթագն  
սլարտէր :

Լոնտոն , մայր քաղաքաց Յրիտանական պե-  
տութեան , է լայնանիստ , մեծատարած , ամ-  
բաւ մեծութեամբք . եւ անսպառ տուրեւա-  
ռիկ վորիոխմամբք ընդ համօրէն երկրի վաճա-  
ռաշահ լինի : Քաղաքս այս կայ առ ափամբք  
Դամիկ դետոյ իրրեւ ասոլարիսօք ութսոն եւ  
վեցիւք հեռի 'ի ծովէ : Ունի զառ 'ի վայր մեղմ  
'ի հիւսիտոյ կողմանէ դետոյն , եւ երկայնեալ  
ձղի 'ի հարաւոյ կուսէ 'ի վերայ դիւր եւ հարթ  
դետոյ որ իրրեւ զտափարակ մի է : Զրանցք  
մեծամեծք եւ բազմադիմիք ձղեալք եւ տարա-  
ծեալք ընդ ամենայն երկայնութիւն եւ ընդ  
լայնութիւն երկրին , տան նմա զոր ինչ սկիտոյն  
է յառողջութիւն եւ 'ի դիւրութիւն այնպիտոյ  
մեծի քաղաքի : Յոող զիսաղացս ջուրցն որ յա-  
ճելոյ եւ 'ի սպակասելոյ ծովոն լինին , եւ հո-  
ստնեն մինչեւ յասպարէցս քան 'ի վերոյ քան  
դվայրն ուր խառնի դետն 'ի ծովն հիւսիտոյ .

այս խաղացք օգուտս մեծամեծս դործեն երկրին : Ի ձախմէ կողմանէ դետոյն ամբառնան տունք եւ ապարանք իրրեւ զամփիթէատրոն . իսկ յաջակողման անդ որ երրեմն իրրեւ զճահիճս էր , եւս բաղում են շնուածք , այլ չեն ինչ հոյակապք , եւ մենակերպն տեսլեամք արդարեւ կերպարանս տխորս ընծայեցուցանեն : Այլ երկորին կողմանք միտնդամայն այնպէս մեծատարած յարդարեն դրազաքն զի բաց 'ի Հռոմայ հնոյ չեղեւ այլ քաղաք որ մեծութեամբն անցանէր զնովաւ . ասկա առանց իրիք հակառակոթեան երեւելի է Լոնտոն քան զամենայն քաղաքս որ 'ի վերայ դնդին երկրի են :



ՀԱՅԵՐԻՆ ՔԵՐՈԿՈՒՄԻԹԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Աս մասին մեջ տղաք պլոտի սկսին առաջին կրթութիւններէն զատ, նաեւ լուծումը ընել։ Լուծումը ընելը կամ խօսք մը լուծելը՝ խօսքը իր մասերուն բաժնելի է, Ուստի լուծելու առեն պէտք է

1. ‘Եալս’ իւրաքանչիւր բառին բնութիւնն ըսել, այսինքն թէ բառ մը գոյական է թէ ածական կամ նախադրութիւն կամ բայ . վերջապէս մասունք բանի ըսուածներէն ո՞րն է :

2. Խրաքանչիւր բառի բնութիւնը կամ ինչ մասն բանի ըլլան յայտնելէ ետքը, երկրորդ եւ անմիջապէս նոյն բառին ինչ տեսակ ըլլան ըսելու է : Զոր օրինակ, եթէ գոյական է, պէտք է խմացնել թէ ինչ տեսակ գոյական է, յատուկ թէ հասարակ . եթէ ածական է, նոյն պէս պէտք է խմացնել թէ ո՞ր տեսակն է . որակական, այսինքն որպիսութիւն ցուցնող թէ թուական կամ ցուցական կամ ստացական կամ անորոշ : Եթէ գերանուն է, նոյնպէս տեսակ ունի, այսինքն՝ էական կամ անձնական, յարա-

բերական եւ փոխադարձ : Եթէ դերբայ է , նոյն-  
պէս տեսակ ունի . այսինքն՝ դոյական դերբայ  
կամ աներեւոյթ , եւ ածական դերբայ կամըն-  
դոնելութիւն : Եթէ բայ է , ան ալ տեսակներ  
ունի . նախ էական կամ դոյական բայ , եւ ա-  
ծական բայ . աս վերջիններն ալ կրնան ըլլալ  
ներդարձական , կրաւորսկան եւ չէզոք :

3 . Բառին տեսակն յայտնելէ ետքը , եր-  
րորդ եւ անմիջապէս պէտք է յայտնել բառին  
պատահմունքը : Պատահմունք ըսելով կ'իմա-  
ցուին բառին կրած փոփոխութիւնները . զոր օ-  
րինակ՝ դոյականին պատահմունքներն են թիւն  
ու հոլովը : Ածականին պատահմունքներն ալ  
նոյն են : Դերանուան պատահմունքն են թիւէ  
եւ հոլովէ զատ նաեւ դէմքը : Գոյական դեր-  
բային կամ աներեւոյթին պատահմունքն է հո-  
լովը . ածական դերբային կամ ընդունելու-  
թեան պատահմունքներն են՝ թիւը , հոլովը եւ  
ժամանակը , քանզի կայ անցեալ ընդունելու-  
թիւն եւ ապառնի ընդունելութիւն : Բային պա-  
տահմունքներն են՝ եղանակը , ժամանակը , թիւ-  
ը , դէմքն ու լծորդութիւնը :

‘Սախադրութիւնը , մակրայը , շաղկապն ո-  
ձայնարկութիւնը ոչ տեսակ ունին եւ ոչ պա-  
տահմունք , ուստի լուծ նան մէջ բաւական է ը-  
սել թէ այս ինչ բառը նախադրութիւն է կամ  
մակրայ կամ շաղկապն , կամ ձայնարկութիւն :

4 . Բառերուն պատահմունքն ալ (եթէ պա-

տահմունք ունեցող բառ է՝ ըսելէ ետքը, չոր-  
րորդ՝ պէտք է ըսել բառին խօսքին մէջ կատա-  
րած պաշտօնը :

Ա. Տղաք արդէն գիտեն թէ բառերը խօս-  
քի մէջ այլ եւ այլ պաշտօն կը կատարեն, այ-  
սինքն կընան խօսքին մէջ երեւալ իրեւ տէր  
բայի, իրեւ ինդիր, իրեւ բացայայտիչ, իր-  
եւ ստորոգելի, իրեւ վերադիր եւ իրեւ կո-  
չական, Գիտեն գարձեալ թէ՝

Բ. Տէր բայի եւ ինդիր կ'ըլլան գոյականը,  
Դերանունը եւ գոյականաբար առնուած բառ  
մը (ինչպէս աներեւոյթը, գոյականաբար առ-  
նուած ածական կամ անցեւալ ընդունելութիւն,  
Երբեմն հոլոված բառ մը, գիմաւոր բայ մը եւ  
ամբողջ խօսք մը) :

Գ. Բացայայտիչ կ'ըլլայ գոյականը :

Դ. Ստորոգելի կ'ըլլայ ածականը, կամ ա-  
ծականաբար առնուած գոյականը, նաեւ գոյա-  
կանը :

Ե. Վերադիր է՝ ածականը որ գոյականի մը  
որպիսութիւնը կը յայտնէ. Եւ մակընայը կամ  
մակընայօրէն առնուած ածականը եւ հոլոված  
բառ մը (սովորաբար գործիականը որ շատ ան-  
դամ մակընայի զօրութիւն ունի, ) որոնք բայի  
մը, ածականի մը կամ ուրիշ մակընայի մը մէկ  
հանդամանքը կը յայտնեն :

2. Կոչական կ'ըլլայ գոյականն ու դերանունը, երբեմն մինակ, երբեմն ո՛վ կամ դու բառերով :

3. Երբ բառ մը խօսքին մէջ իր բնութենէն տարրեր բնութեամբ առնուած է, զոր օրինակ գոյական մը ածականաբար, կամ ածական մը գոյականաբար կամ մակըայօրէն, կամ ներդործական բայ մը չեղորաբար, եւ չեղոք բայ մը ներդործականաբար, այլով քն հանդերձ, տղաք առ պարագան ալ լուծման մէջ յայտնելու են :

Լուծելը կընայ առանց գրոյ եւ գրով ալ ըլլալ: Գրով լուծումը սովորաբար սա ձեւով կ'ըլլայ : Աս ձեւը ցույցնելու, միանդամայն լուծման օրինակ տուած ըլլալու համար՝ հոս քանի մը խեք լուծենը :

Ես եւ շերաս, առէր սարդ, անկանեմք ստայիս :

Ես . . . . . անձնական դեր . Ա . դէմք .  
եղ . ուղ . տէր բայի անկանէմքին .  
Ես . . . . . շաղկապ .  
Հերա . . . . . հասարակ դոյ . եղ . ուղ . տէր  
բայի անկանէմքին .  
անկանէմք . . . . . բայ ներդ . սահմ . ներկ . յոք .  
Ա . դէմք . 1. լծորդ . 2. ձեւ :  
Երկու տարրեր դէմքի տէր  
բայի ունենալուն համար, պա-

տուաւոր դէմքին հետ հա-  
մաձայնած է .

աստայնս . . . . հասր . դոյ . յոք . անորոշ հայց .  
սեռի խնդ . անկանեմտին .

ասէր . . . . բայ ներդ . սահմ . անկ . եզ .  
գ . դէմք . 4 . լծորդ . սեռի  
խնդիրն է ամբողջ խօսքը Ես  
Եւ շերաս անկանեմտ եւայլն .

ապրդ . . . . հասր . դոյ . եզ . ուզ . տէր բա-  
յի ասէրին :

Եւ շինեմք մեզ տունս :

Եւ . . . . շաղկապ .

շինեմտ . . . . ներդ . բայ . սահմ . ներկ . յոք .  
Ա . դէմք . 4 . լծորդ . Ո . ձեւ :  
Տէր բային է Այս որ լոելեայն  
կիմացուի .

Ձեւ . . . . անձն . դեր . Ա . դէմք . յոք .  
որ . բնութեան խնդ . շինեմտ  
ին . Ձեւ կը ցուցնէ Ես եւ շե-  
րաս :

աստայնս . . . . հասր . դոյ . յոք . անորոշ հայց .  
սեռի խնդ . շինեմտին .

Այլ զի է զի մարդիկ զիմ սատայն եղծա-  
նեն հանապաղ :

Այլ . . . . շաղկապ .

Շինեմտ , վերադիր Եղծանենին .  
Զէ է շէ հայկաբանոթիւն է .  
կը նշանակէ ընդէ՞ր .

- Հարդիկ . . . . . հասր . գոյ . հաւաքական . յոր .  
նակի նշանակութիւն ունի ,  
ուղղ . տէր բայի Եղծանեն ին .  
նախդիր սստայն հայցական սե-  
ռի խնդրոյն .  
Էմ . . . . . ստացական ած . սստայնը որու-  
բլալը կը ցուցնէ .  
Հորկ . գոյ . եղ . հայց . սեռի  
խնդր . Եղծանեն ին .  
Եղծանեն . . . . . ներդ . բայ . սահմ . ներկ . յոր .  
Գ . դէմք . Ա . լծորդ . Բ . ձեւ .  
հանապահ . . . . . մակրայ . վերադիր Եղծանենին  
իսկ զստայն որդանն այնորիկ բազում խը .  
նամով ոլահեն :
- Խոէ . . . . . շաղկապ .  
Դ . . . . . նախդիր սստայն հայցական սե-  
ռի խնդրոյն .  
Սստայն . . . . . Հորկ . գոյ . եղ . հայց . սեռի  
խնդր . առաջեն ին .  
Արդան . . . . . Հորկ . գոյ . եղ . սեռ . յատ-  
կացուցիչ սստայնին : Ուղղա-  
կանն է Արդան :
- Կ . . . . . դիմորդ .  
Այնոցիկ . . . . . ցուց . ած . եղ . սեռ . սբ-  
ռանը կը ցուցնէ .  
Բակում . . . . . որպիսութիւն ցուցնող ածակ .  
վերադիր Խնամուշին .

- Հնամով . . . . հսրկ . դոյ . եղ . դործիական  
բնոթեան խնդ . պահենին :
- Կմ ճարտարթիւն չէ ինչ նուազագոյն  
քան զնորայն :
- Եմ . . . . ստացական ած . ճարտարու-  
թեանը որու ըլլալը կը ցուցնէ :
- Ճարտարութեան . հսրկ . դոյ . եղ . ուղղ . տէր  
բայի է ին :
- Հ . . . . մակրայ բացասոթեան :
- Է . . . . էական բայ . սահմ . ներկ .  
եղ . գ . դէմք . 4. լծորդ .
- Ինչ . . . . անորոշ ած . դոյականարար  
առնուած . եղ . ուղղ . ստո-  
րոգելի . ստորոգեան է ճար-  
տարութեան :
- Կուազաժոյն . . . . ած . եղ . ուղղ . վերադիր ինչին.
- Կուն ու . . . . նախադրոթիւն :
- Կորա . . . . անձնական դեր . գ . դէմք .  
եղ . սեռ . յատկացուցիչ զօ-  
րութեամբ իմացուած ճարտա-  
րութեան բառին . չուն զնորայն  
վոխանակ չուն զնորա ճարտա-  
րութեան ըսելու :
- Դիմուրոշ յօդ . զօրոթեամբ  
իմացուած ճարտարութեան բա-  
ռին տեղ : Քան զնորայն խըն-  
դիր է Կուազաժոյն բազդատա-  
կան ածականին :

1. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Բառերուն պաշտօնները :  
(Քեր • թիւ 180 :)

Հարցմունք : — 1. Բառերուն խօսքի մէջ կատարած սպաշտօնները որո՞նք են : - 2. Բայց չէ՞ւ կամ չլսաւ կը ցուցի՞ւ . տէր բային ի՞նչ է : - 3. Տէր բային ի՞նչ հարցման պատասխան է : - 4. Ի՞նչ տեսակ բառեր տէր բայի կը լան : - 5. Բայց սլարդ տէր բայիին հետ ի՞նչովէս կը համաձայնի : - 6. Բաղադրեալ տէր բայիին հետ ի՞նչպէս կը համաձայնի : - 7. Երբ բաղադրեալ տէր բային տարրեր դէմքի անուններէ բաղկացած է , բայն ի՞նչ թիւ եւ ի՞նչ դէմք կը դըրուի : - 8. Տէր բային ի՞նչ հոլով պիտի ըլլայ : - 9. Երբ սեռական կը նայ դըրուիլ : 10. Ե՞մ բայով եւ անցեալ ընդունելութեամբ շինուած ժամանակներուն որ դէմքը սեռական տէր բայիով ամեն դէմքի տեղ կը գործածուի :

Ես եւ շերաս , ասէր սարդ , անկանեմք ոստայնս եւ շինեմք մեզ տունս : Այլ զի՞ է զի մարդիկ զիմ ոստայն եղծանեն հանապալ , իսկ զոտայն որդանն այնորիկ բազում ինամով պահեն : Իմ ճարտարութիւն չէ ի՞նչ նուազադոյն քան զնորայն . նա մանաւանդ թելք իմոյ ոստայնի անօսրագոյնք եւ նրբագոյնք են , մինչ նորայքն խոշորք եւ թանձունք են : Եւ եթէ խնամով միտ դնիցեն մարդիկ , գտանեն զի նաքան զիս վսասակարագոյն է . զի նա շատակեր է , եւ կերեալ սպառէ զտերեւս թթեն .

ւոյ որ քան զրազումն ՚ի ծառոց աղնուագոյն  
է եւ մեծաւ խնամով դարմանեալ հաղիւ հա-  
սանէ : Եւ այլաղդ եւս . այնպէս լի է տառա-  
պանօք եւ դժուարին ՚ի դարմանել որդնն կեր-  
պասարեր , զի բազում մարդիկ , արք եւ կա-  
նայք , ծերք եւ մանկտի աշխատ լինին աւուրս  
բազումն վասն չնչին ինչ մետաքսոյ , բազում  
անդամյետ այնչափ աշխատն լինելոյ , ՚ի դոյզն  
ինչ ցրտութենէ օդոյ սատակի որդնն , եւ բազ-  
մաց ստացուածք յական թօթափել կորնչին :  
Այլ իմ կալեալ ճանձու եւ այլ եւս մանր մա-  
նըր ինչ ճճիս որ մնասակարքն են մարդկան ,  
նոքօք կերակրիմ . ոչ աշխատին ինչ մարդիկ եւ ոչ  
կորուսանեն ինչ վասն իմ : Ով , քանի անազո-  
րոյն եւ ապաշնորհ է աղդ մարդկան որ զիս  
այնպէս հալածէ , մինչ չեմն ինչ նոցա մեղան-  
չական :

Լուեալ կերպասարեր որդանն զոր ասացն  
սարդ , տայ պատսոխանի . Յածու ասէ , ով  
դու , զցասումնդ . եթէ միտ եղեալ էրքո օդ-  
տակարութեան իմոյ կերպասուն , չեր ինչ  
մեղադիր լեալ քո մարդկան որ եւ զիս եւ ըդ-  
քեզ քաջ դիտեն : Արդարեւ դու եւ ես անկա-  
նեմք ստայնս , եւ ոնեւ ոնեէիր իրաւունս տըր-  
տնջելոյ , եթէ ստայնիցն մերոց ՚ի նոյն պէտս  
՚ի կիր արկեալ էր : Սակայն քո ստայն վասն  
որոյ այնպէս պարծիս , ոչ այլում ինչ իմիք պի-

տանի է բայց կռուել յորմա , 'ի ձեզունս եւ յու-  
մենայն խոկ անկիւնս , եւ թուել տաղտուկ իմն  
եւ անհաճոյ . ուր իմն է 'ի պէտս հանդերձից  
եւ ծիրանւոյ թագաւորաց . [ուստի առեւալ տ-  
տայնանկաց զիմկերալաս , առնեն քեչեզո եւ  
ծիրանիս : — Զդիտիցես եթէ որշափ օդակալար  
է ինչ , այնչափ արթանաւոր է եւ մեծարդի  
այնոցիկ որ այնու վայելիցեն :

Տղաք նախընթաց օրինակին մէջ աէր բայիները  
լուծման կանոնով ցուցնեն , այսպէս :

Այս բնութագութ . Հարկ . գոյ . կամայո ինչ տե-  
սակ դերանուն եղ . էածյոր .  
ուղղ . տէր բայի այս բնութային ,

2 . Կրթութեան : Խնդիր եւ խնդրառու .  
(թիւ 194—193 : )

Հարցմունք : — 1 . Ո՞ր բառերը խնդիր կը սույն .  
— 2 . Խնդիր ունեցող բառերն ի՞նչ կը կոչուին : — 3 .  
Խնդիր առնող բառերը որո՞նք են :

Տղաք նախընթաց կրթութեան օրինակին  
մէջ խնդիր եւ խնդրառու բառերը ցուցնեն :

3 . Կրթութեան : Գոյականին խնդիրը կամ  
յառկացուցիչ : (թիւ 194—198 : )

Հարցմունք : — 1 . Ո՞ր բառերն են որ սեռական  
հոլով խնդիր կ'առնեն , եւ առ սեռականն Հայերէն

ի՞նչ կը կոչուի : - 2 . Յատկացուցիչը ի՞նչ հարցման  
պատասխան է : - 3 . Խօսքին բնական կարգին մեջ  
յատկացուցիչն ո՞ւր կը դրուի : - 4 . Յատկացեալէն  
առաջ ալ կրնայ դրուիլ : - 5 . Այս գեղագին մեջ  
յատկացեալին նախղիրը , (եթէ ունի) ո՞վ կ'առնէ :

Այր ամբարիշտ ոչ միայն չհամարի ի՞նչ մեղս  
զիւր յանցանս , այլ եւ պարծել եւս նոքօք ժտի .  
զադահութիւն կոչէ խնայութիւն . զզեղիսու-  
թիւն համարի առատաձեռնութիւն . իրեւ  
բամբասիցէ , ասէ թէ առ նախանձայոյզն լինե-  
լոյ խօսի . դատարկ կայ եւ ասէ թէ հանդարա-  
է սրտիւր . եթէ ցաննուցո՞ւ ասէ , Զտամթոյլ  
սպրդել անկարգութեանց . թոյլ տայ անկար-  
գութեանց եւ ասէ թէ ներել եւ արգահատել  
պարտ է . համառօտ իսկ ասել . զխստութիւն  
ճշդութիւն համարի , զամբարտաւանութիւն՝  
մեծութիւն , զյանդգնութիւն՝ քաջութիւն : Զի-  
արդ մարթիցի այնուհետեւ նուաճել եւ 'ի չա-  
փու ունել զնենդ եւ զմանդ փառասիրութեան ,  
զագահութեան վաշխա , զստրմութեան ըրո-  
նութիւն , զոխակալութեան զվրէժս , զհնարս  
նախանձուն , զշարակամութեան զաւաճանու-  
թիւնս , զանցանել ըստ անառակութեան եւ  
ըստ անժուժկալութեան ըստ չափ . միով իսկ  
բանիւ՝ զբնաւ իսկ զախսու մարդոյ որ յանդո-  
գըն եւ յանձնապաստան իցէ :

Տղաք վերի օրինակին մեջ յատկացուցիչները

լուծման կանոնով ցույնեն , այսպէս :  
Այս ինչ բառը . Հսրկ . գոյ . էամ այս ինչ անսահ  
դեր . եղ . էամյոր . սեռ . յառ  
կացոցիչ այս ինչ բառի :

4. ԿՐԹՈՒԹԻՒՆ : ԱՃԱԼԱՆՆԵՐՈՒՆ ԽՆԴԻՐԸ .  
( [ԺԻՒ 199—200 : ] )

Հարցմունք : — 1 . ԱՃԱԼԱՆՆԵՐՆ Եւ անցեալըն-  
դունելութիւններն ինչ հոլով խնդիր կ'առնեն . - 2 .  
Թուական եւ անորոշ աճականներն ինչ հոլով խըն-  
դիր կ'առնեն :

'Եթողում մարդկան զպահպանութիւն օրի-  
նաց ընութեան , եւ 'ի կռապաշտութիւն հա-  
տանել , թափուր յամենայն առաքինութենէ , ո-  
մանք յարանց սրբոց միայն լինէին հաղորդ եւ  
խելամուտ զիտութեան ճշմարտին Աստուծոյ :  
Արրահամ մի էր 'ի սոցանէ : Աստուծ եղ ընդ-  
նմա ուխտ զի լեալ միջամուխ աստուածպաշ-  
տութեան արասցէ իւրովին օրինակաւ զմարդիկ  
հմուտու լաւութեան եւ աստուածածանօթն օ-  
րինաց : Յետ այնորփիկ ետ նմա հրաման երթալ  
յերկիրն քանանացւոց եւ հաստատել անդէն  
զպաշտօն ճշմարտին Աստուծոյ . խոստացա-  
տալ նմա զերկիրն զայն 'ի ստացուած , բազ-  
մացուցանել զզաւակ նորա իբրեւ զաստեղս  
երկնից , եւ ասէր կանխաւ եթէ յազդէ անտի  
նորա գալոց էր օծեալն : Արրահամ դասնէր

Հաւան աւետեայն Աստուծոյ, եւ Հնազանդ  
լեալ հրամանին երթայր յերկիրն որ ցուցաւ նը-  
մա . յոյժ ծեր էր նա եւ անցեալ զաւուրբք, իրը եւ  
տայր նմա Աստուած որդի զիսահակ : Այնինչ  
զարդացեալ մանկանն լինէր ուրախութիւն հօր  
եւ մօր իւրոյ, Աստուած փորձել կամէր զԱքրա-  
համեթէ իցէ ինչ յօժար 'ի հնազանդել, եւ չի-  
ցէ կարօտ իսրատու, եւ տայր նմա պատուէր  
զոհել զորդին իւր սիրելի : Աքրահամ իսկ եւ  
իսկ գտանէր հաճ եւ հաւան հրամանին, եւ ա-  
ծեալ զմանուկն 'ի սպանդ, մինչ էրն պատրաստ  
'ի բառնալ զսուրն եւ 'ի զենուլ զորդին, հրեշ-  
տակ Աստուծոյ արդելոյր զնա եւ ասէր նմա  
եթէ զոհ է Աստուած զՀնազանդութենէ նո-  
րա : Նահապետն սուրբ 'ի հասակի հարիւր եւ  
եօթանասուն եւ հինգ ամաց կատարէր զըն-  
թացս իւր լի առաքինութեամբք մեծամեծօր :

Բազումինչ պատմի 'ի գիրս վասն Աքրա-  
համու . եղեւ նա զամենայն կեանս իւր մե-  
ծարոյ եւ ահաւոր յերկրին Քանանացւոց եւ  
շուրջ զնովաւ, մինչեւ յԱսորիս եւ յԵղիպտոս ,  
ոչ ոք 'ի թագաւորաց մեծամեծաց քան զնա  
կարող ինչ էր կալ հակառակ նմա կամ յառնել  
'ի վերայ նորա : Էր Աքրահամու բաց յիսահա-  
կայ միւս եւս որդի յազախնոյն Ադարայ, իս-  
մայէլ, որ անդրանիկն իսկ էր, այլ Աստուած ոչ  
հաճեալ ընդ նա, ետ փոխանակ նորա զիսա-

Հակ : Յետ զարգանալոյ խօսահակայ արձակէր  
Արքահամ, ոչ առանց Աստուծոյ հրամանին ,  
զիամայէլ հանդերձ մարբն նորա Աղարատ :  
— Հաւատք նորա 'ի խորհուրդն Աստուծոյ որ  
'ի վերայ իւր՝ քան զամենայն ինչ զարմանալի  
են 'ի վարս նորա : Թաղեցին զնա որդիք նորա  
առ Սառայի , 'ի շիրմին զոր առ դնոյ յորդւոյն  
Եփոնի :

Տղաք վերի օրինակին մէջ ածականներուն  
խնդիրները լուծման կանոնով ցուցնեն , այսպէս  
Այս Էնչ Բառը . Հորկ . դոյ . կամ այս Էնչ ականէ  
դեր . եղ . էամ յոք . սեռ . էամ  
արակ . էամ բացառական . էամ  
գործիական , էամ այս Էնչ նա  
խաղը թեամբ հանդերձ խնդ .  
այս Էնչ ածականին էամ անցեալ  
ընդունելութեան :

5. Կրթութեան : 'Նախադրութիւններուն  
խնդիրը . (Ձիւ 204—207 : )

Հարցմունք : — 1. 'Նախադրութիւնները քանի  
տեսակ են : - 2. Բուն նախադրութիւններն ինչ հո-  
լով խնդիր կ'առնեն :

Տղաք նախընթաց կը թութեան օրինակին  
մէջ նախդիրներուն եւ նախադրութեանց խըն-  
դիրները լուծման կանոնով ցուցնեն , այսպէս .

Այս ինչ բառը . Հորիլ . դոյ . կամ այս ինչ դեր  
եղ . կամ յոք . ուեռ . կամ տր .  
իւզ . խնդիր այս ինչ նախադ .  
ըստ թեան կամ նախդին :

6 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : Ներդործական բայերուն  
խնդիրը . (թիւ 208—210 : )

Հարցմունք : — 1 . Ներդործական բայերն ի՞նչ  
հոլով խնդիր կ'առնեն : - 2 . Առ հայցականը հայե-  
րէն ի՞նչ կը կոչուի : - 3 . Ո՞ր բառերը սեռի խնդիր  
կ'ըլլան :

7 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : Արաւորական բայեր . (թիւ  
211—213 : )

Հարցմունք : — 1 . Ներդործական բայով բա-  
ցատրուած խօսք մը կրնայ կրաւորականով ալ բա-  
ցատրուիլ . եւ ան ատեն ի՞նչ կ'ըլլայ : - 2 . Ո՞ր բա-  
յերն են որոնց կրաւորականը ներդործականի տեղ  
ալ կը գործածուի , եւ Երր : - 3 . Կա՞ն անանկ բայեր  
ալ որոնց կրաւորականը հայցական խնդրով ներդոր-  
ծական է :

8 . ԿՐԹՈՒԹԻՒՆ . ՉԵղոք բայեր . (214—227 : )

Հարցմունք : — 1 . Չեղոք բայերը հայցական  
խնդիր կ'ունենան : - 2 . Ե՞րբ ներդործական բայ մը  
չեղոքարար առնուած կ'ըստուի (թիւ 214) : - 3 . Կր-  
աւորական բայերն ալ կրնան չեղոքարար առնուիլ .

- 4 . Զէզոք բայերը Ե՞րբ ներդործականարար առնելում կ'ըսուին : - 5 . Ո՞ր տեսակ բառեր չէզոք բայերու հետ հայցական կրնան դրուիլ . (217:) - 6 . Զէզոք բայերու հետ յարաբերականը Ե՞րբ հայցական կը դրուի : - 7 . Ո՞ր բառերուն բնութեան խնդիր կ'ըսուի (219:) - 8 . Տրականը , բացառականը եւ դործիականը ինչ հարցման պատասխան են : - 9 . Ի կամ , նախղիրը Ե՞րբ դադարում կը ցուցնէ , եւ ինչ հարցման պատասխան է : - 11 . Դ . Ե . եւ Զ . Հոլովմանց բառերը թէ շարժում եւ թէ դադարում ցուցնելու համար ինչ հոլով կը դրուին : - 12 . Ե՞րբ Ի կամ , նախղիրի տեղ առ կը դրուի : - 13 . Նախղիրը բացառականով ինչ կը նշանակէ : - 14 . Գործիականով ինչ կը նշանակէ :

Առ 5 . 6 . 7 . եւ 8 կրթութեանց օրինակ . ները տես Ա . Մաս 20—27 կրթութեանց օրինակներուն մէջ :

Տղաք 6 , 7 եւ 8 կրթութեանց օրինակներուն մէջէն ներդործական , կրաւորական եւ չէզոք բայերուն բնութեան խնդիրներն ալ լուծման կանոնով ցուցնեն , այսպէս :

Այս ինչ բառը . Հորի . դոյ . Էամ այս ինչ դեր . Աղ . Էամ յոք . այս ինչ հուլ . Բնութեան Էամ այս ինչ նախադրութեամբ Էամ նախադրիւ հանդերձ խնդիր այս ինչ ներգոր . Էամ կը . Էամ չէղ . բայի :

9. ԿՐԹՈՒԹԻՒՆ . Ստորոգելի . (ողղական  
խնդիր) եւ Ստորոգեալ . (թիւ 232—239 :)

Հարցմունք : — 1. Ո՞ր բառը Սահմանական կ'ըսուի :  
— 2. Ո՞ր բառը Սահմանական կը կոչուի : — 3. Կա՞ն ներ-  
դործական բայեր ալ որոնց Տէր բային կամ Աեռի  
խնդիրը Ստորոգելի կ'ունենայ : — 4. Ստորոգելին ի՞նչ  
հոլով պիտի դրուի : — 5. Ստորոգելին խօսքի մէջ իր  
աեղը կրնայ վախել : — 6. Ե՞րբ Ստորոգելին 'ի նախ-  
դիրով հայցական (նախդրիւ տրական) կը դրուի :  
— 7. Ստորոգելին հայցական եղած ատեն և նախ-  
դիրը կ'առնելու : — 8. Տէր բային եղակի եւ Ստորո-  
գելին յոքնակի եղած ատեն բայը եղակի թէ յոք-  
նակի կը դրուի :

Եթէ չիցէ մարթ աստուածապաշտ կոչել  
զնախնիս աղդի մերոյ , գոնեա ճշմարիտ է թէ  
չդոյր առ նոքօք դիցապաշտութիւն : զի ոչ դիք  
էին նոցա , ոչ մեհեանք ոչ բադինք եւ ոչ քուրմք:  
Յետոյ որեմն առ Արշակունի թագաւորօք  
մուծաւ դիցապաշտութիւն 'ի Հայո հանդերձ  
ամենայն կարդօք : Արշակունիքն դիցապաշտք  
էին եւ ածին մուծին յաշխարհ մեր ոչ դՊար-  
սից միայն , այլ եւ զՅունաց եւ զայլոց աղդաց  
դիս : Եւ յայտ անտի է զի դիցն ամենեցուն  
անուանք չեն հայերէն , այլ պարսկերէն կամ  
յունարէն կամ այլ ինչ օտար անուանք , եւ որ  
հայերէնն են թարգմանութեամք 'ի Յունէ ան-  
տի առան . որպէս Ստորոգելին որ Ափրոդիտն

կոչէր 'ի Յունաց , եւ Սպանդարամետն եւ Սանդարամեռապետ , որ հայերէն անուանքը են եւ 'ի նախնեաց մերոց եղան Պետետրի եւ Պիոնիսեայ դից : Արամազդն նոյնալէս դիք են որ ի Պարսից Որմիզդն կոչի , եւ Տիւր որ պարուերէն անուն է , ըստ Յունաց Հերմես : Անահիտն եւ Աթենաս դիք են Յունաց : Այսպէս սովորեցին մտին դիք այլոց ազգաց ընդ ժամանակս ժամանակս , եւ եղեն 'ի գայթակղոթիւն ազգին , մինչեւ յետոյ խպառ ջնջեցան առ քրիստոնէոթեամբ :

'Ի գտանել մուտս դիցն , հարկ էր եւ կարգաց դիցապաշտութեան մտանել . ուստի եւ շինեցին շինուածս մեծամեծս 'ի պատիւ դից եւ կոչեցին մեհեանս , կանգնեցին սեղանս զոհից , եւ անուանեցին բաղինս . ընտրեցին եւ արս զորո կարգեցին պաշտօնեայս որ քորմքն յորդորչեցան :

Տղաք աս կրթութեան օրինակին մէջ ստորոգելիները լուծման կանոնով ցուցնեն , այսպէս .

Այս Բնէ Բառը . Ած . կամ , զոյ . լու . եղ . էամ յոր . ուղ . էամ հայց . ստորոգելի այս Բնէ բառին :

40. Կրթութեան : Բացայայտիչ եւ բացայտեալ . (թիւ 240—244 : )

Հարցմունք : — 1 . Ո՞ր բառը բաշայագիլ կ'ըսուի  
- 2 . Ո՞ր բառը բաշայագիլ կ'ըսուի : - 3 . Բացայայ-  
տիչը բացայայտեալին հետ ի՞նչով կը համաձայնի :  
- 4 . Յատուկ անունը Տարդու անուն եւ նախաղաս  
եղած առեն՝ վիճակ կամ պաշտօն ցուցնող անուան  
հետ ի՞նչով կը համաձայնի : - 5 . Յատուկ անունը  
Քաղաքի , Գետի , Հանուն անուն եղած առեն , Քաղաք , Գետ ,  
Հանուն բառերը ի՞նչով կը համաձայնին : - 6 . Ամսոյ  
անուններն ամիս բառին հետ ի՞նչով կը համաձայնին :

Յիսուս Քրիստոս Տէր մեր էր , ըստ մարդ-  
կութեանն , որդի սրբոյ Կուսին Մարիամու ,  
եւ ծնաւ յԵրուսաղեմ քաղաքի Հրեաստանի  
առ Օդոսոս կայսերաւ : Յետ շրջելոյ ամս ա-  
ւելի քան զերեսուն 'ի քաղաքին Երուսաղեմի  
եւ 'ի սահմանունորա , հսնաւ 'ի խաչ որ քան  
զամենայն մարդիկ անմեղն էր , իրեւ մահա-  
պարտ առ Պիղատոսիւ Պոնտացւով դատաւո-  
րու եւ առ Կայիափաւ քահանայապետիւ :  
Գործք նորա նշանաւորք կատարեցան 'ի տեղիս  
որ շուրջ են զԵրուսաղեմաւ , որովէս ծնունդ  
նորա յայրին Ըեթզեհեմի , մնունդ նորա 'ի Նա-  
զարէթ գեղջ , մկրտութիւն նորա 'ի Յորդա-  
նան գետ , այլակերպութիւն նորա 'ի Յափոր  
լերին , մատնութիւնն 'ի սլարտիղին Գեթսե-  
մանուոյ , եւ խաչելութիւն նորա 'ի լերինն Գող-  
դոթայ : Ոչ միայն անուն եւ վարդապետու-  
թիւն նորա , այլ եւ տեղիքն յորս շրջեցաւ սուրբ  
եւ նուիրական են առ Քրիստոնեայս . 'ի

սկզբանէ անտի չորրորդի դարու քրիստոնէութեան , յորմէ հետէ գտաւ խաչ նորա ՚ի ձեռն Հեղինեայ դշոյի մօր մեծին կոստանդիանոսի , շինեցան տաճարք մեծամեծք ՚ի սուրբ տեղիս անդ , եւ կան մինչեւ ցայսօր ժամանակի : Քրիստոնեայք անմահ արարին զյիշատակ նորա կարգեալ աւուրս տօնից ամի ամի ամենայն դործոց նորա . որպէս ծննդեանն որ կատարի ՚ի քսան եւ հինգերորդումն ամսեանն Պեկտեմբերի , ըստ Հայոց Հրտակոց ամսոյ , եւ այլոյն եւս , որպէս յարութեանն եւ համբարձման , — յորոց ոմանց աւուրք շարժունք են , եւ կիսոցն անշարժք :

Տղաք այս կրթութեան օրինակին մեջ բացայայտիները լուծման կանոնով ցուցնեն , այսպէս .  
Այս ինչ բառը . Հորկ . Էտմյասուկ գոյ . Եղ .  
կամյուր . այս ինչ հոլով , բացայայտիչ այս ինչ բառին :

11. ԿՐԹՈՒԹԻՒՆ : ԱԵՐԱԴԻՐ ԵՎ ՎԵՐԱԴՐԵԱԼ .  
(Թիւ 245—247 : )

Հարցմունք : — 1 . Ո՞ր բառը գլուխէր կըսուի :  
- 2 . Ո՞ր բառը վերադրեալ կը կոչուի : - 3 . Ո՞ր բառերը վերադիր կ'ըլլան :

12 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : Ածական վերադիր . (Թիւ 249—255 : )

Հարցմունք : — 1. Ե՞րբ ածականը . գոյականաբար առնուած կ'ըսուի : - 2. Հայերէնի մէջ ածականը գոյականէն առաջ թէ վերջը կը դրուի, եւ ի՞նչ ոլէս կը համաձայնի : - 3. Ածականը նախադաս եղած ատենն ալ կրնայ հոլովիլ (255) : - 4. Նախղիրը ուր կը դրուի : - 5. Երբ յետադաս ածականները երկուք են , ինչպէս կը համաձայնին :

13. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Յուցական ածական )  
257—264 : )

Հարցմունք : — 1. Յուցական ածականները նախադաս թէ յետադաս կը լլան ; եւ ինչպէս կը համաձայնին : - 2. Աստ , անդ , այսր , անդր , աստի , անտի , մակրայները գոյականներու հետ ի՞նչպէս կը գործածուին :

14. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Ստացական ածակ .  
(թիւ 265—272 .)

Հարցմունք : — 1. Ստացական ածականներուն համաձայնութեան կանոնն ինչ է : - 2. Ստացական ածականները գոյականի հետ գործածուած ատեն՝ յոքնակի ու զղականին եւ հայցականին մէջ + և + գիրերը կ'առնեն : - 3. Նոր , նոյտ , իշխանութիւն , ի՞նչ են եւ ինչպէս կը համաձայնին : - 4. Խոր և իշխանութիւն , նոր և նոյտի տեղ անխատիր կրնայն գործածուիլ : - 5. Խօսքի մը մէջ իշխանութիւր բառը եղած ատեն , ի՞նչ ստացական ածական կը դրուի :

15. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Թուական ածակ . (թիւ 273—285 .)

Հարցմունք — 1. Ա՞ , գոյականին հետ ի՞նչպէս

կը համաձայնի : - 2 . Երես , երեք , լուս , ի՞նչպէս : - 3 . Հիմք էն անդին թուականներն ինչպէս կը համաձայնին : - 4 . Թուական ածականներն ալ գոյականի հետ եղած առեն , յոքնակի ուղղա . եւ հայցականին մէջ + և « գիրերը կ'առնե՞ն : - 5 . Դասական թուականներուն համաձայնութեան կանոնն ի՞նչ է : - 6 . Առաջին և վերջին բառերն ինչպէս կը համաձայնին : - 7 . Անձներական թուականները , երեսին , երեքին եւայլն ինչպէս կը համաձայնին : - 8 . Անեփին , բառին վրայ ի՞նչ գիտելիք կայ :

16 . ԿՐԹՈՒԹԵՒՆ : ԱՌՈՐՈՉ ածականներ . (Ժիւ 286—302 : )

Հարցմունք : - 1 . Ո՞ն , ս՞ , ի՞ն , ի՞ւ ինչպէս կը համաձայնին : - 2 . Մի՞ս ածականն ի՞նչպէս կը համաձայնի : - 3 . Կոյն ինչպէս կը համաձայնի : - 4 . Ու կամ « , բառին վրայ ի՞նչ գիտելիք կայ : - 5 . Ու ածականը ի՞նչպէս կը համաձայնի , եւ ի՞նչ գիտելիք կայ : - 6 . Զի՞նչ , ի՞նչ , բառերուն վրայ ի՞նչ գիտելիք կայ . (399 . տես նաեւ ծանօթառնիսն էջ 108 : ) - 7 . Ուղիսէ , ժանի , ուշակ , բառերուն վրայ ի՞նչ գիտելիք կայ :

14 էն մինչեւ 16 կրթութեանց համար , տես Ա . մասին 9—15 կրթութեանց օրինակները :

Արդարեւ վառառը եւ զարմանալի է երկիր , եւ ոչ գեղեցիկ միայն , այլ եւ պերճ են զոր ինչ տեսանեմքն ի՞նմա : 'Կ տեսանել զայնչափ հրաշակերտս , ու ոչ հաւանեսցի ասել թէ իմ իմիք չիցէ կարող նա որ զայնպիսի աղջի աղջի գեղեցկութիւնս բաւական եղեւ առնել '

Որչափ բարձունք են ՚ի վերայ երկրի , քանի  
խորք , որչափ փառարք , քանի անդունդք , որ-  
պիսի դաշտք , ծովք եւ ճահիճք , գետք , վիճք  
եւ հրաբուխք : Երբեւ հայիցիմք ընդ նոսա  
զառաջինն չտեսանեմք կարդս ինչ եւ յօրինուա-  
ծըս : Եթէ ՚ի խորս անդր երկրի մտանիցեմք , գլ-  
ուանեմք մետաղս , քարինս , խիճս , պաղպաղա-  
կըս , աղս . ջուրս խառնիստոն իմն : Ամենայն ինչ  
այնպէս իմն շվիթելալ վայրավատին կայ , մինչեւ  
թուելթէ կոյտ ինչ տերակաց եւ դէղք վլա-  
ծոյից իցեն : Սակայն եւ այնպէս այն աւե-  
րակք են որ մեզ զամենայն ինչ մատակարա-  
րեն . Տմարդիկ եւ անասունք եւ տունկք անդա-  
դար միմեանց յաջորդեն , զմիմեանց կնի դան  
յերկրի աստ որ այնպէս թոհ եւ ըոհն երեւի :  
Ուր ամենայն իրք ընդ միմեանս կապեալ , զմի-  
մեանց կախեալ , եւ միմեանց սպաս հարկա-  
նեն . անդ ոչ խմաստոթիւն ինչ եւ ոչ մեծա-  
զօր զօրոթիւն նշմարել՝ որպիտոյ անմոռոթեան-  
չիցէ : Քանի պատժոց , որչափ մեղադրոթեան  
որպիսի դսրովանաց չիցէ արժ անի որ զգործո-  
ցըն խոստովան լեռալ՝ զպատճառն ուրանայցէ .  
Զինչ հաւանութեամք (առաջայց) , որովք պատ-  
ճառանօք , յինչ միտս համարձակիցին զամենայն  
ինչ անարար ասել զի մի ստիպեսցին զոք արա-  
րիչ խոստովանել :

Տղաք 44-ն մինչեւ 46 կրթութեանց հա-  
մար ցուցուած օրինակներուն մէջէն ածական

վերադիրները լուծման կանոնով ցուցնեն : Որպիսութիւն ցուցնող ածականին համար կրնան ըսել .

Այս ինչ բառը . Ած . եղ . էաճ . յոք . այս ինչ հոլով  
վերադիր այս ինչ գոյականին :

Ցուցական ածականին համար կրնան ըսել  
թէ այս ինչ գոյականը կը ցուցնէ :

Ստացական ածականին համար կրնան ըսել  
թէ այս ինչ գոյականին որու ըլլալը կը  
յայտնէ :

Թուական ածականին համար , եթէ բացարձակ թուական է՝ կրնան ըսել , Այս ինչ գոյականին թիւը կամ քանակութիւնը կը յայտնէ : Եթէ թուականը դասական է , կրնան ըսել թէ Այս ինչ գոյականին կարգը կը յայտնէ : Եթէ անորոշ ածական է , կրնան ըսել Այս ինչ գոյականը անորոշ կերպով կը յայտնէ :

47. ԿՐԹՈՒԹԻՒՆ : Մակրայ վերադիր . (թիւ  
303—306 : )

Հարցմունք . — 1 . Ածականէն զատ ուրիշ ո՞ր  
բառ վերադիր կ'ըլլայ եւ ո՞ր բառերու : - 2 . Մակրայներէն ոմանք հայերէնի մէջ յատուկ վերջաւուրութիւն մը ունի՞ն : - 3 . Ածականներն ալ մակրայ կրնան ըլլալ , եւ ինչ դիր ալ կրնան առնել : - 4 . Մակրայը բայէն զատ ուրիշ ո՞ր բառերու վերադիր կ'ըլլայ :

Աս կրթութեան օրինակը տես Ա. Մա .  
30 կրթութիւն :

Առ կրթութեան օրինակներուն մէջ տղաք  
մակրայ վերադիրները լուծման կանոնով ցուց-  
նեն , այսպէս ,

Այս ինչ բառը . Մակրայ , վերադիր այս ինչ  
բային էամ ածականին էամ մակ-  
րային :

18 · ԿՐԹՈՒԹԵԱՆ : ԿՈՉԱԿԱՆ . (ԺԻւ 307—310)

Հարցմունք . — 1 . Ո՞ր բառը կոչական կ'ըսուի :  
- 2 . Կոչականը շատ անդամ ի՞նչ բառերու հետ կը  
գործածուի : - 3 . Ե՞րբ կոչականն իրմէ տուջ ածա-  
կան մը ունի , ածականին վրայ ի՞նչ դիր կը դրուի :  
- 4 . Եթէ կոչականն իրմէ ետքը յատկացուցիչ մը ու-  
նի , ու դիրն ո՞ր կը դրուի :

Ծերունին Թէոփանէս , բարեկամ դից եւ  
քուրմ մեհենին , 'ի մատչել զոհիցն ծածկեալ  
ունէր զգլուխն քղանցիւ պատմուճանին ծիրան-  
ոյ . յետոյ հարցեալ հմայիւք զընդերս անսա-  
նոցն յազելոց որ տակաւին խաղային , եւ բազ-  
մեալ 'ի վերայ նուիրական երեքոտանսոյն , գո-  
չէր զայս ձեւ օրինակի . Չ'իք , ո՞յք իցեն աղէ  
արքս այսորիկ երկու եկք՝ որ յերկնուստ այսր  
առաքեցան : Տեսանեմ աւանիկ մանուկ մի դիւ-  
ցազն զորոյ զձեռանէ կալեալ ածէ իմաստու-  
թւն : Բերան առն մահկանացուի աւելի ինչ  
քան զայս ասելու իշխէ :

Յասել նորա զբանս զայսոսիկ . . . թուէրիմն  
եթէ տեսանիցէ այլ ինչ քան զոր առաջին կայր

.... եւ չեր ատակ յանձին իւրում ժուժկալ  
ինել աստուածեղին ոգւոյն որ յուղէրն զնա .

Միւսանգամ գոչեաց եւ ասէ . Երանելիդ  
իդոմենէ , զի՞նչ իցէ զոր տեսանեմն . յորպիսի  
չարեաց զերծաք , որսիսի՛ խաղաղութիւն հեշ-  
տական ՚ի ներքս . սակայն որչափ մարտք ար-  
տաքոյ : քանիօ՞ն յաղթութիւնք : Որդիդ Ողիս-  
եայ , վաստակը քո քան զվաստակո հօր քոյ գեր  
՚ի վերոյ լինիցին . թշնամին ամբարտաւան ըզ-  
գետնեալ , ընդ փոշի եկեալ հեծէ ընդ սուսե-  
րաւ քով . դրունք պղնձիք , պատնէշք անմա-  
տոյցք անկանին առաջի ոտից քոց : Ա՞նձդ գիք  
զոր հայր դորա . . . : Պատանի՛ դու , տեսցես  
՚ի կատարածի . . . Զայս ասացեալ , քանք մե-  
ռանին ՚ի բերան նորա , եւ իբրեւ յակամայ , ՚ի  
ղարմացման լեալ լուռ լինի . . . :

Տելեմաքոս ասէ ցԱննտոր . ինձ բնաւ չէ փոյթ-  
դայնչափ փառաց որ խոստացան . այլ աղէ ,  
զի՞նչ վերջին քանքն յայտ առնել կամիցին . Պտ-  
տանի՛ դու , տեսցես . . . զհայր իմ տրդեօք ,  
եթէ զիթակ միայն : Բարէ , զի՞ է զի չասաց  
բովանդակ . առաւել քան զառաջինն յերկմը-  
տութեան եթող զիս : Ով Ողիսէ , հայր իմ , դո՞ւ  
իցես , դու զվառվին զոր տեսանելցն եմ . ճըշ-  
մարիտ ինչ իցէ : Այլ՚ի զուր ակն ունիմ , Ո՛հը-  
րաման անագորոյն : զայր մի հեք ծաղք առնել  
ախորժես : Մի քան եւս , եւ ահա ՚ի կատար  
անդք երանեութեան լեալ էր իմ :

Ա.ս կրթութեան մէջ տղաք կոչականները  
լուծման կանոնով ցուցնեն այսպէս :

Ա.յս բնէ բոռու . Հորկ . դոյ . հաճ , դեր . եղ .  
հաճյոք . ուղղ . բացադարձու .  
թեամբ դրուած :

Կ Ր Թ Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

## ՀՈՅԵՐԻՆ ՔԵՐԱԿՈՆՈՒԹԵԱՆ

ՅԱՒԵՐՈՒԱԾ

1. ԿՐԹՈՒԹԵԱՆ : Գոյական անուններ ուրիշ  
ինչ կերպով յոքնակի կ'ըլլան . (թիւ 344—343 : )

Հարցմանք : — 1. Կա՞ն եղակի ճայնով յոքնակի  
անուններ : - 2. Ե՞րբ գոյական մը կրկնելով յոքնա-  
կի կամ առ կը նշանակէ : - 3. Ե՞րբ կրկնելով իւրաքանչար  
կը նշանակէ :

Երկրագրութիւն է մին՚ի կարեւոր ուսմանց .  
ճառէ զերկրէ , եւ զաղղաց որ բնակեալ են՝ի  
վերայ նորա , զկարգաց նոցա եւ զյօրինուա-  
ծոց . Երկիր՚ի ընէ բաժանեալ է՝ի ցամաքս եւ  
՚ի ջուրս . Ի ցամաքաց են որ մեծամեծք են որ-  
պէս հինն եւ նոր աշխարհ . Եւ են որ վորոնք  
են եւ անուանեալ կոչին կղզիք , որպէս Ափ-  
րոսն եւ Հռոդոս եւ Արետէ եւ այլ եւս բա-

զումք։ Եվ վերայ ցամաքաց են լերինք եւ տափարակք, հովիտք, ձորք եւ անապատք աւազուտք։ Զերկիլը շուրջ պատէ ջուր որ Ովկիանոսն կոչի։ 'Ի միջոցի եւ 'Ի վերայ ցամաքաց եւս են ջուրք որք կոչին ծովք եւ լիճք եւ գետք մեծամեծք եւ մանունք։

Այլ ուսումն երկրագրութեան այլին աղդբաժանէ վերկիր առ ՚ի դիւրութիւն ուսանելեաց։ այսինքն, 'Ի հինդ մասունս, որ կոչին Եւրոպա, Ասիա, Աֆրիկէ, Ամերիկա եւ Ովկիանիա։ Դարձեալ մի մի ՚ի մասանց անտի բաժանի յաշխարհ։ Աշխարհ այն մասն է 'Ի մասանց երկրի որ բովանդակէ զազդ մի ողջոյն։ որպէս Գաղղղիա, որ մի է յաշխարհաց Եւրոպայ, որպէս Հայոց աշխարհն առ նախնեօք բովանդակէր զՀայոց աղդ։ ապա ըստ թուոյ աղդաց բաժանեալ են աշխարհք։ Եւ աշխարհն բաժանի ՚ի գաւառս գաւառս, եւ գաւառքն 'Ի նահանդս, 'Ի մարզս եւ յայլ եւս բաժինս որ մի քան զմի փոքրագոյնք են։ Աղդ կոչին բընակիչք աշխարհի, որոց թէպէտ եւ առհմք այլ եւ այլք իցեն եւ լեզուք պէսալէսք, ամենեքին ընդ միով թագաւորաւ կամ իշխանաւ են<sup>2</sup>, եւ որոց տէրութիւն աղասն կամ միահեծան իցէ, եւ ոնիցին կարգս քաղաքայինս եւ զինուորականս, յօրինուածս պէս պէս եւ օրէնս վասն աղդի աղդի կարդացն եւ յօրինուածոց։ Միոյ միոյ յաշխարհաց անտի օրէնք եւ օրինակ վարչու-

թեան իւիք իւիք իրօք ընտրեալ որոշին՝ ի միմեանց,  
այլ ամենեցուն նոյն կարդք եւ յօրինուածք  
են : Չոր օրինակ ամենեցուն է կարդ զինուորու-  
թեան, այլ օրինակ առնլոյ զորեարն ՚ի զինուո-  
րութիւն եւ ժամանակ կալոյ միոյ միոյ ՚ի նոցանէ  
՚ի սպասու, այլակերպք եւ այլագունակք են :

Ոչինչ ընդհատ կարեւոր քան զկարդ զին-  
ուորութեան է քաղաքայինն կոչեցեալ կարդ :  
Ի կարդէ աստի են ամենայն պաշտօնեայք հան-  
գերձ արբանեկօք իւրեանց եւ դործակալօք, որք  
՚ի վերնոց անտի մինչեւ ՚ի խոնարհագոյնս, ընդ  
միմեանց իշխանութեամբ կան, եւ միում միում  
՚ի նոցանէ տեսչութիւն կամ դործ հասարակաց  
իրիք իրաց յանձն է :

Ոչ սակաւ ինչ կարեւորագոյն քան զկար-  
դս են եւ յօրինուածք : Յօրինուածք են այնպի-  
սի կարդք որ ՚ի պէտոս ներքին իրաց եւ իրա-  
քանչիւր ուրուք առանձինն անկ են . որպէս յօ-  
րինուածք դատաստանաց եւ ուղղութեան եւ  
վարժից : Որոց դատաստանական տեսչութիւնն  
յանձն է՝ կոչին առենակալք եւ դատաւորք, եւ  
որոց դործ ուղղութեանն յանձն է, անուանեալ  
կոչին ոստիկանք : Առենակալք եւ դատաւորք  
՚ի տալն զվճիռս, որպէս ոստիկանքն յածելն ՚ի  
վերայ զպատիժ պատուհասին ունին օրէնս ըստ  
որ անցանել ումեք չէ պատշաճ :

Թէպէտ եւ դաստիարակութիւն եւ ուսու-  
մբն գիտութեանց եւ արուեստից իւրաքանչիւր

ումեք անկ է , սակայն գոն եւ յօրինուածք հա-  
սարակաց վարժից , որոց խնամք եւ ծախք յար-  
քունուստ , կտմհասարակաց են : Ա ամեն վար-  
ժից կարդեալ են ազգ ազգ վարժոցաց մեծա-  
մեծք եւ մանունք , յորոց 'ի միումմիում կարդ-  
եալ կան վարժեարք ուսուցիչք պէս պէս ուս-  
մանց եւ հրահանգաց եւ արուեստից : Ո՞ր մանք  
դպրոցքն են՝ գտանին յամենայն քաղաքս եւ  
'ի զիւղս անդամ . իսկ որ մեծամեծքն են որ-  
պէս որ համալսարանն կոչին , 'ի մեծամեծք քաղա-  
քըս եւեթ գտանին , ուր 'ի կողմանց կողմանց  
փութան հասանել գունդ գունդ մանկուոյ եւ  
երիտասարդաց , ուսանել զիսրինսն եւ զնրրա-  
գոյնս յուսմանց . եւ այլ այլ մրցի գեր 'ի վերոյ  
քան զընկերն զիւր ախոյան լինել . քանզի են  
ուսմունք որոց հմուտ եւ տեղեկադոյն լինել  
հարկ է առ հասանելոյ 'ի սպաս պաշտաման տէ-  
րութեանն :

Մեծամեծքն 'ի պաշտօնեից անտի քաղա-  
քայինն եւ զինուորական կարդաց՝ կազմեալ  
կացուցանեն զաւադանին : Եթ երբեմն յորում  
ծննդեամք եւ տոհմիք աղնուականք եւ եթ է-  
ին պաշտօնեայլ եւ կուսակալք , որք եւ որդի  
'ի հօրէ առնուին զիշխանութիւնն , որպէս առ-  
հինսն Հայոց իշխանք տոհմից եւ բդեաշխք , եւ  
առ Հնովք Գաղիացւովք դոքսքն եւ կոմնք եւ  
մարդիզք եւ պարոնք :

Հարցմունք : 4 . Յօդին պաշտօնն ի՞նչ է : 2 .  
Աշխարհաբարին եւ գրաբարին մէջ ո՞ր դիրերը յօդ  
են : - 5 . Երբ անուն մը բանի մը բոլոր սեռը՝ կամ  
տեսակը կը նշանակէ՝ յօդ կ'առնէ<sup>ո</sup> (547 . Ա.) : - 4 .  
Երբ բառ մը որոշ կամ արդէն ծանօթ անհատ մը կը  
ցուցնէ յօդ կ'առնէ<sup>ո</sup> (547 . Գ. .) : - 5 . Երբ անուն մը  
անորոշ անհատ մը կամ մաս մը բան կը նշանակէ յօդ  
կ'առնէ<sup>ո</sup> . Եւ , եթէ հայցական է , ու նախղիրը կը  
դրուի : (547 . Դ. .) : - 6 . Երբ յօդ առնելու անունները  
երկու են , և շաղկապով կապուած . կամ երբ անու-  
նը ածական մը կամ յատկացուցիչ մը ունի , յօդը ո՞ւր  
կը դրուի : (547 . Է . Ը . Թ . Ժ . Ժ Ա .) : - 7 . Ատացական ,  
ցուցական , թուական եւ անորոշ ածական ունեցող  
անունները յօդ կ'առնեն : (Տես 547 Ժ Գ . Ժ Զ . Ժ Թ .)

Ի՞ կողմանու հիւսիսոյ աղդ ի՞նչ եղջերուաց է  
որ ընտրեալ որոշի 'ի բուն եղջերուէ անտի սա-  
կաւ բարձրութեամբ սրունիցն , երկայնութեամբ  
հերացն եւ ականջաց , եւ թանձրութեամբ սրմ-  
բակացն : Եղջերուս այս դտանի 'ի կողմանսն  
յայնոսիկ հիւսիսոյ ուր ցուրտ սաստիկ եւ կա-  
րածմեռն է : Յաշխարհին Լապոնաց ուր չէ մարթ  
մնուցանել դարչառ եւ զոչխար , զայծս եւ զծիս ,  
եղջերուս այս միայն լինի ընակչաց աշխարհին  
այնորիկ վտխանակ ընդ կովու եւ մաքեաց . զի  
'ի կաթանէ նորա առնի պանիր եւ կոդի . ճարալ  
նորա ճրագու է . դարձեալ եւ զմիան ուտեն որ  
հիւթեղն եւ պարարտ է : Որպէս եւ 'ի մորթոյն  
առնեն ագանելիս եւ օդս ոտից . 'ի ջղացն կամ  
'ի դնդերաց առնեն ասղանի եւ չուան , թելս

բազումն ընդ միմեանս ոլորեալ . իսկ ուկրոտին պաշտի իբրեւ զերկաթ՝ ի շինուած աղդի աղդի կաղմածոց . զի անտի գործին դանակք եւ մուրճք եւ այլ եւս կաղմածք պիտոյից . Եւ զի չիք անդ ձի , ոչ ջորի եւ ոչ էշ , եղջերուս այս գրաստ եւ անդ-րուար է մարդկան . զի արք եւ կանայք եւ մանկտի հեծեալ 'ի ժանուս որ բալ-խիրն կոչին զոր ձգեն եղջերուքն , եւ բաւական են տանել ասպարէզս բազումն յաւուքն : Անա-սունս այս որ ժուժկալ եւ աշխատասէր է , որ-նանի մամուվք զոր բազում այն է զի ինքնին զը-տանէ 'ի ներքոյ ձեան . ուտէ եւ ճճիս , որպէս դորտս , օձո մանունս եւ մկունս վայրի :

Տղաք տեսնեննաեւ Ա . մաս 1, 2 , եւ 4 կրր-ժութիւնները :

3 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : Ածականներուն աստիճա-նը (թիւ 318—32օ : )

Հարցմունք : — 1 . Ածական մը գոյականին որ-պիսութիւնը բանի՞ կերպով կրնայ ցուցնել : - 2 . Դը-րականը ի՞նչ կը ցուցնէ : - 3 . Բաղդատականը ի՞նչ կը ցուցնէ : - 4 . Առաւելութեան բաղդատութիւն ցուցնելու համար , երբեմն ածականին վրայ ի՞նչ մաս-նիկ կը դրուի : 5 . Գերադրականը ի՞նչ կը ցուցնէ , եւ քանի կերպով կը բացատրուի հայերէն :

Ասոնց օրինակները տես Ա . մաս , 9 եւ 11 կրթութիւն :

4. ԿՐԹՈՒԹԻՒՆ : ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ  
(ԺԽ 329—336 :)

Հարցմանը : — 1. ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԸ  
Ի՞նչ դէմքի անուն կը յարաբերէ ? - 2. ՅԱՐԱԲԵՐԱ-  
ԿԱՆԻՆ ցցուցած անունը ի՞նչ կըսուի : - 3. ՅԱՐԱ-  
ԲԵՐԱԿԱՆԸ խօսքին մէջ ո՞ւր կը դրուի : - 4. ԳՎԱ-  
ԽՈՒ , ՖՂԱՆԻԵԱՆ անդամ ըսելով ի՞նչ կ'իմացուի : - 5. ԳՎԱ-  
ԽՈՐ խօսքն ու միջանկեալ անդամը իր մասերովն ո՞ւր  
կը դրուին : - 6. ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆԸ Ե՞րբ ուրիշ բառի մը  
յատկացուցիչ է , ան բառէն (իր յարաբերեալէն) ա-  
ռաջ թէ վերջը կը դրուի :

Օրինակները տես , Բ . մաս . 40 եւ 18 կըր-  
թութեանց մէջ :

5. ԿՐԹՈՒԹԻՒՆ : ԴԻՄՈՐՈՉՅՈՂԵՐ . (ԺԽ 338  
—347 . դարձեալ 368—382 : )

Հարցմանը : — 1. Հայերէն լեզուին մէջընդու-  
նելութեան տեղի՞նչ կը դործածուի : - 2. Առանկ գէպի  
մէջ զօրութեամբ ի՞նչ կ'իմացուի : - 3. Դի-  
մորոշներուն դործածութեան Ա . կանոնը ո՞րն է : - 4.  
Դիմորոշ դործածելու առեն , Ե՞րբ . , Ե՞րբ և Եւ Ե՞րբ և  
դործածելու է : - 5. Առանց յարաբերական դերա-  
նունի եղած խօսքերու մէջ ալ . , ՛ , և գիրերը ո՞ր  
ածականի տեղ կը դործածուին : - 6. Դիմորոշ դոր-  
ծածելուն Բ . կանոնը ո՞րն է : - 7. Գ . կանոնը ո՞րն է :

Որ պատուիրէն սիրել , պատուել եւ մեծարել  
զծնողս , Աստուած է . Եւ չիք իշխանութիւն  
որ կարիցէ ազատել զմարդ 'ի պահելոյ դայն

պատուէր : Որ պահելն կամիցի զպատուիրանս  
զայս մեծ , պարտի հնաղանդ լինելնոցա հանա-  
պաղ եւ յամենայնի . մի զայրացուցանել եւ մի  
՚իցատումն ածել զնոսա բանիւք կամ արդեամբք :  
Որ հանապաղն 'ի մտի ունիցի զինամն զոր ան-  
դսովին 'ի մատաղ հասակէն ընկալաւ 'ի ծնողաց  
իւրոց , եւ չառնիցէ մոռացօնս եթէ զոր ինչ եւ  
առնիցէ նոցա չէ ինչ , եւ չմարթի լինել փոքրու  
իւիք հատուցումն որոց նոքայն արարին , որ զայս  
պիտի միտս ունիցի՝ բաղում եւ սերու սիրով սի-  
րէ զծնողմն , եւ զոր պարտ եւ պատշաճն իցէ  
առնել նոցա՝ առնէ խնամով եւ զգուշութեամբ :  
Որ ապաշնորհն իցէ առ ծնողս իւր , ընդ անհր-  
նարին եւ դառն մեղադրանօքէ , եւ քան զա-  
մենայն ապախտաւորս ապախտաւորագոյն :  
Որ անզգամն եւ ժանո է առ որս ետոնն նր-  
մա զկեանսն , զիաջրդ մարթի բարեբարոյ եւ աղ-  
նուադոյն առ այլս լինել : Աէր որդիական ըս-  
կիզրն է ամենայն լաւութեանց : Եւ զոր ա-  
սեմս մարթէ եւ 'ի հեթանոսաց իսկ ցուցանել ,  
Արդարեւ որ ոչն զիտէին զյստուծոյ զպատ-  
ուէրն որ վասն զծնողմն պատուելոյ է , անդէն  
իսկ առ հեթանոսութեամբ հասարակաց մտօք  
բաղումինչ վասն այսորիկ գրեցին . շատ լիցի  
տանել թէ նոքա զծնողմն սիրելոյ տային զնուի-  
րականն անուն աստուածապաշտութեան , որպէս  
թէ որ ոչն սիրիցէ զծնողս . իցէ աստուածա-  
պաշտ , կամ որ աստուածապաշտն իցէ 'ի հար-

կէ զծնողսն սիրիցէ : Այլոր քրիստոնեայքս եմք  
ունիմք զԱստուծոյ իսկ զպատգամնն որ ասէ .  
Պատուեա զհայր քո եւ զմայր զի երկայնա-  
կեաց լիցիս 'ի վերայ երկրի :

Քանի տղէտ է մարդ առանց Աստուծոյ  
յայտնութեանն : Ուստի կամ զիարդ եղեւն ոչ  
զիտէ . ոչ նոյնչափ կարօտ իցէ յայտնութեան  
զի զիտիցէ յո՛ երթայն եւ առ ո սահմանեալն  
է : Մինչ էրն աշխարհ առանց յայտնութեան ,  
որչափ աշխատ եղեն որ քան զամենայն մար-  
դիկ իմաստոնն կարծէին , գտանել զսկիզբն  
կամ զարարչութիւն աշխարհի եւ զմարդոյ . Եւ  
որչափ մոլորութիւնը սպրդեցին մոխն յաղանդու-  
փիլիսոփայից : Բազում ինչ խոդիրը կացին մը-  
նացին որսլիսի ինչ էինն յառաջ քան զհազար  
տմ , եւ չեղեւ ինչ լուծումն առանց յայտնու-  
թեան : Ունէին եւ նոքա միտս եւ բան եւ հան-  
ճար որսլէս մեքս , եւ զի՞ է զի ոչ կարացին զի-  
տել զորս զիտենն առ մեօք մանկունք եւ կա-  
նայք : Բնութիւն իսկ , զորմէ ասի թէ զարարչէն  
պատմէ , որչափ ընդ աղօտ ընծայեցուցանէ  
զԱստուծոյ զդիտութիւնն առանց յայտնու-  
թեանն օդնականութեան : Արեգակնդ եւ լու-  
սին եւ աստեղք . երկիրս , ծովք մեծամեծք եւ  
լերինք բարձրաբերձք , ծաղիկք անդամ որ փո-  
քը ինչ են , եւ ծճիքս որ կարի իսկ մանունքն  
են , պատմել պատմեն զարարչէն , այլ այնոցիկ  
որ խելամուտ են յայտնութեան . իսկ որ չէինն

այնմ խերամուտ , յայնպիսի անմտութիւն անկան մինչեւ զկարի իսկ անարգս յարարածոց ի պաշտօն առնուլ : Ապա սկիզբն աստուածածանօթութեան նորին իսկ Սատուծոյ յայտնութիւնն է :

ԿՐԹՈՒԹԻՒՆ : Բայերուն ժամանակներուն գործածութիւնը , (թիւ 350—364 : )

Հարցմունք . -- 1. Գրաբարին ո՞ր ժամանակներն աշխարհաբարին հետ նոյն են : - 2. Գրաբարին ապառնին նախ ի՞նչ կը նշանակէ աշխարհաբարին մէջ : - 3. Գրաբարին ապառնին ստորադասականի տեղ ալկը գործածուի : - 4. Ի՞նչ տեսակ խօսքերու մէջ գըրաբարին ապառնին աշխարհաբարին ապառնոյն կը պատասխանէ : - 5. Աշխարհաբարին ապառնոյն ճշդիւ սպատասխանող ժամանակը ո՞րն է . (Տես 559 , 560 , 561 : - 6. Ստորադասականը ի՞նչ տեսակ խօսքերու մէջ կը գործածուի . (Տես 565 , 564 : )

Այս կրթութեան համար տես , Ա . Սաս 20—27 կրթութեան օրինակները : Մէնչև բընաւ էր ինչ . Հայր ո՞ն աշխատասէր . եւա :

7. ԿՐԹՈՒԹԻՒՆ . Դերբայ . Ա . գոյական դերբայ կամ Աներեւոյթ . (թիւ 366—367 : )

Հարցմունք . -- 1. Աշխարհաբարին մէջ աներեւոյթով բացատրուած խօսքեր գրաբարին մէջ սովորաբ ի՞նչպէս կը բացատրուին : - 2. Ո՞ր դէմքերու մէջ դիմաւոր բայի տեղ գրաբար աներեւոյթ կը դրուի :

Հեղեղ կոչի յորժամ ջուրք բազումք եկեալ  
ողողիցեն զերկիր :

Բազում անդամ հեղեղք ջուրց լեալ են յաշ-  
խարհի , եւ 'ի հեղեղաց են որ 'ի բնական պատ-  
ճառաց լինին , որպէս Գեւկալիոնեանն ջրհե-  
ղեղ որ 'ի կարի հին ժամանակս պատմի լեալ ,  
եւ որոյ յիշառակք կան 'ի պատմութիւնս Յու-  
նաց . եւ են որյաստուածուստ 'ի պատիժ պա-  
տուհասի մեղաց մարդկան լինին , որպէս որ առ  
Նոյին եղեւ , եւ կոչի համաշխարհական ջրը-  
հեղեղ զի ողողեաց զամենայն երեսս երկրի եւ  
սառակեաց զամենայն մարդ եւ զանասոն :  
Բազում են բնական պատճառք յորոց հեղեղք  
ջուրց լինին . Եւ ուրեք զի 'ի սասանութեանց (երկ-  
րաշարժ) պատառի երկիր , եւ ջուրք ծովուն որ  
մօտ ուրեմն անդք կայցէ , յորդեալ ողողեն ըզ-  
ցամաքն : Թերեւս իցեն եւ լերինք ինչ եւ կըդ-  
զիք որոց գագաթունք էին խոնարհագոյնք 'ի  
խորս անդ ծովուց , եւ ապա 'ի բռնութենէ հը-  
րոյ որ 'ի միջավայրի անդ 'ի խորս ուրեք գնտոյ  
երկրին գտանի , կամ յայլոց ինչ պատճառաց ,  
որպէս առեն դիտունք , բարձրացան 'ի վերոյ  
քան զջուրս : Եւ զի էր երբէք զի ցամաք ընդ-  
ջրովք ծածկեալ էր , յայտ է 'ի ձկանց ինչ եւ 'ի  
խեցեմորթաց քարացելոց որ 'ի գլուխս լերանց  
բարձանց գտանին մինչեւ ցայսօր : Այլ են որ  
զայս ամենայն 'ի համաշխարհական ջուրցն հե-  
ղեղէ անտի առեն լինել : Այլ զի եւ 'ի սասա-

նոթեանց եւ 'ի բարձրանալոյ ցամաքի մարթի  
լինել, յայտ անտի է զի ձկունք եւ ճճիք քարա-  
ցեալք ոչ 'ի վերայ երկրի միայն եւ 'ի խորոջս, ուր  
մարթ էր հեղեղաց տոնուլ տանել զնոսա, այլ  
եւ 'ի ներքոյ եւ յընդերս երկրի գտանին :

Բազում այն է զի եւ գետք մեծամեծք վեղ-  
եալ ողողեն զդաշտս, զդիւղս եւ զքաղաքսիսկ  
որ ցածագոյն եւ 'ի տափարակութեք վայրի կայ-  
ցեն . եւ այն կամ 'ի հալելոյ ձեանց եւ սառնա-  
մանեաց լինի, եւ կամ 'ի յորդութենէ անձրեւ-  
աց, որպէս վասն 'Նեղոս գետոյ ասեն եթէ ա-  
մի ամի յորդեալ տարածանի ընդ բազում աս-  
պարէզս 'ի յորդելոյ անձրեւաց որ անկանին յԵ-  
թովպացւոց աշխարհին : Եւ զի ջուրքն այնոքիկ  
'ի տօթագին կողմանց անտի Եթովպացւոց եւ  
Ափրիկեցւոց դան, դիւրին է զմուռ ածել 'ի  
բազմութենէ օձից եւ այլոց սողնոց հարաւային  
աշխարհաց, եւ բոնոթիւն հեղեղաց վարէ ըղ-  
նոսա յԵղիպտոս, ուր յայլ ժամանակս դուն ու-  
րեք եւ անօսր գտանին այնպիսի ճճիք :

Այլ վասն համաշխարհականն ջրհեղեղի ոյս-  
պէս պատմի 'ի դիրս . Ի բազմանալ մարդկան  
բազմանայր եւ անօրէնութիւն նոցա, մինչեւ  
սորջանալ Աստուծոյ եւ սատակել ջնջել զամե-  
նայն կենդանի : 'Եոյ միայն գտանէր արդարա-  
ռաջի տետառն, վտան այնորիկ կամէր Աստուծ  
փրկել դԵոյ, եւ հրաման տայրնմա շինել տո-  
պան եւ մոտանել անդք հանդերձ ամենայն տամբ

խրով, մուծանել եւ զոյգս զոյգս յամենայն դա-  
ղանաց եւ յանասնոց եւ՝ ՚ի թուչնոց : Յառնել  
Նոյի զամենայն որպէս Հրամայեցաւն նմա , եւ  
՚ի մտանել ՚ի տապանն , անդէն եւ հեղեղ ջուր-  
ցըն հասանէր : Պատմի այնուհետեւ շրջել տա-  
պանին՝ աւուրս բաղումն ՚ի վերայ ջուրց , ապա  
դադարել ՚ի լերինս Հայոց , եւ ցամաքել ջուրց  
Հրամանաւ Աստուծոյ , եւ բացեալ Նոյի զպա-  
տուհան տապանին արձակել թուչունս . իմա-  
նալ զցամաքել ջուրցն եւ իջանել ՚ի նաւէն եւ  
շինել սեղան եւ մատուցանել պատարագս Աս-  
տուծոյ , այլովքն հանդերձ :

8 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : Բ. Ո. Ճական դերբայ կամ  
ընդունելութիւն . (թիւ 369—377. տես նաեւ  
Քերականութիւն թիւ 338, 339, 340 : )

Հարցմունք : — 1 . Աշխարհաբարին ընդունե-  
լութիւն ներկան դրաբար ի՞նչպէս կը բացատրուի :  
— 2 . Ընթունելութեան տեղ գործածուած դիմաւոր  
բայր ե՞րբ ներկայ , ե՞րբ անկատար , ե՞րբ կատար-  
եալ եւ ե՞րբ ստորագտասական դնելու է . (տես 571,  
572, 573, 574 : ) — 3 . Ու ի՞ւ և ե՞ւ վերջաւորած բա-  
ռեր որ ներկայ ընդունելութեան զօրութիւն ունին  
ի՞նչ հոլով խնդրով կը գործածուին . (տես 575, 576 : )  
— 4 . Ու ի՞ւ և ե՞ւ վերջաւորութիւններէն ո՞րն աւելի  
գործածական է . (577 : )

9 . ԿՐԹՈՒԹԻՒՆ : Անցեալ ընդունելութիւն  
(թիւ 378—391 : )

Հարցմունք : — 1 . Ընդունելութիւն անցեալ ները դրաբարի սովորաբար ի՞նչպէս կը դառնան : - 2 . Անցեալ ընդունելութիւնը դրաբարի մէջ դիմաւոր բայով բացատրուած ատեն , բայը ե՞րբ ներկայ , ե՞րբ անկատար , ե՞րբ կատարեալ եւ ե՞րբ ապառնի կամ ստորադասական կը գործածուի , (տես 579 : ) - 3 . Ներկայ եւ անցեալ ընդունելութեան միտքը աշխարհաբարի մէջ ներկայ եղած ատենն ալ դիմաւոր բայը դրաբարի մէջ ե՞րբ ստորադասական կը դրուի . (տես 580 : ) - 4 . Երբ ընդունելութիւնը աշխարհաբարի մէջ հոլոված է , դրաբարի մէջ ի՞նչ ընելու է . (581, 582 : ) - 5 . Ո՞ր տեսակ բայերուն ընդունելութիւնը դրաբարի մէջ գոյականաբար կը գործածուի . (585, 584 : ) - 6 . Անցեալ եւ ապառնի ընդունելութիւններով եւ չյ էական բայով շինուած բաղադրեալ ժամանակները օրո՞նք են , (586-590 : ) - 7 . Անցեալ ընդունելութիւնը իրբ ածական գործածուած ատեն , գոյականին հետ ի՞նչպէս կը համաձայնի . (591 : )

8 եւ 9 կրթութեանց համար տես Բ. Մասունք . կրթութեան օրինակը :

10 . Կրթութեան Մակրայ . (թիւ 362—409 : )

Հարցմունք : — 1 . Առաք բառը ի՞նչ է , եւ ի՞նչ կը նշանակէ : - 2 . Ե՞ս , ևս բառերը ի՞նչ են , եւ ի՞նչ կը նշանակեն : - 3 . Գոստէ և Աէրես մակրայներուն տարրերութիւնը ի՞նչ է : - 4 . Ու բառը քանի՞ նշանակութիւն ունի : - 5 . Զեւ եւ միւլը բառերն ի՞նչ են եւ ի՞նչ կը նշանակեն : - 6 . Չի՞ բառն ի՞նչ է եւ ի՞նչ կը նշանակէ : - 7 . Մէ՞ բացասական մակրայը ի՞նչպէս կը

գործածուի : - 8 . Արդեօք կ մը բառերուն տարբերութիւնը ի՞նչ է : - 9 . Ուշ , քանի բան կը նշանակէ : - 10 . Կա՞ն անանկ մակրայներ ալ որ հոլոված բառեր են , (409 :)

44 . Կրթութեան : Նախադրութիւն . (թիւ 444—445 :)


Հարցմունք : 1 . Ե կամ , նախդիրը տրական եւ առանց շի հայցական խնդրով ի՞նչ կը նշանակէ : - 2 . Նախդիրը ո՞ր հոլովներու հետ կը գործածուի , եւ ի՞նչ կը նշանակէ : - 3 . Առ նախդիրը ո՞ր հոլովներու հետ կը գործածուի եւ ի՞նչ կը նշանակէ : - 4 . Ըստ նախդիրը ո՞ր հոլովներու հետ կը գործածուի եւ ի՞նչ կը նշանակէ : - 5 . Ըստ նախդիրը ո՞ր հոլովներու հետ կը գործածուի եւ ի՞նչ կը նշանակէ : - 6 . Նախդիրը ո՞ր բայերու հետ կը գործածուի : - 7 . Հայերէնի մէջ շատ բայերուն այլեւայլ նախդիրներով այլեւայլ հոլով խնդիրանելով տարբեր առումներ կամ նշանակութիւններ ստանալուն վրայ օրինակ մը կրնա՞ս տալ . (Անշանէճ բայը . Գեր . Երես 476 : ) - 8 . Երբեմն բայ մը միեւնոյն հոլով խնդրով տարբեր բաններ կը բացատրէ . ասոր ալ օրինակ մը կը բնա՞ս տալ . (Ե՞ բայը սկսականով . առաջ թիւ 444 : ) - 9 . Կա՞յ բայ որ իր յատուկ խնդիրն ունի . ասոր օրինակ . (տես թիւ 445 : )

42 . Կրթութեան : Շաղկապ . (թիւ 446—454 : )

Հարցմունք : - 1 . Զի շաղկապը քանի առում ունի : - 2 . Իսկ իրը շաղկապ ի՞նչ կը նշանակէ : - 3 . Իսկ բառը որ հայերէնի մէջ յաճախ գործածու-

թիւն մը ունի , դերանուններու հետ ի՞նչ կընշանակէ : - 4 . Գոյականներու , ածականներու , մակրայիեւ բայի հետ ի՞նչ կը նշանակէ : - 5 . Խնձ բառը իրքեւ թարմատար կամ զարդ՝ հայերէնի մէջ սպորաբար ի՞նչ տեսակ խօսքերու մէջ կը գործածուի : - 6 . Հարցական խօսքերու մէջ գործածուած ատեն ի՞նչ բառերու զօրութիւն ունի . (Քեր. Երև 185 : ) - 7 . Բայի հետ գործածուած ատեն ի՞նչ կը նշանակէ : - 8 . Իբրև և մնջեռ , մնձ , բառերոն տարրերութիւնըն ի՞նչ է : - 9 . Ամիսն նախադրութիւնն ի՞նչ կը նշանակէ . մնջ շաղկասն ի՞նչ կը նշանակէ :

**Մակրայի , նախադրութեան եւ շաղկապի համար զատ օրինակներ չենք դներ . մինչեւ հիմա դրուած բաղմաթիւ օրինակներն ասոնց համար ալ բաւական են :**



Կ Բ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն

## ՀԱՅԵՐԵՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Գ. ՄԱՍ

1. Կրթութեան : Շարադասութեան , կամ խօսք մը կազմող բառերուն խօսքին մէջ ինչ կարդուլ շարուելուն պայ . (Քեր թիւ 455 :)

Հարցմունք : — 1. Խօսքի մը կազմութիւնը քանի՞ կերպ կրնայ ըլլալ : - 2. Քէրականութեան կարգն ինչ է : - 3. Խօսքի մը կազմութիւնը ե՞րբ յնառաջ կ'ըստի :

2. Կրթութեան : Քերականական կարգ . (Քեր . թիւ 456—464 :)

Հարցմունք : — 1. Որ եւ իցէ խօսք ի՞նչ բանէ կը բաղկանայ : - 2. Նախադասութիւնն ի՞նչ է , եւ դիմաւոր բայ մը եղած տեղ հարկաւ յայտնի կամ լոելեայն ի՞նչ կայ : - 3. Երբ բայն էական բայէն զատ ուրիշ բայ մընէ , ստորոգելին ի՞նչպէս կ'ըլլայ : - 4. Խօսքի մը մէջ քանի՞ նախադասութիւն ըլլալն ի՞նչպէս կ'իմացուի : - 5. Նախադասութեան մը մէջ , Տէր բայի , բայ եւ ստորոգելիէ զատ ուրիշ բառեր ալ կրնա՞ն գտնուիլ , եւ ի՞նչ են : - 6. Տէր

բայի , գիմաւոր բայ եւ ստորոգելիէ զատ ուրիշ բառներ , նախադասութեան մէջ ի՞նչ կը կոչուին : - 7 . Նախադասութեան մը բառերը քերականական կարգաւ շարելու համար առաջին կանոնն ի՞նչ է : - 8 . Երկրորդ կանոնն ի՞նչ է : - 9 . Երրորդ կանոնն ի՞նչ է : - 10 . Չորրորդ կանոնն ի՞նչ է :

3. Կրթութեան : Զեւաւոր կարդ . (Քեր . թիւ 465: )

Հարցմունք : — 1 . Զեւաւոր խօսքի կամ նախադասութեան մը մէջ խօսքին ան մասը որ իր քերականական դիրքը փոխած է : ի՞նչ կը կոչուի : - 2 . Ասոնք ի՞նչ կը կոչուին :

4 . Կրթութեան : Յեղաշրջութիւն . (Քեր . թիւ 466 : )

Հարցմունք : — 1 . Զեւաւոր նախադասութեան մը մէջ խօսքին ան մասը որ իր քերականական դիրքը փոխած է : ի՞նչ կը կոչուի : - 2 . Յեղաշրջութիւնը քանի՞ է : - 3 . Յեղաշրջութիւնը ե՞րբ հարկացար է : - 4 . Ե՞րբ աղաք է :

5. Կրթութեան : Հարկաւոր յեղաշրջութիւն . (Քեր . թիւ 472 : )

Հարցմունք : — 1 . Ածականը որ բնական կարգով գոյականէն ետքը սլիտի դրուի , ե՞րբ առաջ կը դրուի (տես 472 : ) - 2 . Յատկացոցիշը որ բնական կարգով յատկացեալէն ետքը սլիտի դրուի , ե՞րբ առաջ կը դրուի (տես 472 . 2 : ) - 3 . Բայն անմիջապէս Տէր բայիէն ետքը կը դրուի . ե՞րբ հարկ կ'ըլլայ Տէր բային բայէն զատել (տես էջ 194 . 5 : ) - 4 . Հար-

շական խօսքերու մէջ հարցում իրացատրող անունն ուր կը դրուի . (տես էջ 195 . 5 : ) - 5 . Որ մակրայներն են որ գրեթէ միշտ բայէն առաջ կը դրուին . (տես էջ 196 . 5 : )

6. ԿՐԹՈՒԹԻՒՆ. Ազատ յեղաշրջութիւն. (ՔԵՐ. թիւ 473 — 477 : )

Հարցմունք . — . 1. Հարկաւոր դիմուածներէ դուրս ալ՝ խօսքի մը բառերուն դիրքը կրնա՞նք փոխել հայերէնի մէջ : - 2. Աս ազատութեան մէջ առաջին զգուշանալու բանը ո՞րն է . (474 : ) - 5. Կրկրորդ զգուշանալու բանը ո՞րն է . (475 : ) - 4. Հայերէնի մէջ ազատ յեղաշրջութեան դէսլքերը՝ որո՞նք են . (տես թիւ 476. 4. 2. 3. 4. 5. ) - 5. Տեսակ մը յեղաշրջութիւն ալ կայ , ան ո՞րն է . (տես թիւ 477 1. 2. 3. 4. 5. 6 :

7. ԿՐԹՈՒԹԻՒՆ . Զեղչում . ( ՔԵՐ . թիւ 478—489 : )

Հարցմունք 4. — . Զեղչումն ի՞նչ է . - 2. Ո՞ր բառերու զեղչում կը լայ : 3. - Ո՞ր դէմքի զերանուն տէր բայիներն են որ սովորաբար կը զեղչուին : - 4. Երրորդ դէմքի զերանուն տէր բայիները ե՞րբ կը զեղչուին : - 5. Ո՞ր շաղկապներէն եւ մակրայներէն ետքը բայը կը զեղչուի : - 6. Մինակ բայը կը զեղչուի , թէ բային հետ ուրիշ բառ մ' ալ կրնայ զեղչուիլ : - Ո՞ր զերանուն խնդիրներն են որ քանի մը բայ եղած խօսքի մէջ՝ բոլոր բայերուն քով չեն կը րկնուիր . (485 : ) - 8. Ո՞ր զերանուն խնդիրներն են որ չեն զեղչուիր . (486 : ) - 9. Յատկացեալը ե՞րբ կը զեղչուի . (487 : ) - 10. Քանի՞ դէսլքի մէջ ածական մը

կամ ընդունելութիւն մը զեղչուած է կամ լռելեայն  
կ'իմացոի . (487 , եւ 488 : ) - 44 . Նախղիր կամ նա-  
խաղրութիւն երբ կը զեղչուին : (489 : )

8 . Արթութեան . Աւելաղրութիւն . ( Քեր .  
թիւ 490—494 : )

Հարցմունք . — 1 . Կրնան եւ առելադրաննեան մէջ  
ի՞նչ տարբերութիւն կայ : - 2 . Աւելաղրութիւնն  
ի՞նչ է եւ ե՞րբ կը լսայ : - 3 . Խօսքին ո՞ր մասերուն  
աւելաղրութիւնը հայերէնի մէջ տւելի սովորական  
է : (492 : ) - 4 . Աւելի դրուած տէր բային կամ խըն-  
դիրը՝ սովորաբար ի՞նչ սլիմի բառի կրկնութիւն է :  
(493 : ) - 5 . Նախղիրներն ալ հայերէնի մէջ կրնա՞ն  
իրը աւելաղրութիւն կրկնուիլ . (494 : )

9 . Արթութեան . Բակառութիւն . ( Քեր .  
թիւ 495 : )

Հարցմունք . — 1 . Բակառութիւնն ի՞նչ է :  
- 2 . Հայերէնի մէջ բակառութեան սովորական ձեւ-  
ւերը որո՞նք են :

## ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1 . Տղաք երկրորդ մասին մէջ լուծումը ը-  
նել սորմեցան . բայց ան լուծումը քերականա-  
կան լուծումէ : Կայ ուրիշ կերպ լուծել մալ  
որ տրամաբանական լուծումը կը կոչոի : Քե-  
րականական լուծումը , ինչպէս տեսանք , ու-

ըիշ բան չէ , բայց նախադասութիւն մը իր մա-  
սերուն բաժնել , այսինքն՝ նախադասութեան  
մը մէջ գտնուած բառերուն բնութիւնը , տե-  
սակը , պատահմունքն ու պաշտօնը յայսնել :  
Նախադասութիւն մը լուծելով՝ անոր մէջի բա-  
ռերուն իրարու հետ ունեցած յարաբերութիւնը  
կամ կապը կը ճանչցուի :

2 . Հիմա տղաք խօսք մը տրամաբանօրէն  
լուծել ալ պիտի սորվին : Տրամաբանական լուծ-  
մամբ՝ ամբողջ խօսք մը կազմող նախադասու-  
թիւններուն իրարու հետ ունեցած յարաբերու-  
թիւնը կամ կապը ճանչնալ կը սորվուի : Ինչպէս  
որ ամեն նախադասութիւն կը բաղկանայ այլ  
եւ այլ բառերէ որոնք նախադասութեան մա-  
սերն են , ասանկ ալ խօսք մը կը լրնայ բաղկանալ  
այլ եւ այլ նախադասութիւններէ որոնք խօսքին  
մասերն են : Ուստի խօսքի մը կազմութիւնը ա-  
զեկ ճանչնալու համար , նախադասութեանց ա-  
մեն մէկ մասին կազմութիւնը ճանչնալ մինակ  
բաւական չէ , այլ պէտք է նաեւ խօսքին ամ-  
բողջ կազմութիւնը ճանչնալ :

3 . Պէտք է գիտնալ նախ , թէ՝ խօսք մը  
կը լրնայ քանի մը նադասութենէ բաղկացած ըլ-  
լալ .

Երկրորդ՝ խօսքի մը մէջ այնչափ նախա-  
դասութիւն կայ , որչափ գիմաւոր բայ կայ .

Երրորդ՝ նախադասութիւն մը կը լմնայ

շաղկապէ մը կամ յարաբերական դերանունէ մը անմիջապէս առաջ . ուստի խօսքին ընթացքին մէջ շաղկապ մը կամ յարաբերական դերանուն մը դալուն պէս , պէտք է դիտնալ որ առջինախաղասութիւնը կը լմննայ եւ նոր մը կը սկսի .

Չորրորդ՝ խօսք մը կազմող երկու կամաւելի նախադասութիւններ իրարու հետ յարաբերութիւն մը , այսինքն իրարու հետ կապակցութիւն կամ իրարմէ կախում ունին :

Առ յարաբերութեաննայելով , խօսքը կազմող նախադասութիւններն այլ եւ այլ անուն ունին : Ուստի

4. Երկու տեսակ նախադասութիւն կայ .  
Ա. Գլխաւոր նախադասութիւն , եւ Բ. Դժանիեալ նախադասութիւն :

Ա. Գլխաւոր նախադասութիւն ան է՝ որմէ ուրիշ նախադասութիւն մը կախում ունի . կախում ունեցող նախադասութիւնն ալ միջանկեալ է : Ուստի ասխօսքին մէջ՝

Գիտեմ եթէ առաքինութիւն նախամեծար է քան զամենայն մեծութիւնսնա որ խոսքի յառաքինութենէ՝ վրիպեցուցանէ զանձնյերանութենէ .

Չորս նախադասութիւն կայ , որոնց երկուքը գլխաւոր են , միւս երկուքը միջանկեալ . գլխաւոր են՝ Գիտէմ , որմէ կախում ունի սա նա-

խաղասութիւնը՝ ելե առաջինութիւնն նախառ մշաբ  
է չան զամենայն մշութիւնս . եւ՝ նա վրիպէցուցանէ  
զանցն յնըանութենէ , որմէ կախում ունի՝ որ խա-  
տորի յառաջինութենէ նախաղասութիւնը :

4. Միջանկեալ նախաղասութիւնը գլխա-  
որ նախաղասութեան մէկ բառին խմասոր  
ամբողջացնելու համար՝ ան բառին քով կը դր-  
ուի : Վերի խօսքին մէջ՝ ելե առաջինութիւնն նա-  
խամշաբ է չան զամենայն մշութիւնս , գիտէմ  
բային (կամ մանաւանդ գիտեմ բային հետ մի-  
ացած գիտացող ստորոգելոյն) խմասոր կ'ամբող-  
ջացնէ . որ խոտորի յառաջինութենէ նախաղասու-  
թիւնն ալ՝ միւս գլխաւոր նախաղասութեան  
նա տէր բայիին խմասոր կ'ամբողջացնէ :

5. Միջանկեալ նախաղասութիւնը դրւ-  
խաւորին հետ կապողը դրեթէ միշտ շաղկապ  
մը կամ յարաբերական դերանուն է :

6. Երբ խօսքի մը մէջ երկու կամ աւելի  
գլխաւոր նախաղասութիւն կայ , առաջինը բա-  
շարձակ գլխաւոր կը կոչուի , միւսները՝ յարաբե-  
րական գլխաւոր կ'ըստին :

7. Միջանկեալ նոխաղասութիւնն ալ եր-  
կու տեսակ է , և . սրաշէն մշանիւալ նախաղա-  
սութիւն , եւ բ . մէնիւ մշանիւալ :

Ա . Ոլոշիչ միջանկեալ նախաղասութիւն  
ան է որ խօսքին էապէս հարկաւոր է , այնպէս  
որ եթէ խօսքին մէջէն վերնալու ըլլայ , խօսքին  
խմասոր կը վսաստի . այսպէս են վերի խօսքին  
միջանկեալ նախաղասութիւնները :

բ. Առեկնիչ միջանկեալ նախադասութիւն  
ան է որ լոկ մեկնութեան մը պէս է , եւ եթէ  
վերնայ , խօսքին իմաստը չի մնասութիր . զոր օ-  
րինակ՝ Առաքինութիւնն , որ զարդն էն հոգու , գե-  
շեցիացուցանն զսիրա հարդոյ . աս խօսքին մէջ՝ որ  
զարդն էն հոգու , միջանկեալ նախադասութիւնը  
մեկնիչ է , ուստի եթէ վերնալու ըլլայ , խօսքին  
իմաստին եղծում մը կամ փոխութիւն մը  
չըլլար :

8. Թէ դիսաւոր եւ թէ միջանկեալ նա-  
խադասութիւն մը կրնայ ըլլալ , Ա . Ա . զեղա-  
նալ եւ Գ . Ճաճիւալ :

Ա . Նախադասութիւն մը չէ կ'ըսուի , երբ  
էական մասերը , այսինքն տէր բային եւ ստո-  
րոգելին յայտնի են , զոր օրինակ . Ես Եմ հարդ  
հանկանացու . առ նախադասութիւնը լի կամ ամ-  
բողջ է , քանզի Ես տէր բային , եւ հարդ ստո-  
րոգելին յայտնի են :

Բ . Նախադասութիւն մը զեղչեալ կ'ըս-  
ուի , երբ նախադասութեան էական մասե-  
րէն մէկը կամ երկուքն ալ , նաեւ բայը ,  
ըսելեայն կ'իմացուին . զոր օրինակ . Եմ հարդ  
հանկանացու : Ե՞ս Կա աճայ Երեսնից : Ես Երեսայց  
այսօք , Հաղիւ դու : Աս նախադասութիւնները  
զեղչեալ են . առջինին մէջ տէր բային պակաս  
է . երկրորդին մէջ ստորոգելի մը , երրորդին  
մէջ բայը , կամ ստորոգելին բայով հանդերձ :  
Աս նախադասութիւնները կը լրանան այսպէս .

Ես եմ մարդ մահկանացու . Ե՞ս նա այր ամաց  
երեսնից . Ես երթայց այսօր , վաղիւ դու եր-  
թիշես :

9. Նախադասութիւն մը ծածկեալ կ'ըս-  
տի , երբ այնալիսի բառ մըն է որ նախադասու-  
թեան մը զօրութիւնն ունի , առանց տէր բային ,  
բայն ու ստորոգելին յայտնի ունենալու . ինչ-  
պէս են ձայնարկութիւններ , այս եւ ոչ բառերը ,  
զոր օրինակ . Բա՛բէ , ընդէ՞ր ոչ անսացի տեղ . Տե-  
սէ՞ր դու զնա . այս : Աս խօսքերուն մէջ բա՛բէ եւ  
այս , բառերը ծածկեալ նախադասութիւններ  
են , որոնց մէջ տէր բայի , բայ եւ ստորոգելի  
լուելեայն կ'իմացուին . Բաբէ , ըսել է , եղուէ էօ  
էս : Այս , ըսել է , անսի ես զնա :

9. Արդէն ըսած ենք որ նախադասու-  
թեան մը մասերը երեք են . տէր բայի որ նա-  
նակայ կը կոչուի , բայ եւ ստորոգելի : Ենթա-  
կան եւ ստորոգելին նախադասութեան եղբները  
կը կոչուին . բայը՝ որ էական բայն է , երկու ե-  
ղբները կասրող կապն է :

10. Նախադասութեան մը երկու եղբները  
կրնան ըլլալ՝ պարզ կամբեալադրեալ . լու կամբեա-  
լաման :

Ենթական պարզ է , երբ մէկ բառ է .  
զոր օրինակ , Պէտքոս ելանէր : Ենթական բա-  
շտրեալ է . երբ երկու կամ աւելի բառ է . զոր  
օրինակ . Պէտքոս եւ Յովաննես ելանէին :

Ենթական լու է . երբ յաւելուած մը , այ-

սինքն՝ ածական մը , կամ խնդիր կամ բացայալուիչ մը կամ միջանկեալ նախադասութիւն մը չունի , ինչպէս վերի օրինակներուն մէջ , Ենթական բաշխաման է , երբ յաւելուած մը ունի զոր օրինակ . Մեծն Պէտրոս էր կայսր Ռուսաց : Պէտրոս , իայսը Ռուսաց , կոչեցաւ մեծ . Զօրավարն Աղեհսանդրէ կալան զտէրութիւն նորա : Աղեհսանդր որ յաղթեաց Դարեհի , էր Արքայ Սակեդոնացւոց :

Ստորոգելին պարզ է , երբ մէկ բառ է , զոր օրինակ . Պատիթ էր հովիտ . Ստորոգելին բաղադրեալ է , երբ երկու կամ աւելի բառ է . Պաւիթ էր ճարդարէ և նախառը :

Ստորոգելին լոկ է , երբ յաւելուած մը , այսինքն՝ ածական մը , խնդիր մը կամ մակրայ մը չունի . ինչպէս վերի օրինակներուն մէջ : Ստորոգելին բաշխաման է , երբ յաւելուած մը ունի զոր օրինակ . Պատիթ էր հովիտ աղքատ , եւ եղեւ նա նախառը իսրայէլի , Պաւիթ էր հովիտ յոթածամ սպան ովտողիալ :

14 . Բոլոր անբառերը որոնք իրեւեւ յաւելուած նախադասութեան ենթակային կամ բատորոգելոյն կը վերաբերին , անոնց մասն են . ուստի սա օրինակին մէջ Պաւիլո ճարդարէ և նախառը իսրայէլի եղեւ այր ըստ սրբին Աստուծոյ . Պաւիլո ճարդարէ և նախառը իսրայէլի ենթակայ է . այր ըստ սրբին Աստուծոյ ստորոգելի է :

Ասոնք գիտնալէն ետքը , խօսք մը տըա-

մարանօրէն լուծելը հետեւեալ կերպով կ'ըլլայ:

Օ Ր Ի Ն Ա Կ Ք Տ Ր Ա Մ Ա Բ Ա Կ Ա Ն

Լ Ո Ւ Ժ Մ Ա Ն

Ա ռ ա ս ի ն ո ւ լ ի ա ն մ է ծ ա բ ո յ է :

Աս նախադասութիւնը բացարձակ գըլ-  
խաւոր է, քանզի առաջին է եւ ուրիշ նա-  
խադասութենէ կախում չունի: Ենթական է  
առաջինութիւն. պարզ է քանզի մէկ բառ է. լոկ  
ալ է, քանզի յաւելուած (ածական խնդիր, և՛՛)  
չունի: Բայն է է: Ստորոգելին է մէծաբոյ. պարզ  
է, քանզի մէկ բառ է. լոկ ալ է, քանզի յա-  
ւելուած չունի:

Ա բ ժ ա ն ի ք և ա ռ ա յ ի ն ո ւ լ ի ա ն մ է ծ ա բ ո յ է ս ն ։

Աս նախադասութիւնը բացարձակ գլխա-  
ւոր է: Ենթական է արժանիք և առաջինութիւնն.  
բաղադրեալ է, քանզի մէկէ աւելի բառերէ կը  
բաղկանայ. բայց լոկ է, քանզի յաւելուած  
չունի: Բայն է սն: Ստորոգելին է մէծաբոյ և  
շանկալի. բաղադրեալ է, քանզի մէկէ աւելի  
բառէ կը բաղկանայ. լոկ է, քանզի յաւել-  
ուած չունի:

Մոտի յանապատ մի մըլին, և աբուի ծերուանի մի պատուական:

Աս խօսքին մէջ երկու նախադասութիւն

կայ : Առի յանապառ մի ճլէն . նախադասութիւն բացարձակ գլխաւոր եւ զեղչեալ . զեղչեալ է , քանզի եղբներէն մէկը , այսինքն ենթական է՝ լոելեայն կ'իմացուի . աս ենթական է՝ պարզ եւ լոկ է , քանզի մէկ բառ է , եւ յաւելուած չունի : Բայն է եղէ (մտի , նահանող եղէ ըսել է) :

Ստորոգելին է նահանող . պարզ է , քանզի մէկ բառ է . բազմամասն է , քանզի ունի յաւելուած , որ է յանապառ մի ճլէն բնութեան խնդիրը :

Ես աեսի ծերունի մի պատուական , է նախադասութիւն յարաբերական գլխաւոր , քանզի խօսքին մէջ առաջին նախադասութիւնը չէ . միանդամայն զեղչեալ է , քանզի ենթական՝ որ է էս , լոելեայն կ'ի նացուի : Աս ենթական է՝ պարզ եւ լոկ է ; քանզի մէկ բառ է եւ յաւելուած չունի : Բայն է եղէ (տեսի աեսող եղէ ըսել է) :

Ստորոգելին է աեսող . պարզ է , քանզի ունի յաւելուած , որ է ծերունի մի պատուական , ունի խնդիրը :

Էր նա ժողով Ապողոնի , զոր պաշտէր իսկ 'է մշկէնին ոք դիշն այնմի նուելու էր . Աս խօսքին մէջ երեք նախադասութիւն կայ :

Էր նա ժողով Ապողոնի , նախադասութիւն բացարձակ գլխաւոր , քանզի խօսքին մէջ առաջին է , Ենթական է նա , պարզ եւ լոկ , քանզի մէկ բառ է եւ յաւելուած չունի : Բայն է էր :

Ստորոգելին է ժողով Ապողոնի , պարզ՝ քանզի մէկ բառ է . բազմամասն՝ քանզի չունի յաւել-

ուած Ապրդնի բնութեան խնդիրը կամյատկացուցիչը : Զոր պաշտէր էսէ 'ի մէհենին նախադասութիւն մեկնիչ միջանկեալ միջանկեալ է՝ քանզի առջի նախադասութենէն կախում ունի , եւ մեկնիչ է՝ քանզի առջի նախադասութեան իրը մեկնութիւն է , ու եւ եթէ վերնալու ըլլայ , առջի նախադասութեան իմաստը չի վկասուիր : Աս նախադասութիւնը զեղչեալ է , քանզի լուելեայն կ'իմացուի ենթական առ՝ որ պարզ եւ լոկ է , քանզի մէկ բառ է եւ յաւելուած չունի : Բայն է եր (պաշտէր , պաշտոն էր ըսել է) : Ստորոգելին է՝ պաշտող . պարզ է՝ քանզի մէկ բառ է . բազմամասն է՝ քանզի ունի յաւելուած էսէ մակրայն եւ 'ի մէհենին բնութեան խնդիրը :

Որ Դիշն այնմէկ նուիրեալ էր . նախադասութիւն որոշիչ միջանկեալ . միջանկեալ է՝ քանզի նախընթաց նախադասութենէն կախում ունի . որոշիչ է՝ քանզի նախընթաց նախադասութեան մէհեան բառին միտքը կ'որոշէ կամ կ'ամբողջացնէ , այնալէս որ եթէ վերնայ , առջի խօսքին իմաստը պակասաւոր կ'ըլլայ : Աս նախադասութեան ենթական է որ , պարզ եւ լոկ՝ քանզի մէկ բառ է եւ յաւելուած չունի : Բայն է եր : Ստորոգելին է՝ նուիրեալ . պարզ . քանզի մէկ բառ է . բազմամասն՝ քանզի ունի յաւելուած Դիշն այնմէկ բնութեան խնդիրը :

Եր աճայ երիստասանից .

Նախադասութիւն բացարձակ դվաստը :

Աս նախադասութիւնը զեղչեալ է . քանզի են թական ու ստորոգելին լոելեայն կ'իմացուին , Ենթական է նա . պարզ եւ լոկ՝ քանզի մէկ բառ է եւ յաւելուած չոնի : Բայն է՝ էր : Ստորոգելին է՝ ճանուէ . պարզ է՝ քանզի մէկ բառ է . բազմամասն է՝ քանզի ունի յաւելուած , աճաց երկողասանից բնութեան խնդիրը կամ յատկացուցիչը : Աս զեղչեալ նախադասութիւնը կը լրանայ այսպէս . էր նա ճանուէ աճաց երկողասանից :

Բա՛բէ , Խաբեցեր պիս .

Աս խօսքին մէջ երկու նախադասութիւն կայ : Բա՛բէ . նախադասութիւն բացարձակ դրխաւոր եւ ծածկեալ , որ սա նախադասութեան զօրութիւնն ունի , Եղուէ է մ էս : Ես՝ ենթակայ պարզ եւ լոկ : Եմ՝ բայ : Եղուէ՝ ստորոգելի , պարզ եւ լոկ :

Խաբեցեր պիս . նախադասութիւն յարարերական գլխաւոր , քանզի առաջին չէ . եւ զեղչեալ է , քանզի լոելեայն կ'մացուի ենթական որ է դու , պարզ եւ լոկ : Բայն է՝ եղեր (խարեցեր , եղեր խաբող ըսել է) : Ստորոգելին է՝ խաբող . պարզ՝ քանզի մէկ բառ է . բազմամասըն՝ քանզի ունի յաւելուած , որ է պիս սեռի խնդիրը ,



## ՎՐԻՊԱԿԻ

ՍԽԱՆ

ՈՒՂԵՂ

կջ 6 ՏՈՂ 24 Եղան	Եղին
» 8 » 42 Մէջ	Մէջ
» 44 » 28 Մարդո	Մարդոյ
» 44 » 7 Հոգի է. 'ի վեր	Հոգի է. 'ի վեր
» 48 » 2 Այնորիկ	Այնուիկ
» 23 » 4 Լինէր	Լինէր
» 24 » 25 Ես	Ես
» 29 » 22 Բառ	Բայ ։
» 62 » 46 Խօք	Խօսք
» 80 » 9 Անելին	Անելին
» 94 » 10 (Յարաբերեալէն)	(Յատկացեալէն)
» 97 » 48 Ընթունելութեան	Ընդունելութեան




## ՄՇՏՆՁԵՆԱԻՈՐ ԲԱԺԱՆՈՐԴ

### ՀԱՅԿԱԶԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԵԱՆ

Խաչիկի անձուն հոգ՝ Յակոբ Պատրիարքի Կալեան  
Միսիթար Արքայ Վարդապետի  
Պաղտասար պատուելոյ  
Գրիգոր պատուելոյ Փէշտըմալճեան  
Նիկողայոսի Մ. Զօրաեան  
Երանուհի Տիկնոջ Յ. Եկմէնիճեան  
Խրիմցի Գէորգ աղայ Աղայէքով,  
եւ Տիրուհի տիկնոջ  
Արտէմերայ օրիորդի եւ Կասիպի Յ.  
Խօրասանճեան  
Մ. Կարեէնէ տիկին Կորատունկեան  
Գարրիէլ Երանեան :

Ամեքսան Յ. Խօրասանճեան  
Ահարօն Վարդապետ  
Անդրանիկ Պէյ Կրճիկեան  
Բեղրաք Բարսատանեան  
Գառնիկ Յ. Յովակիխեան  
Գրիգոր Ս. Բարսեղեան  
Գրիգոր Խուրտանճեան  
Գրիգորիկ Կ. Պալեան  
Գրիգոր Տէր Գէորգեան Ատարազարցի  
Գրիգոր Ա. Փափազեան  
Դանիէլ Մարկոսեան  
Եսայի Մ. Անուխեան  
Լէոն Մ. Գարամաճեան  
Խաչատուր Մակաղեան  
Խորէն Վարդապետ Գալֆաեան

կարապետ Ասխանեան  
Ճանիկ Արամ  
Ճանիկ Պէյլիկճեան  
Մկրտիչ Ճանըմեան  
Մկրտիչ Պէնտէրլեան  
Մկրտիչ Յ. Տամատեան  
Յ. Ռոկան  
Յակոբ Ա. Փէրվազեան  
Յակոբիկ Կ. Պալեան  
Յարութիւն Մարգարեան  
Յովհաննէս Հովհիւեան  
Յովհաննէս Յ. Ամիրազով  
Յովհաննէս Յակոբեան  
Յովհաննէս Պօյաճեան  
Յովհաննէս Սալարթալեան  
Յովսէփ Գափամաճեան  
Նիկողոյոս Տ. Շմաւոնեան  
Նշան Հարենց  
Պօղոս Մէրասեէտի  
Ռուբէն Յ. Քիւրքճեան  
Մարդիս Մ. Գաբամաճեան  
Մերոբէ Թադէորեան  
Մտեփան Մ. Ամիրազով  
Տիգրան Մ. Գաբամաճեան :



# ԸԿԵՐՈՒԹԵԱՆՍ ԱՐԴԵԱՄԲԻՔ ՏՊՈՒԱԾ ԳՐՔԵՐԸ

## Պատագիբն

1. Առաջնորդ հայ ընթերցանութեան կամ նոր ժերախան էս հետաքան . Մինչեւ հիմայ ազգիս մէջ տպուած քերականներէն ամենէն դիւրուսոցն ըլլալը՝ շատ մանկավարժներէ վկայուած է . 40 երեսէ բաղկացեալ՝ գին և զուրուշ : ( Զ. Տպագրութիւն )

2. Պարագագ առաջայ . Որ տղոց իրենց ծնողաց եւ իրենց նմաններուն ունեցած պարտականութիւնները ազդու խօսքերով եւ ընտիր պատմական օրինակներով կը ստվրեցնէ . եւ հեգարանէ ետքը տղոց ընթերցանութեան գիրք ըլլալու խիստ յարմար գըրքոյկ մըն է . 452 երեսէ բաղկացեալ՝ գին և զուրուշ : ( Բ. Տպագրութիւն )

3. 'Ն-իստիտէւէի ճանիանց . Յատկապէս տղոց ընթերցարան ըլլալու համար՝ պիտանի եւ օգտակար ծանօթութիւններ պարունակող գրքոյկ մըն է . 480 երեսէ բաղկացեալ՝ գին 5 զուրուշ : ( Բ. Տպագրութիւն )

4. Թուագիտութիւնն համառօք . Մասնաւորապէս դըպըրոցաց դասագիրք ըլլալու համար յօրինուած թըւագիտութեան սկզբունք . Չորս գործողութիւնները թէ ամբողջ եւ թէ տասնորդական թիւերով կատարելու կը վարժեցնէ . 457 երեսէ բաղկացեալ՝ գին 5 զուրուշ : ( Բ. Տպագրութիւն )

5. Վէրտիտական վէրլուծութիւնն . Զանազան ընտիր մատենագիրներէ հաւաքածոյ մը 460 երեսէ բաղկացեալ, որուն մէջ կը գտնուի նաեւ վերլուծութեան կանոններ որ քերականութիւն սովորողներու համար խիստ հարկաւոր է 20 երեսը, նաեւ վերջնալ կէտագրութեան մատնաւոր կանոններու յաւել-

ուած մը կը պարունակէ՝ 20 երես՝ ընդ ամենը 200 երեսէ բաղկացեալ՝ դին 6 զուրուշ։

6. Գերտիանունիան Ա. Մ. Վ. Գարագառչանի . «Ա. Ա. Վ. Վ. Վ. Գարագաշեան, բաղմահմուտ դրագէտին հեղինակած նոր Գերականութիւնը կատարելութեամբը մինչեւ հիմայ աղդիս մէջ տեսնուած դպրոցական Գերականութիւններուն առաջինը կրնայ համարուիլ ըստ մեզ. եւ դիւրագնութեանը մասին ալ զամենքը կը գերազանցէ»։ (Մասիս)

«Ա. Ա. Վ. Վ. Գարագաշեան Գերականութիւնա պլութիւն սլիւթիւնէ եէնի սլիր ուսուլ, գօլայ սլիր թարիգ վերմիշ օլտուղունա թէճէսիւս սլիզի խեկեաթ էթափ. վէ զանն էտէրիգ քի, մուհասէնաթը իլք սլագըշտա կէօղէ վուրաճաղ տէրէճէտէ տիր վէ սլու Գերականութիւն եէնի ուսուլը պիրինձի Գերականութիւն սայըլըսլ, սլու եէնի ուսուլ տախի մութլագա էսկիյի իսլթալ էտէճէք տիր»։ Քիյ 8 զուրուշ։ (Մէմնոնաց հաշուիս)

### Բարոյականք

7. Անգուին Պետրոս. Աղեքաննդր Տիւմա մեծանուն հեղինակին մէկ ընտիր վիալասանութիւնը 75 երեսէ բաղկացեալ՝ դին 5 զուրուշ։

8. Բարոյականք Պլուտարքու. (Հատոր Բ.) Պլուտարքու վիլիսովիային՝ Ունկնդրութեան վրայ շինած մէկ ճառը. 64 երեսէ բաղկացեալ՝ դին 2 զուրուշ։

9. Բարոյականք Պլուտարքու. (Հատոր Գ.) Պլուտարքու վիլիսովիային՝ Ճշմարիտ բարեկամը շողոքորթէն որոշելու վրայ դրած մէկ ճառը 104 երեսէ բաղկացեալ՝ դին 3 զուրուշ։

# ՀԱՅԿԱԶՆԵԱՆ ԲՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ի Պ Է Շ Ի Կ Թ Ա Շ

ՀԱՍՏԱՏԵԱԼ 1859 ՑՈՒՆՎԱՐ

Այս Ընկերութեան նպատակն է, Աղ-  
դային լեզուաւ գրքեր տպադրել տալ, եւ  
զանոնք առանց շահու՝ բուն իրենց ելած գի-  
ներովը վաճառել:

## Ընկերութեան կանոններն են՝

Ա. Ընկերութեան խորհրդական անդամները  
տասը հոգի են՝ եւ այս դործիս ձեռք զարկած են,  
Ընկերութեան ամեն հոգերն իրենց վրայ եւ ամեն  
կերպով իրենք պատասխանատու:

Բ. Ընկերութեանս հաղորդ ըլլալ ուղղը՝ կան-  
խիկ պիտի վճարէ տարին 20 զուրուշ, մէկ տարե-  
կան տոմսակագին:

Գ. Այս 20 զուրուշնոց տոմսակներէն ՚ի զատ՝  
ով որ 200 զուրուշ վճարէ ու 200 զուրուշնոց տոմ-  
սակ մը առնէ մէկ անգամ այն անձը Աշտնջենաւոր  
Ընկեր կը համարուի, եւ անունը կարձանագրուի  
Ընկերութեան դիւանին մէջ:

Դ. Այս 200 զուրուշնոց տոմսակներէն հաւաք-  
ուած ստակովն ալ գրքեր պիտի տպուին. բայց ա-  
նանկ որ ամեն մէկ մշտնջենաւոր տոմսակ՝ տարին  
20 զուրուշ տարեկան շահ տայ. եւ այս շահը 20  
զուրուշնոց տոմսակներէն հաւաքուած ստակովը  
մէկտեղ հետզհետէ գերք տպելու պետի դործած-

ուի . ու մէկ գրքի մը քանի զուրուշ որ ծախսք երթայ՝ անկէ աւելի դնով չպիտի ծախուի :

Ե . Ընկերութեան անդամները պարտական են ամեն տարւոյն վերջը՝ յառաջիկայ տարուան տոմսակներուն ետեւը իրենց ամեն գործառնութեանց եւ Ընկերութեան ելեւմտից հաշիւը հրատարակելու , եւ ասկէ ՚ի զատ ընկերներուն անունները ցանկ մը ընելու :

Զ . Այս ընկերութիւնը 40 տարի պիտի շարունակուի . եւ իր պայմանաժամը լրանալէն եաքը՝ եթէ գործը յաջող վիճակի մէջ ըլլայ , դարձեալ պիտի շարունակուի 40 տարի , եւայլն : Ապա թէ ոչ՝ Ընկերութեան դրամագլուխոր)եւ ստացուածքը , այսինքն գրքերը՝ թէ մայրաքաղաքիս . եւ թէ ուրիշ քաղաքաց եւ գիւղից աղքատիկ եւ անեկամուտ դպրոցներուն պիտի բաժնուի ըստ արժանուոյն . եւ այս ալ ժամանակին պիտի հրատարակուի Ընկերութեան անդամներուն կողմէն :

Է . Ընկերութիւնը , գրադէտ՝ այլ իրենց գրութիւնները հրատարակելու անրաւական անձինքը իրախուսելու համար , կը խոստանայ՝ անոնց կողմէն իրեն ընծայուած գրութիւնները առնելու , եթէ զանոնք հրատարակութեան արժան դատէ եւ նոյն ժամուն անոր ծախքը հոգալու պատրաստ ստակ ունենայ , եւ թէ որ Ընկերութիւնը բաւական հարստութիւն ունենայ՝ նոյն գրութեանց հեղինակներուն հատուցում մ'ալ կընէ :

Ը . Ընկերութիւնը պիտի ջանայ ամեն առեն Ազգին ամենահարկաւոր , օկտակար , եւ դպրոցական գրքեր հրատարակելու . եւ մանաւանդ բարոյականի եւ կրօնքի դէմ գիրք տպել չտալու . եւ Ընկերութեան անունը՝ իւր հրատարակած գրոց ճակատը պիտի դրոշմուի :









۱۹۶